



ԲԱԹԵՔՆԵՐԻ ԳԻՏՈՎՈՒԹԻՒՆՆԵՐ

---

# ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԳԻՐԱՆ

---

Հ Պ .

ԲԱՌԱՔՆԱԿԱՆ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա.



Վ Ի Ե Ն Ա

Մ Ի Ւ Թ Ա Ր Ե Ա Ն Ս Պ Ա Ր Ա Ն

1913.

491.99-54

4-30

Գիտե զարգացման

ԱՐՄԵՆԻԱ Հ 1961 թ.

# ԲԱՌԱՔՆՆԱԿԱՆ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Դ Ա Ս Ա Կ Ա Ն Շ Թ Զ Ա Ն

Ա.

ԳՐԵՑ

Հ. ԱՐԻՍՏՈՆԱԿԵԼՈ ՎԱՐԴԱՆԵԱՆ

ՄԻԼԻՑ. ԱԼԻԶԵՆ


Հ3694.



Վ Ի Ե Ն Ա

Մ Ա Ն Տ Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

1913.



A II  
134.51

## Յ Ա Ռ Ա Զ Ա Բ Ա Ն

“Հանդէս Ամսօրեայ,, ուսումնաթերթին մէջ սկսայ նախապէս տալ պարբերաբար “Թառաքննական դիտողութիւն,, ներոս շարքը պաշտօն ստանձնելով “Հայ մատենագրութեան մէջ ցիրուցան սփոռած վրիպակ ընթերցուածներն ուղղագրել, անծանօթ բառերու նշանակութիւններն ստուգաբանել, ծեռագրական համեմատութիւններով զտել անհարազատը հարազատէն,, եւ այլն, տես “Հանդ. Ամս.,, 1910, էջ 368:

Առաջադիր այս նպատակէն առանց քնար շնդելու քննութեան ենթարկուեցան բազմաթիւ կարեւոր բառեր՝ թէ՛ հինգերորդ դարու ուկեղէն դպրութենէն եւ թէ՛ յաջորդող ոչ-դասական մատենագրութենէն՝ անխտիր:

Սկզբնաբար միտք չկար առանձին

հատողով “Ազգային Մատենադարան, ի շարքին մէջ ազուցանելու ընթեանս համեստ արդիւնքները. եւ այս պատճեառաւ անկանկած, մանաւանդ թէ քաջալերուած իսկ օտարազգի բառաքնիններու սովորական ընթացքներէն, առանց այբուբենական կամ ժամանակագրական որոշ կարգի՝ ընթեանս առնուեցան ինդրական բառերը՝ սովորաբար մասնաւոր հատածներու մէջ: Ի վերջոյ տակայն որոշուեցաւ հատորի մը մէջ ամփոփել “Հանդէս Ամսօրեայ, ի մէջ ցրուած յօդուածները. այնուհետեւ կարելի չէր ընականաբար առանց յօրինուածութեան ընթանալ, հետեւաբար աղփաքետական կարգի հարկ էր վերածել քննուած հատուածները եւ զանոնք ժամանակագրական որոշ շրջանակի մէջ ալ փակելու համար՝ բառաքնութեանս սահմանեն դորս վտարել յետ-մաշթոցեան անկած դարերու վերաբերող բառերը եւ եզրափակուիլ դասական շրջանով: Այսպէս ըրբնք եւ մեր ուրիշառիթներով քննած ուկեղաբեան բառերն ալ ի մի հաւաքելով կազմեցինք փոքրիկ հատոր մը “Բառաքննական դիտողութիւններ,,ու, զոր իքրեւ առաջին

մաս կը յանձենք առ այժմ բառագրագիր  
հեղինակներու (Lexikograph) տրամա-  
դրութեան:

Դիւրութեան համար մանրամանօ-  
րէն յօրինուած է զործիս կցուած բառա-  
ցանկը, որ կը բովանդակէ թէ՛ ուղղագրուած  
եւ թէ՛ անհարազատ կամ վրիպակաւոր  
բառերը:

Հ. Ա. Վ.



## ԱՐԵՎԵՆՆՈԿԸՆ ԴԻՏԱԳԼԻԹԻՒՆՆԵՐ

### ԴԵՍԵԿՑԻ ՃՐԱՑԱՆ

Ակնհար:

1. Զի զոր աւրինակ խալամ մի ի պարտիզե  
— մինչը կանգնեալ, սոյնպէս եւ դիբն նոցա...,  
Թուղթ երեմեայ (Սիրալ) Աւենետ. 1833, էջ 167.  
ՀԲ կը զրէ առ մինչը է կանգեալ, “խրառիլակ  
առ ի ահիւ կամ յաշաղութեամբ հարկանել զաշո  
տեսողաց, մեկնութեամբ (Ա. էջ 27): Կոտրագրե-  
րուն կաղմութիւնը սակայն ըստ ամենայնի նման  
է հոս առ ականէ, առ աւրինակէ, առ շգոյէ,  
առութիւններու. ՀԲի ընթերցուածն ըստ այսմ, զոր  
կը կրկնէ նաև “խալամ, բառին տակ (Ա. էջ 911)  
սիսալ է, զոր միացընելով ընթեռնու է տպագրին  
համաձայն առ մինչը բացառականակերտ է զրէն  
զրէն այն աստիճանի մոլորած է ՀԲ որ առան-  
ձին մնացած առ մինչը, ին փորձած է կցել  
եւ ստեղծել անգոյ բառ մը՝ մինչը, Աւելի  
“բժժանք, ի իմաստ ունի այստեղ մինչը, որուն  
հետ սերտ յարաբերութեան մէջ է Ասկ. Առզ.  
մեկն. ընթերցուածը Անչը է, առէ, մանուկդ.,  
էջ 619.

## ամբեւու:

Զ. Աիւր է շ Աղեքսանդրացւոյ ընծայուած  
Ի. Օրինաց մեկնութենէն յառաջ բերելով ՀԲ  
բառս կը զրէ աբառ անստոյդ, զի կամ է յն.  
Էլիթրուն, որ է սազմն, եւ կամ թերեւս խլուրդ.՝  
ՀԲի յառաջըերաւթիւնը ամբողջական չէ, ահաւա-  
սիկ Աիւր զի վկայութիւնը իւր ամբողջութեամբը.  
“Արագէս զենուցու ոք շ-հէ-ռն, այնպէս պիզծ հա-  
մարեալ լիցի. այսու ցուցանէ թէ զյզի ոչխար ով  
մի զենուցու, զի որ յարովայնի մեռանի ընդ այս  
համար է (Զ. համարէ) թէ շ-հէ-ռն ոք սպանա-  
նիցէ, քանզի մ-հէ-ռն կոյր է, եւ ոչ գիտէ որպէս  
սպանանիցին. (մեր Ամստ. Զեռ., թ. 231, թղ.  
35ա): “Ն որ այր այս վկայութիւնը աչքի առաջ  
ունենալով հետեւեալ գիտողութիւնը կ'ընէ (Քա-  
ռապնութիւն, էջ 106). “Բառ իս մ-հէ-ռն կը  
նշանակէ խլուրդ . . . Նոր Հայկազեանն միայն  
կիւրզի . . . մեկնութենէն վկայութիւն մէջ կը բե-  
րէ. բայց ես գտած եմ այս բառանակն զաղիանոսի  
բառերուն մէջ, յորո կը զրուի. “Ասփաղկէ. Ա-  
բոյտ. Ասփաղկէ է յոյն բառն ա-բո-լ-ո-, այսինքն՝  
խլուրդ (հմմա. մեր Ամստ. Զ., թիւ 222 “մ-հ-ո-”  
ասփաղկէ, Գաղ. բռ. asp[hi]alax). մինչեւ հիմայ  
Խոտրջըեցիր Ա-բ-ո- կ'ըսեն խլորին: “Ն որ այր ի  
կարծեաց ստոքութեան կասկած չի թողուր այլ եւս  
իր ենեայ Ընդ. Հերձուածոցի սա հատուածը. “Ոչ  
գոհացան զարարչէն իւրեանց եւ ոչ զոյս ճշմար-  
տութեանն կամեցան տեսանել, այլ զաւրէն մ-հ-է-  
ռից սուզեալքի խորութիւն անմտութեան, էջ 224.  
Խոտրագիրը իր են և այ լատին բնադիրը կը թարդ-

յանէ sicut mures caeci (Harvey, S. Ireneai libri quinque adversus Haereses, Cantabrigiae 1857, t. II, էջ 404), ուրեմն կոյր ժակի, զեբու. Blindmaus որ է aspalax typhlus. Զարմանալի է սակայն որ ուրիշ Բառագիրը մը (Ալբ. Մատ. Չ., թիւ 225) բառք ինչ հանեալք ի բառարանէ Ստեփան Վարդապետի Աամենցացւոյ ունի անբայց իրրեւ բառ բժշկական, անծաղիկ, անծիզ, անսերմն (asplen[i]um scolopendrium), որ է բառ Նորայրի (Պազ. բռ. - scolopendre) արծուածանի. ցողկենի որ բուսանի ի ջրհօրու եւ ի խոնաց փոստ. ՊԼինիոս աւ 19, 6. 51 բոյսերու մէջ կը յիշէ aspalax այլուստ խուրդ բառը, որուն բուսարանական իմաստը անծանօթ է (Հման. Forcellini, Tot. lat. lex., t. I aspalax բառին տակ): Զախարիսեան կը յիշէ անբայց իրր յովազ կամ միեղջերու pantera, liocorno, այս իմաստով անծանօթ է ինծի բառու:

### ԱՐԺԵՆԻ:

Յ. Ա. յարնեանի հին զրաբարի հասարակուն անոսվոր, այսու հանգերձ Բռուզանդ դայ եւ Զգօնի գասուն մէջ վաւերապէս գործածական համարած - աչ ձեւը (Քննուկ. Քերակ., Նախաշատիզ, էջ 64) կարելի չէ այսօր իրրեւ դասական պաշտպանել: Ա էն է զիշեան արդէն անկանոնութիւններու եւ քերականական սխալներու կարգին մէջ զրած է ձեւս, Հանդ. Ամս. 1903, էջ 230, ուր առանց քննութեան յառաջ բերուած - աշներուն անհարազատութիւնը ձեռագրական էւ

բնագրական համեմատութիւններով կարելի է վերջնականապէս վճռել : Դասական հայերէնի մէջ նկատուած շատ մը վրիպակներ ծագած են պարզապէս համառօտագրութիւններէ . այսպէս յառաջ եկած է նաև ուշն ձեւը՝ “ամ” , կամ՝ “ամբ” , համառօտութենէն , որուն ուղիղ բնթերցուածն էր սակայն ուժնայն . Այս այս կարծիքին շատ զօրաւոր ապացոյց է Ասկ . Մեկն . Մատթ . Ա . Էջ 745 սա տողը՝ “Եթէ ոչ յ-մնէ տոեալ առանձին ոչ կազմի . որուն գէմ Պարիսի օրինակը կը գնէ “ամ” , բայ այսմ բուն հարազատ ձեւն՝ յ-մնայն (Հմատ . Թռանեան . Հատ . Ընթ . Ա . Էջ 90) . այս կարգի տակ կը դնեմ հետեւեալ երեք յառաջերաւթիւնները . “Այսու ուժնայն” , Ասկ . Մեկն . Պաւլ . Ա . Էջ 295 , Մատենագարանիս թիւ 42 Զեռագիրն ունի “Այսու ուժնայն” , հարազատ ձեւը . Յերանի մեայ Թագաւորութեանց զրոց յառաջարանին . Եւ այսպէս գումարին միանգամայն հեղին աւրենագրութեանն զիրք քուն եւ երկու բնդ ուժնայն . հատուածը (Բազմավիճ . 1877 , Էջ 203) Մատենագարանիս թիւ 47 Զեռագրին մէջ կը փոխուի “բնդ ուժն” , իսկ թիւ 305 Զեռագրին մէջ մի եւ նոյն հատուածը՝ “ամբ” , համառօտութեամբ կը ներկայանայ , որ թէ “ամն” է . “ամբնայն” կընոյ կարգացուիլ բնթերցողին զիտութեամբ համաձայն . այսպէս ծագած է նաև Ագաթաթառակի գոյն էին , Էջ 385 , նախագասութեան թօն՝ օրինակներու մէջ “ուժն” բնթերցումը : Յաջարդ վկայութիւններու մէջ երեւան եկաղ ուժն-

Ներն ալ սիալաղըութեան արդինք են եւ կամ  
յետին ժամանակներու ներմանծում. Ուկ. Աւել-  
իս. Էջ 11, «առէն եւ ի միսկ», եղծուած բառերը  
մեր օրինակը (Թիւ 223) կը կարդայ «-ՇՆ եւ ի  
միսկ», «որ պիտի բլայ» «-ՇՆԵ-Ք» բոկ», հմմ.   
Սերեր. Էջ 121, «Եւ ես ա՛ՇՆԵ-Ք» զատուածու-  
թիւնդ քո քարոզեցի., Էջ 132, «Եւ ա՛ՇՆԵ-Ք»  
ի միսկն, Էջ 138 «-ՇՆԵ-Ք» ամենայն մարդ կեն-  
դանի է. Ուկ երերանի նոյն մեկնութեան մէջ  
կը կարդանիք դարձեալ, Էջ 470, «զի թէ ոչ շ-ՇՆԵ,  
գոնեա սակաւ ինչ ժառանգեցեն., զոր սակայն  
հրատարակիչը զրած է «ըստ պահանջելոյ կարդի  
բանիցն», առանց միտ գնելու բառին խորթու-  
թեան. կարելի չէ կարդալ «զ-ՇՆԵ-Ք»., Եւ ե-  
րեայ Եկ. Պատմութեան «վկայքն ա՛ՇՆԵր», Էջ 345,  
պէտք է ասորոյն համաձայն Աւերը սի հետ  
ուղղագրել վկայքն ա՛ՇՆԵ (հմմ. The ecclesi-  
astical history of Eusebius, ed. Wright and M<sup>o</sup> Lean, Էջ 267). արիշ ձամբով սպազած  
մած է բառս Զ. գ. օնի համեմեալ հատուածին  
մէջ, «առաց յաւրէնս, անիծեալ ամենայն» որ  
տանու զքոյը իւր կնութեան, հանգերձ այլովք  
ա՛ՇՆԵ-Ք», Էջ 222, այսինքն գաղտփարով վորանակ  
Ս. Գրոց յառաջբերութիւնն ամբողջապէս գնելու,  
ինչպէս ունի ասորի բնագիրը եւ բառ այսմ ինչպէս  
ունիր հայ նախագաղափար օրինակը, փորձած է  
իւր կողմանէ համառութիւն մը «հանգերձ  
այլովք ա՛ՇՆԵ-Ք» յաւելուածով [տես Թիւ 7].  
Զ. գ. օնի հայ բնագիրն ասորերէնէ շատ հաւատա-  
րիմ թարգմանութիւն բլայուն շնորհիւ (հմմ).

Sasse, Prolegomena in Aphraatis, sapientis Persae, sermones homileticos, Lipsiae, 1879, էջ 25) յոյց - Անիշ պղծոթեանց, նախագասութեան, էջ 222, Նոտրատիպր իրբեւ յետամուտ կարելի չէ ջնջել, վասն զի ասորերէնի մէջ կայ - Անիշ յաւելուածը Ա Անց Ճօ ՀՅ. Graffin, Pat. syr. I, էջ 545, ասկէ առկայն չի հետեւիր բնաւ հարազատութիւնը :

### ամենա-

4. Գերագրական իմաստով “- Ան-”, նախադիր մասնիկը չունի դաստկան նկարագիր. Ժամանակը առկայն ճուծած է տեղիս տեղիս նման խանդարութենք, որոնք ուղղուելու են իմաստով: Ուկ. Մաթ. Առեկն. Գ. Հասորին մէջ կը կարդանք “զՊետրոս մատուցանէ յառաջ (ՅովՀաննէս)” ընդ ժողովուրդոն խաւսել (2. իսկ տպ. իւսուսէլ) եւ նշանս առնել . . . եւ շթաքուցանէ շամենյուն- ջ-դէն-նիւն նորա, էջ 47. Մատենագարանին թիւ 2 Զեռագիրը, որ ընտիր նախագաղափարներէ քաղաքածոյք մըն է, հատուածիս յամենայն գէպս եղծուած բառը կ'ընթեռնու շ-դէն-դէն- նորա, թղ. 17թ. ուստի “- Ան-”, մասնիկը չկայ. այս ընթերցուածը թէեւ ապագրի ընթերցուածին նման տարբեր է յոյն ընագրէն՝ չու ոչ ձու առօ- քրութեւ: աւշո՞ւ շն չաւօրմաւա, այսու համեմական ըլլալով դաստկան հայերէնի՝ արժանի է ընտրութեան: Այսպիսի է Նաեւ շնորհը ի վերայ շնորհաց կի՞ն ամաւթղած, եւ ոչ է կընա ա-ն- ժ-դէն- անձին նորա, Աիրաք, Գլ. Իջ. 20

(էջ 99). զոր ՀԲ յն. համաձայն կարգալ կը հրամացե. “Աւ է կշիռ ամենայն՝ որդունք ժամանակ անձին = և ան էստւ սրա ծրան։ ու աչ է անձուն էշխռառան։ Փոշին, յունարենի համեմատ մուծուած բառը յանդղնութիւն չէ. Սիրաբի մէջ ու միայն՝ “պակասեն զլուիք քանի մի եւ առնկը ոմանք ի տեղիս տեղիս” (էջ 9), այլ նաեւ զրեր ու բառեր, սրանց բացակայութեամբը մտազուրկ կը մնան շատ աեղ իմաստները, զորոնք պէտք է անպատճառ յաւելու բնագրին մէջ, համեմատէ միայն՝ “Ար լառացանէ իրը եւ զեփրատ շնանց, եւ իրրեւ շՅԵՐՆ յաւուրս հնձոց”, Գլ. իդ., 36 (էջ 92). այս հասուածին նոտրագրերը յունարենի համաձայն կը կարգամ “շնանց” (սύնεօւ) . . . շՅԵՐՆ ան (‘լործանիս’). “Քարի շաղախելոյ հաւասար է”, Գլ. ԻԲ. 1 (էջ 80) ով. շկայ. յդյնն ունի ծէնդրնէ, ուստի վորն. — “ազաւթք” տառապելոյ անցցեն, Գլ. ԼԲ. 21 (էջ 123) յն. ունի նաեւ սԵՓԷԼԱԾ = “շՆԵՐՆ ՎՇԵՐՆ”. — “Արակե” եւ սիրտ հպարտից ի կարգ (փորձէ) Գլ. ԼԳ. 31 (էջ 129). այսանիմաստկառը յդյնը կը կարգայ օծաւունու չարծուաց էն բաշը նուրդից պատասխան, բայ այսմ “որպէս էջնէ շոիրտ հպարտից ի կազ”, եւ այլն։ Սերերի անուն առաջին ճառին օրինակներն ալ կ’ընծային - ԱԵՆ-ՈՎ բարդուած բառի մը հետաքրքրական տարրերակները. “ԱԵՆ-ՈՎ Հողին” սոյզ Հոգի սուրբ. Սերեր. էջ 4, Մատենադարանիո Թիւ 515 օրինակը կ’ընթեռնու. “ԱԵՆ-ՈՎ Հոգին”, եւ այս է հարազարք, զարձեալ ալու, էջ 6, “մի Հոգի ԱԵՆ-ՈՎ”, սրուն վաւերական ընթերցուածը պա-

հուած է նոյն Մատենագարանի թիւ 217 զեռա-  
դրին մէջ՝ «մի Հոգի ուղարկութեան»; բնդ հակառակն անդ,  
էջ 7, «Անձն որդւոյ կամ ուղարկութեան» դասական  
ձեւը աղճատուած է թիւ 515 զեռագրին մէջ՝  
«մի ուղարկութեան»:

-ային:

**Յ.** Մատենաւոր յօդուածով ցուցուցինք թէ  
«մասնիկը դասական նկարագիր չունի» յետոյ  
ներմուծուած ըլլալով հինգերորդ դարու մատենա-  
գրութեան մէջ (Հանդ. Ամ. 1910, էջ 242); Ար-  
շափ կը շարունակենք համեմատել բնագիրներ,  
ոյնչափ կը հաստատուինք մեր հանած եզրակա-  
ցութեան մէջ: Այստեղ յառաջ կը բերենք արտ-  
մադրելի նոր համեմատութիւններ. Ասկ. Մեկն.  
Պաւլ. Ա. էջ 705, «Հուբելին բնութիւն», Մա-  
տենագարանին թիւ 42 «Համառատ Մեկնութիւն», ը  
կը փոխէ «Հուբելին բնութիւն», թիւ 141ա. անդ,  
էջ 820, «Վազուեան քեցրայն» = 2եռ. «Վազու-  
թեանն քեցրայն» = 2եռ. անդ,  
էջ 855, «մի եւս այսուհետեւ անդրէն է իւղարկութեան զործո  
դասնացիք» = 2եռ. «է իւղարկութեան», թիւ 150բ.  
անդ, էջ 866, «Հոգւովն որբով լինուն» = 2եռ.  
Փոքրիկ փոփոխութեամբ կ'իշխայ որոգայթին մէջ  
«անդայն Հոգւով լինուն», թիւ 151բ. անդ,  
էջ 903, «անդայն զրացն» = 2եռ. «անդա-  
յն զրացն», թիւ 153ա. անդ, էջ 554, «Էրինից  
զարութիւնք» = 2եռ. «Էրինից զինուորու-  
թիւնքն», թիւ 174ա. Ասկ. Մաթ. Գ., էջ 88,  
«ամենոյն ուրեր շուրջիւն իսորհեին», Մատե-

Նաղարանիս թիւ 2 Յայտմաւուրբը, որ բնարելագոյն  
գաղափարէ բնդօրինակութիւն է, կ'ընթեռնու այս  
հատուածը՝ ամենայն ուրեք վարչութեան(-) խոր-  
հեին, օրինաւոր տարրերութեամբ, թիւ. 29ա.  
-նոր, էջ 9, ինչպէս ամազ երեւի, թիւ 2 Զեռա-  
գիրը գարձեալ ուղիղը կը ներկայացրնէ զրելով  
“ինչպէս ամազ երեւին”, թիւ. 166ա: Ասկ. Ճառ. ի  
Կաղարս Զ. էջ 551 “զի ի խոր իջանեցէք անո-  
շեցին զրոցն: մեր թիւ 232 Զեռագիրը կ'աղճատէ  
“անոշեցին զրոցն:

## Միլ:

6. “Նա եւ Հատուած յայն սակա առ զմար-  
մինն, զի սուրբ է, եթէ յ-յշշ կասկած ինչ էր  
ապա եւ առնոյր իսկ ոչ. Ասկ. Մեկն. Պաւղ.  
էջ 307: Բառիս օրինակին մեջ խանգարումը զգա-  
լէն ու տեսնելէն վերջն իսկ, այսպէս անհմասա ու  
մութ ուղած է թողուլ հրատարակիւը հատուածս,  
զոր սակայն յոյն բնագրի իմաստին համաձայն շատ  
գիւրին էր ուղղագրել եւ ընթեռնուլ “յ-յշշ”:  
այս ընթերցուածը կը համապատասխանէ յոյնին  
ըսուսին (= աղտոյ), զոր հայ թարգ մանիւը քիչ մը  
վեր արդէն դործածած է. “Տեսանես զի սրբու-  
թեան նշանակ յամենայն [ի] մեղաց ուսուց աղա-  
տելն էն եւ սոսորեւ “Զայն երկիր զածութիւն առ  
այնպիսի ինչ իրս պարտի ցուցանել որ զոգիսն  
պղծիցեն, այն է պղծութիւն, այն է անսրբութիւն,  
այն է ուսուց:

այլ (և այլն):

**7.** Մեղի սովորական “Եւ այլը” (— et cetera) սպրդած մտած է յընթացոնակեւ սոկեղենիկ գրականութեան մէջ շատ բնական ճամբով, ինչպէս կը ցուցընեն հետեւեալ օրինակները. “Տեսին զնա քաղցեալ եւ ծարաւի եւ արրուցին, Եւ այլ.” Ուկ. Մեկն. Մաթ., գ. էջ 83. Հոս ինչպէս բնագիրը նոյնպէս Մատենադարանիո Թիի 2 օրինակը շարունակաբար յառաջ կը բերեն Ա. Գրոց վճիռը՝ “Տեսին զնա քաղցեալ Եւ իւրիւցին, եւ ծարաւի եւ արրուցին, աւտար եւ ժողովեցին, մերկ Եւ զզ եցուցին, հիւանդ եւ տեսին, ի բանդի եւ շուգան տեսանել: Եւ տացէ նոցա զարբայութիւն երկնից, Թի. 25թ., ինչպէս ակնյայտնի կը տեսնուի ընդօրինակողն երկայն հատուածը համառօտել ուղելով իւր կողմանէ ներմուծած է “Եւ այլը.” — “Քաղցեայ եւ ետուք ինձ ուտել, Եւ այլն, անդ, էջ 85 = չա: τὸ ἐξῆς ἀπαντα. Κեռագիրս դասական ոճով կը թարգմանէ “Եւ շոյն մինչյան դ ըստ մինչեւ, Թի. 27ա. “Եւ ետուք ինձ ուտել, Եւ այլ մինչյան, անդ, էջ 86, մեր օրինակն ունի “ուտել, ծարաւեցի եւ արրուցէք բմզել, Եւ այլ Ես այս անդ անդն, Թի. 27թ. = էծիփյուս, չա: էպոտիսաթէ τε, չա: τα էξῆς. “Եւ Պատիթ ասէ, ճրագ է բան քո ստից. Եւ այլն, Զ.դ. օն, էջ 12. ասորի բնագրին մէջ ամբողջական է Ապամասի հատուածը “Եւ լոյս տան շաւզաց իմոց, (Աղմ. Ճժ. Թի. 105), ուստի յետին ժամանակի ներմուծում է “Եւ այլը.” “Աւտար էի եւ ժողովեցիր զիս, Եւ այլն, անդ, էջ 77, ասորին շունի հոս “Եւ այլն, անկանոն

յաւելուածք, հետեւաբար դարձեալ ներմուծում  
մը անագանագոյն ժամանակէն. (այսպիսի է նաև  
նոյն գրքի հետեւեալ կտորը. «Հանգերձ այլովք  
-Քնչ-», էջ 222, որուն վրայ վերը [թիւ 3] խօսե-  
ցանք): Այս երեւոյթը շատ ստէով է Ասկերերանի  
մեր հրատարակած Երրայեցւոց թղթոյն հատուա-  
ծին մէջ (Հանգ. Ամս. 1913, էջ 41—44)։ Տեսա-  
նես եղբայր Ե-այն, էջ 41: Յաւերէնի մէջ ամրող-  
ջապէս յառաջ կը բերուի Գործք Առաքելոցի թ. 15  
հատուածք: Այսպէս նաև Ա-՛, էջ 42 ։ Ընդ  
ամենայնի ամենայն եղէ Ե-այն, որուն համապա-  
տախանք, սակայն չկայն յոյ բնագրին մէջ: Կոյն-  
պէս, Ա-՛, ։ Երրայեցի յերրայեցւոյ Ե-այն, յոյնը  
դարձեալ ամրողջական է եւ հայր կրծատած է  
վկայարերութիւնը. հատուածին երեք նոտրա-  
գրերը չկան նաև Անկիւրիոյ Կարմիր-վանքի Մա-  
տենագարանին թիւ 48 Չեռագրին մէջ, էջ 767.  
որ կը բովանդակէ ի մէջ այլոց Երրայեցւոց  
թղթոյն մի եւ նոյն յառաջարանութիւնը՝ ընտրե-  
լագոյն օրինակութեամբ, որուն մէկ պատճենը հա-  
ճած է աղնուօրէն արամագրել մեզի տեղույն  
Արժպ. Եպիսկոպոսը՝ Բ. Արքազան Աիւլէ սէ-  
րեան: Եթէ նման երեւոյթ մըն ալ Աիւրզե-  
րնեայուած Ա. Գրաց մեկնութեան հետեւեալ  
հատուածին մէջ ընդունինք. «Հրեշտակաց իւրոց  
պատուիրեալ վասն քո պահել զքեզ յամ-  
նայն ճանապարհո քո, եւ այն է- որ զինի սոցին  
հետեւին, Չեռ. թիւ. 49ա, այն ատեն մեր նոտրա-  
գրած հետեւին ու-ընտիր բառն ալ կը տուժէ հա-  
իւր արդէն տարակուական գոյութիւնը, առ այս

Հմանել Աէնէ վիշեան, “Արգարու զբոյցին”  
(Կարբիէր) թարգմանութեան յառաջանին  
մէջ. Այսնա 1897, էջ ԺԱ:

այցել:

Տ. Ադաթանդէղեայ կրկնագիրը կը ներկայացընէ. մեղի այս բառը, “արգայ ասէ. [գիտասչիք զի] ապահու արար[եր զվատական] քո որ ինձ[ն վաստակեցեր] որում ես եմ [վկայ. արդ փո]հանակ կե[նացն զոր պարտ էր] ոյցել քե[զ յաճախեմ քե]զ նեղութիւնը. Թիզ. 28ր. Աճառեան կը գրէ (Քննութիւն կրկնագիր Ադաթանդէղոսի, Հանդ. Ամս. 1913, էջ 16—17) “Այցելութիւն տեղ շիպատահիր, եթէ ոյց բառէն հանենք՝ անըմբունելի է իւնաւ ոյցել բացատրութիւնը: Կրնոնք արգեղաք կարծել յետին ոյցել ձեւը. որ (տպագրին) նոյն առնել, բառն էն: Ընդունելի շիթուիր ինձի այս կարծիքը. ոյցել բայց նախ իրրեւ գտանկան յայտնի է Ուկեր երանէն, Մաթ. Ա. էջ 740) “Եւ յորժամ լուրն թէ չէ հնար ոյցելու: Բայց սակայն չվհատէր կինն. զոր ՀԲ կը մեկնէ “այց առնել”: գերախատար յայն բնագիրը տարրեր է այս տեղ (Շու շն պրայրա շնէսթամանցել. Ադաթանդէղեայ ոակայն թոյն կու տայ կարծել ապահովագետ թէ բառս համազօր է “խնդրելոի. “հայցելն է, որուն նն ինկած է. ոյսու բմբանելի է իւնաւ ոյցել բացատրութիւնը: Հման. իւ. “իջ ու, “մի ինդրեցե զնա. յայտ է թէ մի ոյցեցէ. ՀԲ Ա. էջ 100:

անկելթ :

**9.** “Եւ այսու յայտ առնէ թէ կուրութեանն՝ վարքն իւրեանց եղեն պատճառք, եւ վարքն այնպիսիք յիւրեանց ծուլութենէ եւ յնակեն մտացու. Ասկ. Մակն. Պղ. Ա, էջ 807. Հատածիս մէջ իրբեւ անիմաստ մեր նոտրագրած բառը հախսրդ “ծուլութիւն”, բառին հետ նշանակութեամբ կապելու համար թերեւս” ճառընտիր մը փոխած եւ կարդացած է “յանջանութենէ մտացու (Կրանօթ.): Յոյն բնագրին առաջածիա ընթերցուածոյն Մատենադարանիս թիւ 42 ձեռագրին “յանձեռնելու մտացուը լաւագոյնս կը պատշաճի եւ նոյնն է հարազատ ընթերցուածը: ՀԲ Ասկեր. Եփեռ.էն, կը բերէ վկայութիւն մը “յանհեղեղ մտացու, որ նոյն է մեր ձեռագրին համապատասխան հատուածին հետ. այսու աւելի կը հաստատուի մեր կածիքը:

անմիտ :

**10.** “Սպան զԶամբէս (= ամայ), հալածեաց զԱքար (տպ. զԶաքար), անդու արար զժողովուրդն (= ԽՃՃ, ՅԵԽ. Ժ. 33), խորտակեաց զԱխարա (տպ. զԱխարոյ)։ Զ. Գ. Օ. Ն, էջ 335, այսպէս ունի նաև Անտոնելլի, որ եւ կը թարգմանէ de mente fecit populum (p. 412). բոլորովին ուրիշ իմաստ ունի Ափրահատի գործածած բառ բառը = “եղծ, կործանեաց, ապականեացու. այս համեմատութեամբ զիւրին է “անդու արար, ու ուղղագրել եւ բռուզանդայ յատուկ ոճով կարգալ “անդ արար. համեմատէ “Զամբնայն զաւրսն Պարսից կոտորեալ

—Ն.Դ. ՌԵ-ՇԵ-ՆԼ սպառեցին,, ԲԱՒՂ. Էջ 126,  
“Զգաւրան ԱՆԴ ՌԵ-ՇԵ-ՆԼ Ի, ԱՆԴ, Էջ 134, “ՄԻՆՉԵ  
ԱՆԴ զգաւրան Արեացն (տպ. Արանցն) ԱՆԵԲՆ,,  
ԱՆԴ, Էջ 169—170:

### անուանի:

**11.** Համար է քահանայ սուրբ պաշտամեայ, և  
մեք վաստակեացուք, զի եղիցուք մանկունք ԱՆ-ԱՆ-  
ՆՈՐԱ,, ԶԳ. ԱՆ, Էջ 374, զիր առ զիր նոյն է նաեւ  
Հռոմի տպագրութեան բնագիրը, զոր հրատարա-  
կիչը լատիներէնի կր վերածէ ստ efficiamur  
celebres pueri eius, p. 438 = զի եղիցուք  
ԵՐԵ-ԵՒՅ, Ն-Ն-Ն-Ն մանկունք նորա. ուրիշ տեղոյ  
համաձայն հաստուածս ես պիտի ընթեռնում “զի  
եղիցուք մանկունք Հ-Ն- նորա (mansionis eius),  
Հմանէ Էջ 359. “Ժողովեաց զբրուութիւնս մեր,  
արար զմեզ մանկունս Հ-Ն- իւրոյ. ինչպէս ոյս  
նոյնպէս միւս նախագասութեան նոտրագրին դի-  
մաց ասորի բնագիրն ունի միեւնոյն բառը, օր, առ  
տես Graffin, Pat. Syr. I, p. 652 և 684.

### անուոււ:

**12.** Եւ արջ ծանրանդամ է մարմեով. . .  
տղեղ անդամաւուք, ԱՆ-Ա-Ն (այսպէս նաեւ Արատե-  
նագարանիս Թիւ 349 Զեռագիրը) էւ անպատ-  
շաճ. Բարսեղ, Աեցօրեայ, Էջ 185. Կոտրագիր  
անծանօթ բառս այսպէս կ'ուղղագրէ հրատարա-  
կիչը. “տղեղ անդամաւուք, Ա-Ն-Վ եւ անպատշաճ.  
մեր Թիւ 612 օրինակը կ'ընթեռնու անդառն, իսկ  
Ա. Հ վատեանի բնափառը՝ Ա-Ն-Վ-Ն, Ա-

սիս 1853, թ. 11—60, ուր քննութեան կարօտ կը համարուի բառու: “Բառք քերթողականք վասն շափոյ հոմերական տաղիցն, ի մէջ կը գտնէ Այլ վատեան անոն բառ մը անուշի նշանակութեամբ կամ բարսղինը ուղղելի կը կարծէ անուշի (իբրեւ անմազ, լերի). վերջին ենթադրութիւնը հաւանական չի թուիր ինձի, բայց Այլ վատեանի անոնն շատ գիւրաւ կը կարդացուի անոն կամ անոն: Անուշի ձեւ մը ծանօթէ արգէն Ոսկեր. Պաւղ. է “Որդիս անուշի եւ ստահակս”, Ա. Էջ 910, երկու անդամ:

### առողջողի:

**13.** Բուզանդէն է հետեւեալ հատուածը. “Իբրեւ սեպհական իրնմէ առանձին անուշի էր կարգեալ, Դ. Գլ. ԺԴ, Էջ 114: “Անուշի ՀՅ կը մեկնէ “աեղի առաշոզ, հովանոց, ամարանոց, զուարձալի եւ հով վայրք”.. Կա հապետեանի կարծիքով անուշին կրնայ լուծուիլ մի ազգի, տօհմի, տան իրական անունէ մը փոխանակուելով” (Ուղղագրութիւնը ազգ. Մատենագրաց, Էջ 93): Երկու կարծիքներն ալ սակայն հիմնովին սխալ են. ինչպէս Կա ապետեան է կ'իմանամ, բառ գրատունին “առանձին, ջոկ, զատուած, մակրայներու հոմանիշ գործածած է ճշդիւ անուշի բառը. միեւնոյն իմաստով նորոգիւտ անուշի ձեւ մը ընծայեց Իրենեայ հայ թարգմանութիւնը. “Այս է աւրհնութեանն զարութիւն լինել զԱստուած եւ զՏէրն բոլորեցուն Աեմայ ստացուած անուշի աստուած պաշտութեանն”:

Ցոյցք, էջ 15, որ յաջողութեամբ գերմաներէնի  
թարգմանուած է հրատարակիչներէն. Die Kraft-  
wirkung des Segens aber ist, dass der Gott  
und der Herr von allem für Sem zum be-  
sonderen (*Տասնաւոր*, *առանձինն*) Besitz der  
Anbetung wurde. Հմմտէ նոյնպէս Weberի  
թարգմանութիւնը Bibliothek der Kirchen-  
väter շարքին մէջ, Խրեն. Հար. Բ. էջ 15. Ըստ  
իս թէ Բուզանդացայ առաջինն եւ թէ Խրե-  
նէսսի աշխարհական աղաւազուած են. երկուքն ալ  
կ'առաջարկեմ ընթեռնու աշխարհ, որ կը նշա-  
նակէ առանձին, յառուկ, մասնաւոր, եւ  
իրեւ այսպիսի երկու անդամ կը գործածուի  
գասական հայերէնի մէջ. Հմմտէ թէպէտ եւ  
համարէն զամենեցունց սիրոյն ասաց, այլ եւ  
յառանձինն եւս յաշխարհ իւրաքանչիւր որ գայու-  
թուկ. Մեկն. Պատուղ. Ա. էջ 612. “Օքէնք ուրոյնք,  
կարգը աշխարհ, Ոսկ. Ես. էջ 12. այս վերջին  
վկայութիւնը սխալմամբ կը մեկնէ ՀԱ ուր իցէ  
ուշ ոգւոյ, բարեկարգ, բարեձեւ, Կոր ստացուած  
տակասին անթիւ Զեռագրի մը մէջ կը կարգամ  
աշխարհ = որիշ հոգի կամ զատ կամ առանձինն”.

### Ապարա՛նել:

**14.** Այս բառին Ոսկերանի Ազգաւաց-  
ւոց թղթոյն մեկնութեան մէջ գործածուած երեք  
վկայութիւններն աշխարհ առջեւ ունենալով Նոս-  
րայր՝ Բուզանդացայ այլ “յաշխարհներ շնչա-  
պատճառաւ, նախագահութիւնը, էջ 237, շատ-  
ւաւ կ'ուշացէ “յաշխարհներ շնչարհներ պատճառաւ”

եւ ապա առանց գոհացուցիչ պատճառաբանութեան կը յարէ մեկնութիւն մը բառիս . “յապարահեղն երթալ,” կամ “անցանել,” է միղելու երթալ, “զապարահեղին պէտո վճառել,” է միղել. “ապարահեղք,” է մէջ (Ասրիւն վարդապետ եւ նորին թարգմանութիւնը, էջ 446). Այս բացատրութեան դէմ կը բողոքէ թարգմանութեանս յոյն բնագիրը, որ պարագայիս մէջ միակ ձնիսւորն է. կը զրէ Ուկերերանի թարգմանիշը. “Որպէս գայեակն ասիցէ ցմանուկն՝ յորժամ” յաղ-ը-ն-նեղն երթիցէ (յն. երթիցես) եթէ (յն. չիք եթէ) ի վեր հար զհանգերձուն Ա. էջ 752. յոյն բնագիրն անի օ՛տառ առօռաւ առաջ յարծաթի անութու շ-դ-ը-ն-նեղն պէտո վճարէն, անդ. էջ 696. յոյնը՝ չն մօշնօթ ձառաւ առաջ է, “Այնշափ մոլեալ պատուես շ-դ-ը-ն-նեղն, մինչեւ յարծաթի աման ընդունել,” էջ 604 = τὰ ἀποπατήματα. Պարզ է ուրեմն թէ հինգերորդ գարու գասական շրջանը “-դ-ը-ն-նեղն բառը բացարձակ համազօր կը համարի յոյն առօռաւ առաջ պառին (excrément, matière fécale, ἀπόπατος = Stuhlgang, bes. Menschenkot, Pape, Griechisch-deutsches Wörterbuch) եւ յոյնին առօռաւ բայր “յապարահեղն երթալ, զապարահեղին պէտո վճարել,” ասութիւններով կը հայացընէ Ուկերերանի թարգմանիշը: Նորայր, որշափի ինձի կ'երեւայ, Ուկերերանի ուրիշ մէկ բառէն դրդուած է իւր մեկնութեան, կը զրէ. Փոխանակ “արծաթի ռն-ռն կամ ռն-ռն (ապարահեղք), թարգմանն կ'ըսէ ի նմին տեղւոջ, 603, յատուկ

բառիւ ո՞ւստի . “Զի՞նչ ընդհատ կանայք , ամա-  
մաշեմ ասել եւ հարկ է ասել , որը ԴՀՀ ար-  
ծաթիւ գործ են ձեզ” (անդ . Էջ 445) . Միշտ  
(ինծի վրիպակ կը թուի , արդեօք ԴՀՀ ?) յատուկ  
բառին դիմաց սակայն յոյն բնագիրը նախ կը ներ-  
կայացընէ յատուկ բառ մը ձմ է ծած ձրշորած ու-  
ստու . “Նորայրի կարծեաց ուրեմն ապացցց չկայ :

### ապտակ :

**15.** “Եւ յետ այսր ամենայնի պէսպէս պա-  
տուիրանաց շաղունն իսկ սոցին բերեալ մատու-  
ցանէ ասելովն , Ասկ . Մաթթ . Ա . Էջ 296 . Զեռա-  
գրին շաղունն լուսանցագրութիւնը իրբեւ հարա-  
զատ ներմուծուած է բնագրին մէջ : Կարելի չէ  
արդեօք յոյն բնագրին Շ Ե Փ Ա Ն Օ Ն ։ ԵՊԱՅԵՑ բն-  
թերցուածով շաղունն ուզզել բառական պատճեն .  
կարծեմ գժուարութիւն չկայ . “պսակն այս իմաս-  
տով համեմատէ միայն Զ Գ Օ Ն ։ Հաւատր . . . ի գոյնս  
բազումն պսակեալ կատարի(ն) . . . մինչեւ ի կատա-  
րած դանիք իւրոյ . . . , եւ իրբեւ շինի եւ վերանայ  
նու , ամենայն շինուածն պսակի եւ կատարի ,  
Էջ 5—6 : Ինչպէս լուսանցրի մարտր հոս , նոյնպէս  
Զ Գ Օ Ն ի մարտրէր , Էջ 349 , անհարազատ է . “Ա-ր-  
ուն հրձիգ առնեն զքաղաքս , եւ առնուն յաւարի  
զգաւառս միմեանցն . բնագիրն ունի “—Երեւ զքա-  
ղաքս եւ առնուն յաւարի զգաւառս” :

### առն :

**16.** Գասական հայերենը Ընդդէմ Աղանդոցի  
հեղինակին կը պարտի ման բառին գոյութիւնը ,

սրուն նշանակութիւնը սակայն ապրակուսական մնացած է ցարդ . “Ընդ մեւը հնագանդեաց զձիս եւ զուղոս . . . զոյժեմունս եւ զեզջերուս եւ շուտնեւ զվարացու . , էջ 148 . Նոտրադիր ապուած բառը էլ պարագաների մեջ (Wider die Sekten, übersetzt von J. M. Schmid, 1900, էջ 116) : Մանան գեանի նոր հրատարած (1912) արիստոտելեան Աստրոդութեանց մեկնութեան թարգմանութեամբ կու գայ վեցերորդ դարն ինքնին անձամբ որոշելու խնդրական բառիս միակ հարազատ նշանակութիւնը . կը գրէ թարգմանիչը թէ բառերը համանուն ըլլալու համար նաև հոլովով ու խոնարհմամբ պէտք են “հաղորդել միմեանց . , վասն զի առան եւ առան ոչ տօին հոմանունք . , զի մին ուղղական է եւ շուտեւն նշանակէ իսկ միւսն սեռական է եւ դայր նշանակէ՝ որպէս այր՝ առն . . էջ 50 (Busse, Eliae in Porphyrii Isagogen et Aristotelis Categorias commentaria, էջ 140 տարրեր է հայ բնագրէն) . ուրեմն Եղիկեան առան որոշ իմաստն է “շիկերէ” = վայրենի ոչխար արու . , հմմտէ “Ընտանի՛ ոչխար եւ վայրենի՛ շիկերեայն . , Մադ . եւ Երզն . քեր . հմմտ . ՀԲ . Բ . էջ 477 .

### առնութիւն:

**17.** “Եւ անտի եկեղոցուք յընչիցն անփոյթութիւն . . . եւ յետ այնր յայլ առան ին յայնմանէ ի միւս զաւրութիւն . , Ուկ . մեկն . Երր . ի մեկնութեան Մատթ . գ . էջ 281 . Հրատարա-

կիշք բառս կը որբազրէ անոթութեան ծանօթութեան մէջ գնելով բնագրին անոթութեան ընթերցուածը. այս ուղղագրութիւնը իրբեւ բնական առանց ծանօթութեան կ'ընդօրինակէ նաեւ Պատշոսի թղթոց Մեկնութեան հրատարակիչը, թ. հար. էջ 537 (թէ իրապէս ընդօրինակութիւն մընէ առանց ծանօթութեան հմտ. ի մէջ այլոց Մելն. Մոբ. գ. էջ 204 [Ծանօթ.] եւ Մելն. Պլ. թ. էջ 520, Մելն. Մոբ. գ. էջ 385 [Ծանօթ.] = Մելն. Պլ. թ. 441, Մելն. Մոբ. գ. էջ 264 [Ծանօթ.] = Մելն. Պլ. թ. 442), ըստ իս, ինչպէս ընդունած է նաեւ Հայկազեանը, շատ ուղիղ է անոթութեան բառը, որ բառ ամենայնի համազօր է նախադասութեանս “զաւրութիւն” բառին. թէեւ ՀԲի Ադաթ .էն բերած վկայութիւնը՝ “Մենամարտիկ երկպատական անոթութեան”, չի կրնար հաստատել Ոսկե բերանի բառին գոյութիւնը եւ անոր նշանակութիւնը, ըստ որում նոր տպ. ունի կապանաւոր վշտաց մենակռիւ մենամարտիկ երկպատական բնոթութեան (աՅս բանութեանն) . . . տարեալ, էջ 11, այսու հանդերձ ոյշ բառով կազմուած ուրիշ ածանցներ բաւական են ապացուցանելու անոթութեան բառին “զօրութիւն”, արութիւն, նշանակութիւնը. “Ա-ն-բ-ը մարտնչէր” Ադաթ. (նոր տպ.) էջ 100, “մեռայց ան-բ-ը . . . եւ զանձն իւր ի մարտ պատերազմի տայ ան-բ-ը”, Եփր. Աւետ. էջ 318—9, “զմիտոն զիգութեան ան-դէս վառեալ”, թ. Մակր. է. 21, հմտէ անձրչէաւ, viriliter, պա. Դբբ-նէ, արութեամբ, բաջութեամբ:

աւեղկեմ:

**18.** Ակնայ գաւառաբարբառը կը ներկայացրնէ ուղարկութիւն բայ մը, որուն նշանակութիւնն է աւաղել, ցաւէն ան, աւաղ ձայնարկել, մեշել, հեծել (Գարբիէլեան, Ակնայ գաւառաբարբառն եւ արգի հայ. լեզուն, էջ 232): Կարեւոր պաշտօն կրնայ կատարել գաւառական այս գեղեցիկ ձեւը՝ Քու զան գայ ուղարկութիւն = ափսոսալ բառին այլագունումը տակաւին իւր վրայ կրելով: Պատմիչը կը դրէ: «Քայց յորժամ զհերսն գեռ վերային ի նմանէ, առ յոյժ գեղեցիկութեանն բազումք յարտասուս հարան՝ որք լուսնն կամ տեսին ի գեղն ուղարկութիւն էջ 70: Համեմատութեամբս կը տեսնուի իսկոյն թէ որչափ անյարիր է Նոհապետ և անի ունի ուղարկութիւնը (Աւզգագրութիւնը աղդ. Աշտենագրաց, էջ 75): Քու զան գայ հարազատ ուղարկութիւնը հետեւեալ պարագայի մէջ պատշաճորէն կը դործածէ գ. աթը ճեան: «Այսպէս վճարէր ներսն յ32որդ ամի հասակի ուղարկութիւնն զանձնն թէ Արպիսի ճարտարս մեռանիմ» (Տիեզր. պատմ. Բ. էջ 61) = Pro h. qualis artifex pereo!

ԲՆԱԱԼ:

**19.** Ընդդէմ աղանգոցի «Ընդ բնականան» ընթերցուածը (Եղն. էջ 18) «Նորայ բառի մը առաջին նշանագրին նախոնթաց բառին ծայրը կը կնուելին ծագած վրիպակ համարելով՝ ուղղելի կը կարծէ «Ընդ բնականան» (Բառաքնեռթիւն, էջ 27) մինչ այլք (Գարագալեան,

Հատրնտիր Քաղաքածք, Բ. տպ., էջ 145, թուռն  
նեան, Հատրնտիր Ընթերցուածք, Ա. տպ., էջ 10)  
պինդ կը բռնեն “Ընդ բնու---, ձեւը, տարբեր ըն-  
թերցուած շունի Եղնկայ Նորագիւտ Զեռագիրը  
Ընդ բնու--- որանան, տողամիջում մանր տառով  
— = Ընդ բնու---, (Ազգ. Մանդրն. 48, էջ 25):  
Բասարնեութեան հեղինակը իւր աշխատասիրու-  
թեան վերջը վերստին ծանրանալով գրութեանս  
վրայ, այսպէս կը պատկէ իւր հատորը. “Եթէ ոք ի  
հայրագիտաց հանդիպած է ընտիր նախնեաց ուրիշ  
մատենագրութեանց մէջ յոզնակի “Ընդ բնու---, ի...  
կը խնդրեմ որ հազորդէ ինձ իւր կարծիքը եւ փա-  
րատէ իմ տարակուսանքս: Կ, որ այլ ի կարծեաց  
ստուգութեան միակ վկայութիւն կրնար ընծայել  
արդէն բնու--- բառին յոզնականօրէն գործածու-  
թեան բացարձակ խորթութիւնը գասական հայե-  
րէնի մէջ (հմմտ. Գ. աթթ բ ճեան, Արբ. Պատարա-  
գամատոյցը Հայոց, էջ 335), եւ թերեւս ասոր  
անդրագառնալով թուռնեան, Հատրնտրին Բ.  
տպագրութեան մէջ բառս սրբագրած է “Ընդ  
բնու---: Բաց աստի - տառին յետին դարուց յա-  
ւելուած ըլլալուն համազիշ օրինակ կրնայ ըլլայ  
Ուկեր երանի հետեւեալ հատուածք. “Մեծ է  
պատիւն այնուհետեւ ընդ բնու--- իսկ հնչեալ թէ  
ամենայն աշխարհաց վարդապետ է (Մեկն. Պատղ.  
Ա., էջ 565), այս գասական ձեւը Մատենագու-  
րանիս թիւ 42 եւ 103 Զեռագիրներուն մէջ կը  
փոխուի նմանապէս “Ընդ բնու---, խորթ ձեւի  
(Թ. 42, Թղ. 175բ), աղձատմանս պատճառը  
յայտնապէս “իսկ շատկան բառն է, ինչպէս Եղն-

կայ հասուածին մէջ “սլանանի և տառը ։ Եւ վեր-  
ջոյ հարկ կը զգամ մատդիր ընել թէ Նորայրէն  
շատ առաջ արդէն, 1841ին գամթթան ուղղա-  
գրած է Եւ դնկայ “Ընդ բնութիւն եւ գործածած  
քուաի է ի ։ Տիեզերական Պատմութեանը յառա-  
ջարանին մէջ, Ըատուրի անի դրուատական հե-  
տեւեալ տողերն եղնկեան ոճովը հայերէնի շրջած  
միջոցին . “իբրեւ զթուկիդիդէս քաղաքաց կարգս  
եւ յօրինուածս ցուցանէ (Բոսուեաս), իբրեւ  
զքսենոփոն վարժիչ երեւի, իբրեւ զՏիտոս Պիտոս  
բանիրուն ճարտարախօս։ Ընդ ամենայն ընթանայ,  
ընդհանուր արշաւի եւ ընդ բնութիւն սլանայ եւ ի բիւր  
կերպարանս փոփոխին, Յառաջարան, էջ 1—2։

### ԲՈՂՄ:

**20.** Ասկերերանի Ղազարու նուիրած վեց  
ճառերէն վերջինը զուտ ոսկեդարեան է, տարրեր բո-  
լորովին նախորդ հինգ ճառերու յունարան թարգ-  
մանութենէն (Հմմտէ Հանդ. Ամս. 1911, էջ 689).  
այդն ճառին վենետիկեան հրատարակութեան մէջ  
կը կարգանք ի մէջ այլոց. “Ծարժումն ի վայրկեան  
ժամանակին ժամուն յահէ երկիւղին իւրաքանչիւր  
այր ի մասց անկեալ (կարգալու է՝ չիւրաքանչիւր  
այր ի մասց արկեալ) լուծանէր, եւ Շբոյս սրտին  
շարժեալ սասանէր, էջ 531. Մատենադարանիս  
թիւ 232 Զեռագիրը փոխանակ շբոյսի կը կար-  
գայ “Շբոյս սրտին շարժեալ սասանէր, ՀԲ միեւ-  
նոյն հատուածը Ասկ. Պուկ. մեկնութենէն ։ Եւ  
շբոյս սրտին շարժեալ սասանէր, տարրերակավ  
յառաջ բերելով կը յաւելու ։ թերեւս զրելի է

լըսոյն, իսկ յն զհիմունաց (Ա. էջ 505) — ու ծըս-  
մէլիա տէշ չարձնաւ . մենք կը կործենք թէ խնդրա-  
կան այս բառը պէտք է բնթեանու ։ զբան սրտին ,  
իբրեւ ։ խարիսխ , յատակ , հիմն , որով թէ կը  
լուսաւորուի հատուածու եւ թէ կը մերձենայ  
սկզբնական բնագրին :

### Գեղապանծ :

**21.** Կարծեցեալ ։ Նորագիւտ գողթան երգ ։ ի  
մը անհարազատութիւնը ցուցրնելու համար Գ. ա-  
թը ը թ ճ ե ա ն , Եւրոպա լըսագրին մէջ քննադատու-  
թիւն մը հրատարած է 1851ին , Թիւ 33 , ուր լե-  
զուական ցուցմանց մին կը կաղմէ քեշունց բառը  
որ երգին մէջ գործածուած է նոր նշանա-  
կութեամբ իբրեւ ։ զեղեցիկ , կամ ։ վեհ , մինչ  
հին գասականներուն քով ։ զեղեցկութեանը վըսյ  
պարծող , կը նշանակէ (Հմման նաև Գ. աթը թ-  
ճ ե ա ն , Պատմութիւն մատենագրութեան Հայոց ,  
էջ 58)։ Շատ բնդունելի չի թուիր ինձի այս զա-  
նազանութիւնը . ։ զեղեցկութեանը վըսյ պար-  
ծող , նշանակութիւնը ունենայ թերեւս միայն  
եղեկի , ։ զեշունց եղերի զեղ քու խօսքը , ԺԶ ,  
15 , ուր յոյնը կը գնեւ չառընութեւ : և ու չալլէ:  
օօս , այլուր սակայն գիտցած են հինգերորդ դա-  
րու . հեղինակները ։ զեղեցիկ , վեհ . իմաստով  
անխտիր գործածել բառս , որուն զարմանալիօրէն  
չ'անդրագառնար Գ. աթը թ ճ ե ա ն . ։ Պառնիկ քեշու-  
նց , նաւում , Գ. 4 կը համադատուի չալլի  
չաւ ։ և ու չարւ : ։ Զուարթունք էին եւ պատ-  
րաստք . . . քեշունց , եւ վայելուշք , Զ. գ. օն ,

էջ 297 = Վարչու, գարձեալ ուրեմն մեծապայծառք, փառաւորք, decori, magnifici, gloriosi, ասոնցմէ տարբեր իմաստ չունի բնականարար Ա. գաթ անդեղեայ Զքեռութեան վայելութիւն պատկերակերպ նկարագրին Հռիփսիմեայ Նախագասութիւնը, էջ 79: Խնդրոյ նիւթ Գողթան կեղծերգը հրատարակուած է Հիօարեանի բանասէրին մէջ, 1851, էջ 239—244:

### գերարտաւարալից:

**22.** Երրորդ Մակարէացւոց հետեւեալ հատուածը Եւ քաջացն սուդ անհնարին եւ քերութեալ գոշմամբ եռանդն ի վեր հասեալ զսիրաս ճմէր, Դ, 2, Նորայր (Կորիւն Վարդապետ, էջ 455) այսպէս կ'ընթեռնու Եւ քաջացն սուդ անհնարին եւ քեր՝ արտաւարալից գոշմամբ, եւ այլն՝ իւր կարծեաց հիմ առնլով ոսկեգարեան քեր = ողբ բառը, հմմատէ Ոսկ. Պաւղ. Ա., էջ 260, 492, 751, 832: Նորայրի ուղագրութեան հետեւած է նաեւ Թոռոնեան Հատրնաիր ընթերցուածոց Բ. հատորին մէջ Սուդ անհնարին եւ քերութեալ գոշմամբ. ծանօթութեան մէջ (14) կը մեկնուի Կեր, կական, լալիւն, ողբ, էջ 389: Ընդունելի չէ ինծի այս սրբագրութիւնը, որ մեծապէս կը շեղի յոյն բնագրէն, ուուշ ծէ Իουմայու (թարգմանուած՝ քաջաց) ձնիչեսτոν պենթօս դի և առօծութօս մεտածաքրօս թօնի եւ այլն. պանօծութօս, որուն դիմաց դրուած է հայերէն քեր բառը, ածական է թօնի (գոշումն) գոյականին. այս համեմատութեամբ միայն Կեր, Կ-ի-նը

“գոշումն, գոյականէն բաժնելու հարկը չեմ տեսներ: Պանօծութօշ միանալով լուսա ծախքանի հետ, զոր հայ թարգմանիչը շատ գեղեցիկ ածականացուցուծ է “արտաւորայից”, կը կազմեն “գոշումն” բառին չեր, որուն ունի զատ զատ գրուած ածականները յոյն բնագրին հոգւոյն համաձայն: Գերի իրեւ ածական կայ Ո և կ ե բ ե ր ա ն ի Փիլիպ: Անկանութեան մէջ. “Մի ծոյլս, մի մեղկս, մի ի չեր մասց, էջ 482, զոր “Նորայր միացընելով կ'ուղղէ չեր մու եւ կ'ընթեռնու ի չեր մուց, որ եթէ երրեք ուղիղ բլլար, հայ թարգմանիչը կը գրէր անտարակոյս: “Մի ծոյլս, մի մեղկս, մի չեր մու յոյնը երեք բառերուս գիմաց ունի պարզապէս օ՛չ անապէտառչուտա = վատասիրտ, մեղկ, թոյլ: Մակարէացւոց չերը միայն եւ միայն ածական բնդունելով Եղիշէ ի Պատմ., էջ 44 չեր-բուռ-ը (ուղղելի չեր բուռ-ը), բառին խնդիրը կը լուծուի: Բառիս մասին կը հարցընէ “Նորայր: “Արգեօք Եղիշէ եւս չեր-բուռ-ը-ւ-իշ կարգալով ի Մակարայեցիս՝ հնարած է զիւր չեր-բուռ-ը-ն, կամ այլուր գտած է զայն, չկարեմ ասելու աւուր, էջ 455, ծանօթ. 22, իսկ “Նահապետեան կը գրէ “Տարակուսական կը թուի թէ ինչո՞ւ Եղիշէ “Չջէր՝ արտօսրն, փոխանակեր է “գերարտօսրնով: Եթէ իրեւ աղրիւր կը հոսէր աշքերէն արտասուքն, կարելի էր բսել յուր կամ ուուր, իսկ “գերը մակդիրը (?) չունի նշանակութիւն, Ուղղագրութիւնք աղդ: Մատենագրաց, էջ 137:

Դարձանապետ:

**23.** Սուբա են . . . կուսանքը անմիտը, ուրիշ  
նույնութեածուն ունեցած (այսպէս առա. ՀԱ. իսկ ԿՊ.  
Ե-քնէածք) Զգօն, էջ 371. Հանդէս Ամսո-  
րեայի մէջ 1911, էջ 503 զիտել տուած էի  
պարզապէս թէ նոոտրատիպ բառերուն գիմաց ասո-  
րին ունի “գոնապանք քնէածք”։ Այս գիտողու-  
թիւնը առիթ տուած էր ժամանակին Նորայրի  
19 Յուլ. 1911 թուակիր նամակաւ հաղորդելու  
Հ. Ակինեանի քանի մը կարեւոր ծանօթու-  
թիւններ, զորոնք ամփոփելով յառաջ կը բերենք  
այստեղ. Նորայր վաղ իսկ սրբագրած է բառ  
ուրիշութեածուն, աչքի առջեւ ունենալով Զգօնի  
“ուրիշութեած քնասէքը”, էջ 391 եւ Կիւրղի Կոչ-  
ման ընծայութեան “վասն ոյր ուրիշութեած դժոխոց  
տեսեալ զնա սարսեցէքը”, էջ 289 վկայութիւնները  
(տես միեւնոյն ուղղագրութիւնը նաեւ ՀԲի մէջ Ա.,  
էջ 605 եւ 606): Իսկ “ի 5 Յունիսի 1904, կը գրէ,  
թուեցաւ ինձ որ “ուրիշութեած դժոխոցն”, Շար. Յար.  
Ղազարու, Բ2 եւ Շար. Յար. Դ2, Տէր յերկնից  
թերեւս ուղղելի ըլլայ “ուրիշութեած դժոխոցն”,  
հմտու. “ուրիշութեած դժոխոց”, Կիւր. Կոչ. ԺԴ.  
289 եւ “բուրիշութեած դժոխոց”, Յովր. ԼԸ, 17: Թող  
քննէ զայս Հ. Արիստակէս եւ եթէ կարենայ հաս-  
տատել զիմ կարծիս, պիտի ուրախացընէ զիս:  
15 Սեպտ. 1911 նամակին մէջ կը գրէ դարձեալ  
“Թեւզորոս Քոթենաւոր կը գրէ ի Կերբողեան Ա.  
Խաչին. “Արդելելոցն է ուրիշութեած դժոխոց”, 163,  
տողք 6—7 ի ստորէ. յորմէ եւ “կենդանացոյց միա-  
հաղոյն զամենեսեան իջմամբ առ ուրիշութեած էն-

արգելեալ հոգիսն անդ , 161 : Կարելի է կարծել ,  
թէ քոթենաւորին ժամանակ կը ի կանոնին Պա-  
ղարու Յարութեան “ Յաստուածային ձայնէ գոշ-  
մանն սարսեցին դողալով տու-ու-ու+ դժոխոցն  
որով “ տու-ու-ու+ դժոխոցն եւ ի կանոնին Յա-  
րութեան : Չեռագրական համեմատութիւնները  
տու-ու-ու+ ընթերցուած մը չընծայեցին մեր փու-  
թոյն , գրականապէս ուրեմն ի վիճակի չենք ուրա-  
խութիւն առթելու բառաքնին Հեղինակին , բայց  
համոզուած ենք բոլորովին թէ անհարազատ է  
ի-ու-ու+ անիմաստ բառը , որուն տեղի տուած է  
յընթաց “ տու-ու-ու+ հարազատ ընթերցուածը :  
Հարկ կը համարիմ ծանուցանել թէ Զգօնի  
երկու վկայութիւններու դիմաց ասորի ընագիրը  
մի եւ նոյն բառը կը գնէ . Խաչ չէ (Pat. syr. I,  
p. 677 եւ 717—9) :

### ՂԱՐՈՒ :

**24.** Ագաթանգեղեայ Նորատիս հրա-  
սարակութեան աշ օրինակներու մէջ պահուած  
այս բառը ընագրի մէջ ներմուծուած է . “ Ալան զի ի  
խնդիր եղեալ եւ խուզիւք ի մէջ բերեալ զու-ու-ու-  
ու-ու+ պատմութեան . . . ըստ իրացն եղելոցն , ըստ  
հրամանացն ի վաճառ մատուցուքն , էջ 6 : Կոտրա-  
գրին դիմաց է (Անենետիկեան) օրինակը կը ներկայա-  
ցընէ “ ի մէջ բերել զու-ու-ու+ պատմութեան ընթեր-  
ցումը , որ ընականաբար անծանօթ բառին լուսա-  
ւորման համար իրբեւ լուսանցագրութիւն յետոյ  
դրուած է . ի՞նչ է սակայն տու-ու-ու+ խնդրոյնիւթ բառը .  
ըստ մեզ տու-ու-ու+ մին է այն բառերէն , որոնք ուղղակի

փոխ առնուած են ասորերէնէ . յօվ, (= դարձա) որուն կանոնաւոր տառագարձութիւնն է Ա. գա-թ ան գ եղե այ նոր ծանօթացած բառը, կը նշա-նակէ սկարդ, աստիճան, , իսկ յօվի կրկնութիւնը անծանօթ չէ հայերէն մատենագրութեան, հմտէ Եւսեր. Եկ. Պատմ., էջ 4—6, “Զպատմութեանց շամանց շամանց (մալ մալ) ի ժամանակս, յորս եղեն նորա է մասսան մասսա (բառ բառ) . . . է Հառն-հառն-դա (բառ բառ) դրոշմեալ է մեր. այս կրկնութիւնները թիր եաք եան կը համարի պահլաւերէնի յատուկ ոճին հայացումը (Հանդ. Ամ. 1912, էջ 289), մինչ ասորերէն-հայերէն լեզուներու աղերսը կաղմնդ յատկութիւններէն մին է այն անտարակոյս: Դուքն ու դուքն կրկնու-թիւնն ըստ այսմ բառական փոխառութիւն մին է ասորերէնէ, որ յետոյ հայերէն համազօր սկարդուով մեկնարանուած է եւ ի վերջոյ տեղի տուած սովորական ծանօթ սկարդս կարգս. հայաց-ման: սկարդս կարգս ունի կրկնագիրը (Գ. ալ է մ-ք եար եան, Յուշարձան, էջ 76) իսկ տի մէջ կրկնութիւնը կորսուած է:

### Եզնող-ողան:

**25.** Ակցօրէի եղծումներէն մին ալ կարելի է մատնանշել հետեւեալ անըմբոնելի հատուածին մէջ. “Զիսնրդ արդեւք թուեսցին քեզ (հարկիք եղանց) հանդերձ ենու ուղանան, էջ 129. նոտրա-տիպ բառերը այսպէս զատած է հրատարակիչը, մինչ օրինակն ունի իշխ ուղանան, ինչպէս ծանօ-թութեան մէջ կը ծանուցուի. ՀԲ այս եղծ ըն-

թերցուածին վրայէն անցած է լուսթեամբ. “Ն ա-  
հապետեան է որ կը փորձէ շատ անյաջող  
ուղղագրութիւն մը աղաւաղ բառը երկու կերպ  
հասկնալով 1. զիարդ թուեսցին քեզ հանգերձ  
եղնող հ-ո-ո-ո-ո-ն (!) 2. զիարդ թուեսցին քեզ  
հանգերձ եղնող ո-ո-ո-ո-ն (Աւղղագրութիւնք, էջ  
222—223): Մատենագարանիս թիւ 249 Զ. ունի  
հոս է-ն-ո-ո-ո-ո-ն նոյնպէս վրիպակաւոր ձեւը, իսկ  
թիւ 612 տակաւին չցուցակագրուած ընտիր օրի-  
նակը է-ն-ո-ո-ո-ն, որ միակ ուղիղ ու հարազատ ըն-  
թերցուածն է. է-ն-ո-ո այսու առաջին անգամ կը  
ծանօթանայ դասական շրջանին:

### Եւս:

**Զ6.** Ադաթ անդեղեայ Անենետիկեան  
տպագրութիւնը կ'ընթեռնու. “Եւ անդ կործանե-  
ցին զրագինսն է- գիցն Արամազդայ, ” էջ 590.  
այս նախագասութիւնը յոյնը թարգմանած է այս-  
պէս. τὸν βωμὸν κρόνου, τοῦ πατρὸς Διὸς παντο-  
δαιμονος, Σρտրկ. Lagarde, էջ 67: Կարքի էր  
այս երկու հատուածներն իրարու հետ համեմատե-  
լով կը զիտէ. “Դիսո գից վերաբերեալ կտորը գժու-  
արութիւն մ'ունի: Հայոյն այս խօսքը “զրագինսն...”  
յայնը կը թարգմանէ այսպէս τὸν βωμὸν χτλ (զրա-  
գինս Արամազդակ հայն Դիտու մենութիշ): Այս բանն կեր-  
պապէս կը հակասէ թարգմանչին սովորական գոր-  
ծածութեան, որուն համար Արամազդ միշտ Զεύսէ. “  
Հեթանոս Հայաստանի ութ մեհանները, թրդմ.  
Տաշեան, էջ 25, ծանօթ. 2): Հետաքըրական  
է նոր հրատարակութեան ընթերցուածը, որ կը

պարզէ այս մութ խնդիրը. “Եւ անդ կործանեցին դրագինն Զեռ դիցն Արամազդայ, հաւրն անուանեալ դիցն ամենայնի,» էջ 409, այսպէս ունին թածձ՝ ձեռագիրները, եւ այս ընթերցուածն աշքի առաջ ունեցած է Ագաթանգեղեայ յոյն թարգմանիչը: Ինչպէս ծանօթ է յոյնը հայ դից անուանց համապատասխան անուններ գտնելու համար բաւական նեղութիւն կրած է. այսպէս օրինակի համար Աստղիկ դիցուհին, որ Յունաց Ափրոդիտէն է (— 'Աֆրօձիւշ), թարգմանած է 'Աստիր (— աստղ) ծրիտօς թամօծ աստέրօս թεών եւայլն, այս մասին ընդարձակ տես Տաշեան, Ագաթանգեղոս առ Գևորգայ ասորի եպիսկոպոսին էջ 58—61): Այս տեղ ալ կը հանդիպի երկու անուանց՝ Զեռ եւ Արմենիկ բառերու — զորոնք հայ հեղինակը իրրեւ նոյնանշան գործածած է աւելադրութեամբ — եւ երկուքն նշանակութեամբ իրարմէ Դավիթը բառեր կարծելով՝ վերջինը “իւր սովորութեան համաձայն կը թարգմանէ Հեթ,» իսկ Զեռը նկատելով Արամազդէն տարբեր անձնաւորութիւն մը եւ ազգուելով բնականարար “հայր դիցն ամենայնի, հատուածէն, ինչպէս կը դիտէ Աարքիւր (Անդ), կը թարգմանէ Աբնա:” Զրագինս Արմեն (— Զեռ) դիցն, Արամազդայ հաւրն [անուանեալ] դիցն ամենայնի:

### Թագաւորք զրգիոք:

**Ճ7.** “Առքա են հրեշտակք ամրոխարարք, բանարկուք եւ յուղիչք ուրացութեան, Ռիտուրիք Զգոն, էջ 332. նոտրագրուած վերջին

բառերու գիմաց ասորի բնագիրը կը ներկայացընէ լուծութամբ (regna concitantes), Graffin, Pat. syr. I, էջ 677, այս ընթերցուածին պատճ-նորդութեամբ շատ գիւրին է հայերէն բնագիրն ուղղագրել եւ կարդալ Ա-Կ-Ռ-Ե-Ր-Ե-Վ-Ե-Վ, այսու կ'ունենանք նոր ու հազուազիւտ զասական բառմը, որուն բարդութիւնը յատուկ է առաւելապէս Զ. գ. օ՞ն ի ճարտար թարդմանչին, հմատէ միայն արծաթափոխատու, արշաւահանդէս, աւելախնդիր, խաղաղամբոխ, կազաղարթոյց, յանդիմանամերժ, պաակառ, վերամբարձահան եւս այն, էջը 369—374։ Այս եւ նման բարդութիւնները ոչ թէ յունական ազգեցութիւն են, ինչպէս կը կարծէ Աարգուեան (Ագաթ. եւ իւր բազմդրն. գաղտնիքը, էջ 305), այլ հայերէնի բնորոշ մէկ յատկութիւնը, որով կը մրցի նոյն իսկ բազմաբարդութեամբ նշանաւոր գերմաներէն լեզուի հետ։

### Ժամանակ:

**28.** «Անդ պիտոյ է ուկին եւ մարդարիան ընդելուղեալ, անդ հանդերձքն պաճուճեալք, անդէն զարդուցն այլք եւ վ-մանակ մենթանաց, անդ սեթեւեթե[ա]լ եւ անդէն պերեւեթե[ա]լ։» Առկեր. Մեկն. Ա. Տիմ. էջ 66։ Ժ-մանակ յայտնապէս եղծուած բառին ուղիղ ձեւը պահած է Տիմոթէոսի Հակամառութեանց նորագիւտ հայերէն բնագիրը, որուն շնորհիւ նոր ու ցանցառ բառմը կրնանք ներմուծել զասական մատենագրութեան մէջ։ կը գրէ Տիմոթէոս, «...բոյս եւ

տառեղք եւ աւդ եւ ժ-մ-ի+ եւ պմնեալ ամենայ-  
նիս զարդարումն զգերունակական զաւրութիւնն  
(ասկ զաւրութեանն) բաղկացուցանեն, ո էջ 143,  
որ գրեթէ միեւնոյն բառերով կը կրկնուի նաեւ  
էջ 192 “...աւդք եւ ժ-մ-ի+ [,] եւ պմնեալ  
ամենիս զարդարումն զգերունական հարստութիւնն  
բաղկացուցէ:” Այս հաստուածք յառաջ կը բե-  
րուի Բարողի Հոգւոյն սրբոյ ճառէն (Migne, Pat. gr. 32, էջ 100), ուր ժ-մ-իին դիմաց  
դրուած կը դանենք արօք բառք (χαὶ ἀγρός, χαὶ  
ώρατ, χαὶ ἡ ποικίλη τοῦ παντός եւայլն), որուն  
իմաստն է ի մեջ այլոց, “գեղ, վայելչութիւն”,  
զոր ընտրած է նաեւ թարգմանիչը ազդուելով  
անշուշտ “ո՞նեւ-լ ամենիս շորտ-ը-մ-ն առընթե-  
րակայ նոյնանշան ասութենէն, մինչ ուղղագոյն  
կ'ըլլար ի հարկէ լատին թարգմանչին հետ հասկ-  
նալ nec aer, nec a n n i t e m p o r a, nec mul-  
t i p l e x u n i v e r s i o r n a t u s. Թէ ժ-մ-ի իրապէս  
“զարդ, գեղեցկութիւնն իմաստով առնուած է  
այստեղ, զայս կրնայ հաստատել իր ենեայ Ընդ-  
դէմ Հերձուածոցի սա հատուածք. “Առ աւզուտ  
տեսողաց շ-մ-ի-ն ցուցանէր հաւրն եւ զանաւրէ-  
նութիւնսն պատմէր, ո էջ 73 — ad utilitatem  
videntium, claritatem monstrabat Patris,  
et dispositiones exponebat (Harvey, II,  
էջ 221), որ ու թէ թարգմանչին սխալ հասկա-  
ցողութեան արդիւնք է, ինչպէս կը կարծուի Տա-  
ճարի մեջ (1911, էջ 234), այլ գրչագրական վրի-  
պակ մը փոխանակ ըլլալու “շ-մ-ի-ն: Արդ  
Ու կ'երերանի նախագասութիւնը մերձեցընելու

համար յոյն բնագրին պէտք ենք ժամանակ անիմաստ ձեւը ջնջել եւ դնել “վայելլութիւն, պայծառութիւն, գեղ, նշանակութեամբ ձեւ մը, որ գիւրաւ շփոթուած ըլլայ ժամանակին հետ. նման բառ մը սակայն Հակածառութեան մեզի պահած ժամանակ — որ ժամանակի հետ գործ չունի բնաւ, ինչպէս Հայկաբան ՊՐ. Ա. Չամբենեան բառու կ'առաջարկէ կարդալ, Ա Ճառեան, Հայ. Նոր բառեր Տիմ. Կուզի Հակածառութեան մէջ, էջ 76 — նորագիւտը միայն կրնայ ըլլալ, զոր իրրեւ դաստկան կը ներմուծենք անվարան ոսկերերանեան հատուածին մէջ:

### Ժամանակեայ:

**29.** \*Իմացայք շժ-ժան-իե-յ աղդի մարդկան, ո Ասկեր. Ճառ ի Ղաղար Զ. էջ 530. Հրատարակիչը կը ծանօթագրէ ստորեւ. “իմա գոյականաբար շանց-որո-նիւն. որպէս եւ երկուց օրինակաց շժ-ժան-իւ, զոր երկու այլք պարզեն շժ-ժան-իւն-իւնի հորդի շանց. յոյնն ու-որդ ու-որդ ե- ը-ը-ը- շ-շ-ի ե- շ-շ-ի հորդին: Առածենագարանիս թիւ 232 Զեռագիւը կ'ընթեռնու շժ-ժան-իւն աղդի[ս] մարդկան. ժ-ժ-ն-իւ-յ, ժ-ժ-ն-իւ-ն. երկուքն ալ ընտիր են, հարազատ ձեւը սակայն կը թուի ինձի ժ-ժ-ն-իւ-յ, “երկուց օրինակաց շժ-ժան-իւ ընթերցուածը ողում է շժ-ժան-իւ-յ ձեւին. յոյնը չունի “զիարդ տկար եւ վաղանցուկ է աղդ մարդկան, ինչպէս կը կարծէ Հրատարակիչը, այլ Լատին թարգմանութիւնը vidistis quam fragile sit et caducum genus humanum, իսկ յոյն բնադիրը կ'ընթեռնու εἰδετε τὸ ἐπὶ τηρον τοῦ

γένους τῶν ἀνθρώπων = "իմացայլը" (տեսէր) զժամանակեայ ազգի մարդկան, ուստի բառական նոյն հայերէնի հետ. մերժելի է: "երկու այլ օրինակաց. քմահաճ պարզաբանութիւնը:

### ԺԱՆՈՒ:

**Յ0.** "Կիննորա եկեալ էր ընդ նմա ժան---, " Բուղանդ, էջ 100. Առ այս դիտել կու տայ սրամաօրէն Հ. Փ. Ճամճեան իւր ձեռագիր մէկ յուշատերին մէջ (1852) "ժան--- է կնավար, այս ինքն " ժենուի կանացի, ժան-վար, վասն այսորիկ թուի ինձ թէ ժան--- չէ ուղիղ, այլ պարափ լինել ժան---ը. տես "դժուար, անդրուար, երիվար, զարավար: Ըստ իրաւացի է այս դիտողութիւնը եւ ընդունելի, Բուղանդայ պատմութեան մէջ այլուր կը գործածուի միշտ ժան--- ամբողջական ձեւը, հմանէ: "ժան--- տայր նոցա կազմել ամենեցուն, " էջ 159, "Հանդերձ ժան---ր---, " էջ 163, "ժան---ր--- արձակեաց զնոսա, " էջ 199. Տեսնաեւ Հիւրշման, Armenianische Grammatik, էջ 156, որ Ճամճեան է անկախ մի եւ նոյն ուղղագրութիւնը փորձած է:

### ԻՄԱՍՏԱԿԱՆ:

**Յ1.** "Զատեալ եւ մեկեալ յամենայն իշտ-իշտ յաւդուածոց, Ո երեր. էջ 3, մատենադարանիս Թիւ 515 Զեռագիրն ունի "իշտ-իշտ", Գարաղաց ու հայ-լատին հրատարակութեան ծանօթութեան մէջ կը գրէ Աւ գ երեան. "օրինակն իշտ-իշտ, իրրու մոտաւոր եւ մտացածին,

բայց թերեւս վերծանելի է և մանական կամ ըստ  
ձևաբնարի) է մորմանան, եւ կը թարգմանէ աՅ  
omni corporali vel intelligibili (aut  
partiali) connexione, էջ 7, ուղիղ է միայն  
“Ք մանական յաւդուածոց” ձեւը. զայս կը հաս-  
տառէ մեր Մատենադարանին Թիւ 217 շատ ընտիր  
օրինակը, Թիւ 273թ: “Եղին սխալը համեմատելու է  
նաև Ասկեր. Պաւղ. Ա. էջ 317 “Ք մանականէ միայնէ  
զոր կարի առ լաւս կալաւ եւ մեծարեաց՝ կարծէր  
վնասել, որ ըստ հրատարակչին պիտի ըլլայ “թե-  
րեւս է մանականէ կամ է մանակ. յոյնն է նմանէ  
շնուր:

### իցէր:

**32.** “Զե դու քեզէն ի քոյսց (մեր Մատ.  
Թ. 612 2 քոց) մտացդ իմասցիս թէ զինչ էցէր՝  
որով ծածկեալ էր երկիր (Նոյն եւ Թ. 249 2 այս-  
պէս, իսկ տպ. չէր էլլ.) ու Բարսեղ, Վեցօրեայ, էջ  
28: “Բազմապիսի երկրայելեացն, կը դիտէ առ այս  
հրատարակիչը, զոր ոչ այնշափի ի կատարեալ հաւա-  
նութենէ մտաց՝ քան թէ առ երկիւղածութեան  
առ նախնին թողաք որպէս էինն, օրինակ լիցի  
անսովոր եղանակ բայիս ԻՑԷՐ, որում պատճառ  
խղճմտութեան եւ շփոխելոյ այն եղեւ, զի եւ յայլ  
շորս եւ հինգ տեղիս գտաւ. նմանօրինակս ինչ ասա-  
ցեալ բուն նախնի լեզուագիտաց. (Յառաջ. Բ):  
Այսշափ երկիւղածութեան եւ խղճմտութեան  
պէտք շկար հաստատելու համար թէ բայերու այս  
անսովոր եղանակը դասական հայերէնի մէջ յետ-  
սամուտ է եւ թէ այսպիսի անհարազատ ձեւեր չեն

ճանշնար բնաւ ընտրելագոյն ձեռագիրները .  
Բարսղի տպագրին խնդրոյ նիւթ էցեւ ընթեր-  
ցուածը , Այս վատե անի անհամեմատ ընտիր օրի-  
նակը (Մասիս 1853 , թ . 10—59) թ . 612ի հետ  
միասին կընթեռնու էցէ , իսկ Անտառնեանց “ յոյժ  
ընտիր ձեռագիրը ” է (Նորայր , Բառաբննութիւն ,  
էջ 62) . թ . 249 միայն հաստատուն կը մնայ էցեւ  
ընթերցուածին վրայ , եւ այս դարձանալի չէ , վասն  
զի Աեցօրէի ուրիշ օրինակներուն “ խնդրէ աստե-  
ղագէտն գտանել դժամ ծննդեանն մանկանն թէ  
որ ժամ էցէ , ընտիր ընթերցուածը (էջ 119) աղ-  
ճատելով կը կարդայ “ թէ որ ժամ էցէ ” . միեւնոյն  
աղճատումը կը կրէ Ասկ . Փիլիպպ . թղթոյն մեկ-  
նութեան հետեւեալ հատուածը “ Թուէր թէ խա-  
րերայ ոք էցէ ” (Ա . հար . էջ 354) մեր Մատենա-  
գարանի թիւ 42 Զեռագրին մէջ . “ Թուէր թէ  
խարերայ ոք էցէ ” , թղ . 157ա . Բուղանդայ այ  
“ Հուր բոց ի գնդէն Ելանէցէ ” , ձեւին համար (տպ .  
Պետերբուրգ , էջ 170) Այտընեան կը դրէ  
“ նոր օրինակի մը վրայէն կուզզուի Ելանէց ” (Քննակ .  
Քերակ . Կախաշաւիզ , էջ 100) . Կիւր զի վերա-  
գրուած մեկնութեան մէջ (Զեռ . թ . 231) կայ  
նոյնպէս “ Ուր տապանակ կտակարանացն էոյցէր ,  
թղ . 35բ . մեկնութեանս նոր ստացուած տակաւին  
անթիւ մէկ օրինակը տարբերութիւն չունի հոսւ  
Ստորագասական անկատարի այս անսովոր եղանակը  
Զգոնի քով շատ յաճախ է , այսու հանդերձ  
աղաւաղ օրինակներէ ըլլալուն երկրայական կը հա-  
մարի Քննական Քերականութեան հեղինակը (— 7 ) :  
Եւ իրօք . Հոսովի եւ Ա . Պոլսոյ տպագրութիւններն

իրարու հետ համեմատելով կարելի չէ թէեւ  
դնչելն (21—23), երբեւ (31—30), ուցեր  
(38—37), իշեր (49—49), լնցիւր (59—58),  
յ-ընչեր (286—197), իշեր 312—222, 314—  
228), ունչեր ... լնչելն (380—381—299)  
կերպարանափոխ եղած ձեւերուն ընտիր ու հարա-  
զատ ընթերցուածներ ձեռք բերել, սակայն եւ  
ոյնպէս այս անհարազատ ձեւին միտումը ակնյայտնի  
կը տեսնուի Հռոմի տպագրութեան մէջ, ահա  
օրինակները, կող. էջ 24 “զի ի ձեռն նորա ուցեւ  
— ՀՌ. էջ 22 “ուցերն” — կող. էջ 55 “զի ուցե  
զվրեժ”, = ՀՌ. էջ 55 “ուցերն” — էջ 116  
“զկանայս իւրեանց մի քիւրուցին” = էջ 109 “քիւ-  
ուցելն” — էջ 122 “իրեւ ել յանապատն զի  
քիւրուցին” = էջ 216 “քիւրուցիւրն” — էջ 164 “զի  
բնդ նոսա յ-ընչեր” — էջ 260 “յ-ընչերն” — էջ 205  
“զի մի ուուչել ի ծառոյն” = էջ 293 “ուուչերն”  
— էջ 210 “զի եւ յանապատի անդ նլու-ուելն” =  
“նլու-ուելն” — էջ 222—223 “զի ու-նիցեն զշա-  
րաթու որպէս որդու-ու-յին” = էջ 312 “ու-նիցելն  
... որդու-ու-յին” — էջ 223 “զի վաստակիցի”  
= էջ 312 “զի վ-ու-ուցերն” — էջ 224 “զի ի  
նմանէ ենչել” = էջ 313 “լնչերն” — էջ 279 “զի  
ի-նչելն նովան” = էջ 363 “ի-նչելն” — էջ 305  
“զի ել-նիցելն յերկրէ անտի նոցա = էջ 386 “ել-  
նիցելն” : Հռոմայ տպագրութիւնը այսշափ եղծուե-  
լով հանդերձ հրաշքով կարծես պահած է երեք  
անդ ընտիր ընթերցուածը, մինչ կ. Պոլոսյ տպա-  
գրութիւնը շեղած է սկզբնական հարազատ ձեւէն.  
Հռ. տպ. էջ 216 “ուր ուցել զգլուխ իւր կող. տպ.

Էջ 122 “զի ուշեր զգլուխ իւրա . — Հա . տպ .  
 Էջ 217 “զնորայն մեզ ով ույըն , ԿՊ . տպ . Էջ 123  
 “ով ույըն . — Հա . տպ . Էջ 334 “զի սահմանէր  
 զնուան , ԿՊ . տպ . Էջ 248 “սահմանէր : Աւելեա .  
 Մեծ . Հարց կը մնայ իրենց ճոխ մատենադարանին՝  
 Զգօնի — որչափ գիտեմ — հինգ օրինակները  
 թերթելու ծանրութիւնը յանձն առնյով՝ տա-  
 կաւին անլոյժ մեացած տասը անհարազատ ձեւերու  
 բուն բնտիր ընթերցուածք երեւան հանել : Ի՞նչ  
 ընթերցուած կը ներկայացրնեն արգեօք Կարե-  
 նեան ցուցակի թ . 497, 498, 499, 500 և 501  
 “Յակովայ Մծրնայ Հայրապետի Զգօն գրքերը :  
 Յունաբանութեան ազգեցութեամբ Նիւսացւոյ ,  
 Աիւ բեղ Աղեքսան գրացւոյ , Իւսիքսոսի  
 եւայլն գործոց մէջ գործածուած է տեղ տեղ բայիս  
 այս եղանակը (Բագրատունի , Զարգ . Քերակ .  
 Էջ 195 , և Նորայր , Բառաքննութիւն , Էջ  
 62—63) առանց սակայն տեւական արմատ ձգելու :  
 Զգօնի ազաւաղումները կը պարտինք ըստ իս-  
 ունիտորական հոսանքին հայ լեզուի վրայ բանե-  
 ցուցած ազգեցութեան :

### Լկուիք - Նստիք :

**33.** Լիոնիւ բառին տակ կը գրէ ՀԲ . Լիոնիւ  
 Նորիւ , որպէս լատ . lectica , գահաւորակ , գետ-  
 պակ : \* է լիոնիւ Նորիւ սպիտակօք ջորւովք ելանէ ,  
 Ռու . Եքեւ . էն . նոյնը կը կրկնուի նաեւ ի բառն  
 Նորիւ . “գահաւորակ կառաց , նստարան գետպակին .  
 \* է լիոնիւ Նորիւ (յն . ի զցյզս էու ՀՅՈՒՅՈՒՅ) սպիտա-  
 կաւք ջորւովք ելանէ : ՀԲի այս ընթերցուածք

կից նմանաձայներուն վրիպակներէն մին եւս կը ներկայացընէ Եզն կայ “ընդ բնաւու ոլանան” [Թիւ 19] եւ Աեցօրէի “յածեալու ահին”, Էջ 139 եւ այլն ընթերցուածներուն քով, որ իրաւամբ ուղղագրուած է Մատթէի մեկնութեան Գ. Հատորին կցուած “Հատուածներու մէջ. Այ լուսն նորէ սպիտակովք չորւովք ելանէն”, Էջ 190. այս ընթերցուածը կը վաւերացընէ վերջնականապէս Պաւլոսի թղթոց մեկնութեան ամբողջական հրատարակութիւնը, որ անծանօթ էր ՀԲին, Ա. Հար. Էջ 893 “Ի լուսն նորէն: Ձնջելու է ուրեմն նորէն անգոյ բառը ոչ միայն ՀԲէն, այլ նաև Հիւրշմանի Քերականութենէն, որ նախորդէն մոլորած կը գրէ լկտի-կ<sup>c</sup> nsti-k<sup>c</sup> (letzteres zu nsti-m), Էջ 353. Այս ժնջմամբ իրբեւ գահաւորակ կը մնայ լոկ լուսն բառը, որ կը գործածուի նաև Ոսկ. Երբ. մեկնութեան մէջ. “Որ գահաւորական եւ լուսն (ՀԲ լուսն) եւ ջորեաւոք կրի, Էջ 552 = λεχτίχιον, λεχτίς, լուս. lectica, H ü b s c h m a n n, Arm. Gramm., Էջ 353.

### Խամ/ծիր:

**34.** “Նուրբ կոկորդո [տես Թիւ 45] ունին (հաւփալք, այսպէս Պատկեր 1893, Էջ 36, իսկ ապ. Հօրուլք) եւ նեղ իւմշէն, Բարսեղ, Աեցօրեայ, Էջ 89. այս իւմշէն ընթերցուածը պահած են նոյնպէս Մատենադարանիս Թիւ 249 եւ 612 Զեռագիրները, միեւնոյնն ընտրած է նաև Հատուածիր ընթերցուածոց հեղինակը. “իւմշէն = թռչնոց ստամոքսը (մի. կուճ)”, Բ. Հար. Էջ 37.

Արիպակ է սակայն իւ-շնչի+ դրութիւնը, զոր պէտք  
է ուղղագրել եւ կարդալ իւ-շնչ-, ինչպէս ունի  
Ա. Յ վատեանի մէկ (Մասիս 1853, Թիւ 12—61)  
եւ Նազարէ թեանի (Պատկեր, անո) երկու  
ձեռագիրները “եւ նեղ իւ-շնչ-” այս ձեւին հարա-  
զատութեան կը վկայէ նոյն իսկ Անցօրէի տպագիր  
• ըրինակը ընթեռնլով էջ 174. “Կաղմեաց եղ ի փորի  
(այսպէս ի լուս. Թիւ 249 եւ 612 չորեկ, իսկ ապ.  
չորեկ) թռաշնոցն երագահալ իւ-շնչ-” եւ քիւ մը  
ետքը. “Զիարդ ի մէջաւրեայ (Թ. 249 եւ 612 իսկ  
ապ. մէջաւրեայ) ժամանակի շնչ-շնչ-ն զոր ունի ի  
լանջն” ձգեալ պրեկ առ ի հանգչելու Ալարդ ա-  
նայ Կրննդոց մեկնութիւնը քաղելով Անցօրէէն կը  
դրէ Ա. Յ վատեանի եւ Նազարէ թեանի օրի-  
նակներուն համեմատ “նեղ իւ-շնչ-” (ՀԲ. 729),  
այսպէս նաեւ անանուն մեկնիչ մը (հմատէ 8 ա-  
շեան, Յուցակ, էջ 97, 13ա) “եւ նեղ իւ-շնչ-”  
(մեր Մատենագարանի Թիւ 10 Ձեռագիրը), որ  
յոյտնապէս առնուած է Ալարդ անայ մեկնու-  
թենէն:

### Խարուրիմ:

**85.** Գաբրիէլ եան, Ակնայ գաւառաբառը,  
էջ 58, ծանօթութեան մէջ Կիւրդի վերագրուած  
մեկնութեան “Հանգերձ սղոյ զգենոյր եւ ազտե-  
զեալ իւ-շնչ-եւ իբրեւ զադաւոր երեւէրը (Թիւ  
231, Թղ. 44ա) հատուածին նորատիպը Ակնայ  
իւ-շնչ-ը հիմ բռնելով կ'ուղղէ իւ-շնչ-ըւ: Այս  
ուղղագրական փորձը իբրեւ յանդուզն կը դատա-  
պարաւի “իւ-շնչ-եւ դասական հին ու ընտիր

ձեւէն . հմմտէ Ռոկեր . Մաթթ . Ա . Էջ 694 “Աղքատն ի-բ-ո-ւ-լ եւ երիթացեալ մատչի առ քեզոյ եւ Ռոկ . Պաւղ . Ա . Էջ 478 “Երիթացեալք , ի-բ-ո-ւ-լ (ՀԲ խառուեալք) , ծնկեալք , ծիւրեալք : ” Խորուրիլ գաւառականին պէտք էր համեմատութեան գնել միայն Ա երերի անու ի-բ-ո-ւ-լը , Էջ 83 , որուն իմաստն է “նոեմ , աղօտ” (հականիշ՝ յայտնի)՝ ուրեմն մերձ Ակնայ բառին նշանակութեան , մինչ յառաջ բերուած երեքին վկայութիւններու մէջ տարբեր է ի-բ-ո-ւ-լի նշանակութիւնը եւ աղերս շունի կը կարծենք ի-բ-ո-ւ-լի հետ :

### Խմիալ :

**Ց6.** “Եւ ի վերայ հացին , որ առաջի դնէին (այս է ուղիղը) , եւ ի վերայ նաշհին պատարագացն եւ ի վերայ [j]անիւ-ճն մանդառան (միւս օր . մանդառայն) , եւ ի վերայ ի-մ-լ տապակելոցն , Խալաթթ եւ անց , Գիրք Մնացորդաց , Ա . ԻԳ . 29 : Այս նախագասութեամբ կը սկսի Աճառեան իւր “Հայերէն նոր բառեր նորագիւտ Մնացորդաց Գրաց մէջոյ ուսումնասիրութիւնը եւ կը գրէ . ”Անիւ-ճն եւ ի-մ-լ ձեւերը երեւան կը հանեն ի-ս-մ արմատ մը , որմէ կազմուած է ի-մ-ը , ուր մասնիկ է -որ վերջաւորութիւնը (հմմտ . հառո-որ , բեկ-որ) . այս մեկնութեամբ “ի-մ-ը բառը կազմուած է հայ հողի վրայ եւ կապ շունի ասոր . Խօմիրա կամ թրք . Խամուր ձեւերուն հետ . . . ի-ս-մ իսմոր , արմատը բառ իս տարբեր չէ ի-ս-մ , ի-մ-լ = ծծել , ներս ծծել ոսկեագարեան ձեւէն” (Էջ 9—10) . Ըստ հաւորելի է

Ա Ճառ. եան, որ վերջնականապէս կը խղէ իւշին ասորական առանքն հետ ունեցած կարծեցեալ աղերսը. իսկ թէ իւշը եւ հետեւաբար իւսւմ անձանօթը հայ հողի ծնունդ է եւ թէ իւսւմին (խմելի արմատ) հետ առընչութեան մէջ է, անհիմն ենթադրութիւն մըն է պարզ: “Առագիւար ինչպէս շատ մը բառեր, նոյնպէս աւելու, իւշ-լ (որուն արմատեն է իւշ-որ) ձեւերը փոխ առած է ուղղակի ասորերեն առա ,fermentatus est՝ շատ սովորական բառեն, ստեղծելով իւսւմ օրինաւոր արմատ մը, որ բատ այսմ ո եւ է կապ շունի հայ. իւսւմի (խմելի արմատին) հետ. իւշ-լը ածականաձեւ առաջ համազօր կարգուած է, որուն հականիշն է աւելու = առալ:

### Խշորեմ:

**Յ7.** Ոսկեբերանի գործոց մէջ երեք անգամ գործածուած է. “Եթէ իշտէլուց շլինիցիմք գեր ի վերոյ, զո՞ր համարձակութիւն ունիցիմք մտանել ի հայրենի տունն. Ասկ. Պաւղ. Ա. էջ 923, “Յոյժ վատահ լինել յիւր զաւրութիւն եւ իշտէլ զպատերազմողացն տկարութիւն, ” Ասկ. Ես. էջ 334, որուն “արհամարհել, անարգել. նշանակութիւնը ակնյայտնի է: Խշտէլ ընթերցուածին հանդէպ միեւնոյն իմաստով կը կիրարկուի իշտէլ ձեւ մը Ա երերի անու ճառերուն մէջ. “Առ ոսկ հարկանէ եւ արհամարհէ եւ իշտէ զարհաւիրս մահու, ” էջ 169, զոր ուղղելի կը կարծէ Կոռայր՝ իշտէլ (Քառաբնութիւն, էջ 53): Երկու ձեւերէս միոյն միայն հարազատութեան իրաւունք տալու համար

հարկ է բնականաբար նկատողութեան առնուլ միոյն կամ միւսոյն յաճախագոյն կիրարկութիւնը, եւ ըշափ ստեղ է միոյն գործածութիւնը, այնչափ բանաւոր է ընդունիլ նոյնին հարազատութիւնը, այս պատճառաւ աւելորդ ըրլար դիտել տալ թէ նոր սացուած ճառընտրի մը մէջ կոյ “Արբոյն Եւսերի թարգմանութիւն վասն սրբոյն Ստեփան- [ն]ոսի առաջին վկային” գլխակարգութեամբ դա- սական ճառ մը, ուր դարձեալ կը հանդիպինք Էւտրէմ ուղիղ ձեւին. “ԶՃակատս զարաց, որ հա- կառակէին, ծակեաց եւ անց եւ ընդ հետո տեառն իւրոյ գնաց առաջին, զի սա է մարդ որ առաջին Էւտրէմ զմահ, թէպէտ եւ ասիցես թէ Յիսուս յաղթութեամբն իւրով մահու զրգուէր զՍտեփան- [ն]ոս, թղ. 26ր, այսու անդամ մըն ալ կը դա- տապարտուի Էւտրէմ եղծուած ընթերցուածը:

### Խոտիմ:

38. Աղաթանգեղեան պատմութեան “Եւ ով այն իցէ կարող որ զխորս անդնդոց ծովուն քննել Էւտրէմ, էջ 11, հատուածին նոտրագիրը Յ ո հ ան կաթողիկոսի գործածած Էւտրէմ (էջ 82, 88, 135) բայով սրբագրած էր “Ն ո ր ա յ ր՝ Էւտրէմ” (Բառաբննութիւն, էջ 57): Երբ նոր հրա- տարակութիւնը աեօի Էւտրէմ ձեւն անտեսելով Էւտրէմ ընթերցուած մը բնագրի մէջ ներմուծած էր, էջ 5, “Ն ո ր ա յ ր վերատին յիշեցուց իւր ուղղա- գրութիւնը՝ դարմանք յայտնելով միաժամանակ հրատարակիչներու ընտրութեան վրայ, հմմտէ Յուշարձան, էջ 171: Այժմ Աճառեանն է որ

կը ջնջէ ի-ի-ուիշէ ընթերցուածք վոխանակ դնելով  
կրկնագրի իշտիշէ ձեւը, էջ 9ա, “յանդգնել, հա-  
մարձակել” նշանակութեամբ (Հանդ. Ամս. 1912,  
էջ 18), մինչ ճիշդ հակառակ իմաստն ունի  
“շրտնում, սարտնում”։ Ա ճառ ե ան այս ոչ-յա-  
ջող ընտրութեան մղուած է անտարակոյս ՀԲի  
ի-ի-ուիշը բային տուած սխալ կամ լաւագոյնս ան-  
կատար մեկնութենէն (Ա. էջ 957)։ ի-ի-ուիշ կը  
նշանակէ առաւելապէս “յանդգնիմ” եւ իրքեւ  
սոյնպիսի ծանօթ է նոյն իսկ դասական մատենա-  
գրութենէն։ “Եւ ի-ի-(+)ու զմեղագրութիւնն եւ այնպիսի մոլեւանդ ծազը շհամարել, Ասկ. Մաթ.  
Գ. էջ 30, որուն գիմաց յոյնը կը ներկայացրնէ  
տօրանուի (աւելորդ է հրատարակչին հետ ուղղա-  
գրել ի-ի-ուիշ)։ Բնագրին - տառը ինկած է համա-  
ստագրութեամբ, որ անծանօթ իրողութիւն չէ.  
այսու արդէն նորանոր բառեր կազմուած են հին  
մատենագրութեան մէջ։ Հմմտէ Եփը ե մի, Ա.  
էջ 456 ի-ի-ուիշը, որ պիտի ըլլայ “խորշամերես”  
(Հանդ. Ամս. 1912, էջ 554), նոյնպէս Եփը ե մ,  
Գ. էջ 157, ի-ի-ուիշ, զոր Միոք ճեան առանց  
ձայնաւորի գրուած Շ-ի բառ կը համարի (Պատկեր  
1895—1896, էջ 184), համառատագրութեան  
արդիւնք է փոխանակ բառ օրինի ի-ի-ուիշ-գրուած  
րլլալու, հմմտէ միայն “Եւ մի ի-ի-ուիշ-ինչ լի-  
նիցիք . . . բարիոք առաց չի-ի-ուիշ-ուն . . . ոյլ  
ի-ի-ուիշ-ի ի-ի-ուիշ կազ ի կազու, Ասկ. Պաւղ. Ա.  
էջ 387—388։

Խորան կամ վրան-ժամու:

**39.** Սովորաբար ասորերէնեւ թարգմանուած մատենագրութեանց մէջ ստէպ կը տեսնենք գործածուած ի-ը-ն կամ չը-ն ժ-մ-ն բացատրութիւնը “վկայութեան խորանը” նշանակելու համար հմմտէ միայն Եփր. Ա. Հար., Էջ 195 “Ի սպասաշատաման ի-ը-ն ժ-մ-ն ն-ն-ն”, Էջ 293 “զնմանութիւն ի-ը-ն ժ-մ-ն ն-ն-ն”, Էջ 477 “զառաջին ի-ը-ն ժ-մ-ն ն-ն-ն”, Էջ 424 “մի արասցէ ի-ը-ն ժ-մ-ն ն-ն-ն”, Էջ 206 “դր-ն ժ-մ-ն ն-ն-ն եղեւ”, առաջին վրան ժ-մ-ն ն-ն-ն”, Էջ 221 “ի դուռն դր-ն ժ-մ-ն ն-ն-ն”, Էջ 360 “անդ էին ի դր-ն ժ-մ-ն ն-ն-ն”, Էջ 477 և 480 “հանգերձ դր-ն ժ-մ-ն ն-ն-ն եւ այլն: Ճի կը կարծէ թէ հայոյատուկ բացատրութիւն մըն է այս երբ կը գրէ “կոչի չ ժ-լու (Ա. Էջ 828). հոս ալ սակայն լեզուական սերտ աղերսի մէջ ենք Ասորւց հետ, որոնք “տապանակոյի համար կը գործածեն վրան ժամանակեայ.” — Եւ առաջ ասութիւնը, որ Զ. Գ. Օ. ի մէջ այսպէս մեկնուած է. “Եւ [ոչ] կոչեցաւ սա (ասոր. սոցայն կոչեցաւ) դր-ն ժ-մ-ն, որ (զի) դուք ժ-մ-ն-ի պաշտեցաւ, այլ մեզ (ասոր. մերն) առար Հոգւոյն սրբոյ յատիտենիցն, Էջ 260: Աերը յառաջ բերուած օրինակներու մէջ գրեթէ միշտ անհոլով կը թողուի “խորան կամ վրան ժամուն”, պատճառը կը կարծեմ թէ Ասորւց նման երբեմն միաձոյլ բառ. համարած են նախնիք ձեւու “վրանժամուն”, “խորանժամուն.” — Եւ առաջ եւ հետեւաբար անհոլով թողած ստէպ՝ քաղցրաշնչութեան համար. հոլովուած հմմտէ Զ. Գ. Օ. “Զ. Գ. Օ. ի դր-ն ժ-մ-ն ժ-մ-ն ն-ն-ն”, Էջ 345, ուր ասորին ալ

զատ գրուած է Խոհ Հայոց, Graffin, Pat. syr. 1,  
էջ 621:

Խորց:

**40.** “Ոչինչ պատուական տեսանէին անդ ,  
այլ զմառւըն եւ շեշտ եւ զմայրն աղքատո , Ասկ -  
Մաթ . Ա . էջ 112 . մեկնութեանս յոյն բնագիրն  
ունի այստեղ ձևակ գալու չափութեան մէջ ուրիշ տեղ  
մը կը թարգմանուի ճշգիւ իսուն : “Զինչ ինչ ար-  
դեւք նշանակ թարգաւորութեան տեսանէին յայնմ ,  
որում երկիր պազանէին , այլ իսուն եւ մառը եւ  
մանուկ ի խանձարուրս , անդ , էջ 81 = չալութիւն .  
Եթէ կ'ուղենք իսուն եւ իսուն բառերուն նշանա-  
կութեանց տարբերութիւններն անեղծ պահել ,  
պէտք ենք իսուն ընթերցուածն ուղղել եւ կարգալ  
իսուն . այս ընթերցուածը ներմուծած է արգեն  
Գաթ բառ ան Քաղուածոյքի մէջ , էջ 45 . “Զմուրն  
եւ շեշտ եւ զմայրն աղքատո : Միեւնոյն վրիպակը  
կը նշմարուի նաեւ Աահ ակ եանի նոր հրատա-  
րակած անանուն հատակոտորին մէջ . “Աասն այնորիկ  
ի հիւսանն տան յանձին կալաւ Քրիստոս ծնանել ,  
մանաւանդ թէ եւ ոչ ի տանն իսկ յայնմիկ , այդ  
է ինչ միոջ եւ ի մառը (Հանդ . Ամս . 1913 , էջ 57) ,  
զայս եւս հարկ է ուղղագրել բնականաբար “Ի  
ինչ միոջ” :

Խորիւ:

**41.** “Մինչգեռ շետեւն ժողովէր Պաւղոս ,  
իժ մի քարր կախեցաւ զձեռանէ նորատ , Բարսեղ ,  
Աեցօրեայ , էջ 196 : Անտոնեանց օրինակին ինէ-ի

աեղ գրած ժող բառը Զիթ ճետն ոչ իրաւամբ կը կարծէ թէ նոր այ ը իրրեւ վաւերական ընդունելու կը դժուարի (Բառաքննութիւն, էջ 66): Ժող բառին հարազատութեան երաշխաւոր են արգէն Մատենադարանին վերը յիշուած Թիւ 249 և 612 ձեռագիրներու եւ Ա. յ վատետնի օրինակին (Մասիս 1853, Թիւ 12—61) համաձայն ընթերցուածը . “Մինչդեռ չժողովէր Պաւղոս (Անտոնեանց՝ Պետրոս) իժ մի քարբու եւ այլն . Հիմնաւոր չէ հետեւարար Պարոնեանի հետ Ատեփի. Ասող . Պատմութեան մէջ գործածուած ժողն բառին ծանրակշռութիւն տալ եւ նոյնը կարծել Աեցօրէի հարազատ ընթերցուածը , (Արեւելեան Մամուլ, 1880, էջ 534): Ժողի տպագրին մէջ իւղի փոխուելուն պատճառը կը կարծեմ գտնել Գործք Առաքելոցի հետեւեալ խօսքին մէջ . “Ի ժողովել Պաւղոսի իւղի ինչ բազում . . . իժ մի . . . կալաւ զձեռանէն նորան , (Իր. 3). ձեռագրաց մէջ սովորական է Ա. Գրոց Եօթանասնից թարգմանութենէ տարրեր ընթերցուածներն լշութանասնից ծանօթ թարգմանութեան մերձեցրնելու ջանքը : Ժող . “խորի յիմաստով գործածական է տակաւին հայ գաւառաբարբառին մէջ (աեղ Զիթ ճետն, Հանդ. Ամս. 1901, էջ 34, Ե), իրրեւ “խծուծ, խծիծ” կիրարկուած է հոմեռական բառագիրը ձեռագրին մէջ (Հմմանէ Բազմավիշտ 1877, էջ 20), տարրեր է ժող = երկրաշարժ (Գաբրիէլ է անան, Ակնայ գաւառաբարբառ, էջ 270):

Ծածկախոյց:

**42.** «Սոքա են զարդախաւոք, գաղտնաւ-  
շշունչք, շ-շի-ի-ոյշ+», Զ. գ. օն, էջ 371. ՀԲ «ծած-  
կախոս» բառին տակ կը գըէ (Ա. էջ 1000). «որ ի  
ծածուկ խօսի. » Սոքա են զարդախաւոք, գաղտնաւ-  
շշունչք, շ-շի-ի-ոյշ+. Մծր. ԺԹ. եւ կը յաւելու  
գըեալ էր շ-շի-ի-ոյշ+. «որ լինի եւ շ-շի-ի-ոյշ,  
շ-շի-ի-ոյշ եւայլն+. այս երեք ընտրութիւններէն  
որն է սակայն ուղիղը՝ զայս բնականաբար շէր կրնար  
վերջնականապէս որոշել ՀԲ, երբ տակաւին ասո-  
րերէն բնագրի մը գոյութեան մտահն եւ ոչ իսկ  
գաղափար կարելի էր կազմել. բայց այժմ՝ Մծրնա-  
ցւոյ, «Ավրահատողի փոխուելուն շնորհիւ դիւրին  
է բնագրական համեմատութեամբ միայն որոշել  
իսկոյն եւ ըսել թէ միակ ուղիղ ձեւն է շ-շի-ի-ոյշ,  
ուր յետոյ սպրդած մտած է յ դիրը, որ հազուադէպ  
սպարագայ մը չէ (Հմմատէ Հանդ. Ամն. 1910,  
էջ 303). ասորին կը գործածէ ԽՃառ առաջ = խո-  
ցողք ի ծածուկ, Graffin, Pat. syr. I, էջ 677,  
զոր հայր իւր սովորութեան համաձայն գեղեցկօրէն  
բարդած է շ-շի-ի-ոյշ, ջնջելի է ուրեմն ՀԲի շ-շ-  
ի-ոյշը եւ շ-շի-ի-ոյշը:

Ծանրաձայն:

**43.** «Զի մինն (Մովսէս) Նը-լը-ս- եւ շ-ն-  
ր-յ-ոյն եւ միւս (Եղիա) շինականագոյն քան զբա-  
զուման, Ասկ. Մտթ. Գ. էջ 6. այսպիսի ընթեր-  
ցուածով յառաջ կը բերէ հատուածս ՀԲ ալ Գ.  
ճառընտիրէն (Ա. էջ 1008, տես նաեւ Կնքալեզուն,  
Բ. 475). Մեր նոտրագծած բառերուն դիմաց

Ուկերերանի յոյն բնագիրը կ'ընծայէ Յրածն-  
շլաստօս եւ ։ Ծշնօքանօս բարդութիւնները, որոնք  
սակայն հայերէն տպագրին մէջ չեն պահուած  
հաւատարմօրէն։ Մատենագարանին Թիւ 2 ընտիր  
ճառընտիրն ընդ հակառակին յունական բարդու-  
թիւններուն հաւատարիմ մնացած է հաստատ  
բանելով ։ Հանր-լշու-ն եւ ։ Նըբ-յ-յ ձեւերը  
Թիզ. 164թ՝ Յրածն-շ-յ-յ ։ Եւ ։ Նըբ-լշու-  
տեղւոյս անպատշաճ բառերը, ըստ որում ժ-ն-ր-  
յ-յ կը նշանակէ Յածնօքանօս, profundam habens  
vocem, հմանէ Եւայի, ԼԳ. 19. ։ Զի շէր տե-  
ղեակ ժ-ն-ր-յ-յ ն ։ օնձէ ցծէ Յածնօքանօս, իսկ  
Մովսէս կ'ըսէր ։ Նըբ-յ-յ ։ Եւ ։ Ժ-ն-ր-լշու-ն եմ ես, ։  
Ելք. Դ. 10 = ։ Ծշնօքանօս չա՛ Յրածն-շլաս-  
տօս չշա չկը.

### Ամախիք :

**44.** Ունան եւ ողբան եւ գուժեն իրեւ  
իւ-իւ- մեռելոց. Թուղթ Երեմիայ (Սիրաք),  
էջ 161, նոտրատպիս մասին կը գըէ Հիւ. իրեւ  
ի ճաշ մեռելոյ, ևն ուրութեան գուցէ ընթեր-  
ցեալ է մերս՝ ուրութեան, ահաբեկ՝ որոպէս կմախ  
եղեալ ի խրոսուիլակո (Ա. էջ 1103)։ Ինչպէս պիտի  
տեսնենք շատ ուղիղ է Հիւի այս տեսութիւնը, զոր  
սակայն շընդունիր Ամառեան (Հայերէն նոր  
բառեր Մնացորդաց գրոց մէջ, էջ 19)։ Միեւնոյն  
բառը տարրեր նշանակութեամբ ծանօթ է Մնացոր-  
դաց նորագիւտ գըլը էն։ ։ Եւ յետ այսր ամենայնի  
հարկանէր զնա տէր ի հարուածս որովայնի . . . եւ

մեռաւ նա յախսու շարշարանաց իւրօց, եւ ոչ արարին  
նմա այնու հետեւ ժողովուրդն լալիս եւ իւնին  
(կամպածնի օրինակին այս ընտիր ընթերցուածք  
մեացած է ծանօթութեան մէջ եւ Երուսաղէմի  
օրինակին իւնին վրիպակ ձեւը առնուած է բնա-  
գրին մէջ), եւ ոչ հուր այրեցին նմա հարցն  
իւրեանց : Ա ճառ և ան (Ն էջ 17—19) յենլով  
միայն Եօթանանից թարգմանութեան յուղը-  
իւնին ասութեան եւ խօսքի կազմին, բառ  
կը փորձէ ստուգարանել իրրեւ ։ «մեռելի յուղար-  
կաւորութիւն», միեւնոյն իմաստը յատկացընելով  
նաեւ Երեմիայի թղթոյն ։ իւնին՝ բառին՝ հա-  
կառակ ՀԲԻ : Այլուր առիթուննեցանք արդէն քանի  
մը անգամ գիտել տալու թէ Եօթանանից  
թարգմանութեան համեմատ զրուած մեկնու-  
թիւնները շունին ոեւէ զօրութիւն, իսկ խօսքին  
կազմն ալ ։ իւնին՝ կը ցուցընէ միայն իրրեւ  
։ «ողբ, կոծ», աես ։ Եւ ոչ արարին նմա այնու հետեւ  
ժողովուրդն լույս եւ կմախիս։ Իմ կարծիքով  
իւնին վոխառութիւն մըն է ասորի Լառ բառէն  
կու հախա, առաջարձութեամբ։ [Կայ նաեւ Լառ  
(կամախա) անծանօթ ձեւ մը Acta mart. et sanct.  
I, էջ 55), զոր Ասսեմանի ։ գերեզմանն կը հասկնայ,  
իսկ թե բնշանայն (ZDMG, IV, էջ 321) կը  
սրբագրէ Լառ (հմատէ Brockelman n, Lex.  
syr. էջ 57):] Կրկին է ասորերէն բառին իմաստը  
1. res stupenda, horrendum quid,  
«խրառիլակ» եւ 2. luctus, ուրեմն «ողբ, կոծ,  
լալիւն»։ այս կրկին նշանակութիւններով վոխ  
առնուած եւ զործածուած է բառ զասական

հայերէնի մէջ։ Կմւկու բառը հետեւարար “որուն ուրիշ մէկ ձեւն է կմւկուն” եւ որ վերջնոյս առաջին նշանակութենէն ածանցած է, դժուարաւ ասորեստանեան կիմահիս “դադաղք” բառէն կրնայ փռխառեալ բԱՄԼ, ինչպէս կը կարծէ Բ. Բ. Ք Ե. Մ. ան (Z. f. Assyrologie 13, 386) եւ ինչպէս կ'ընդունի Ա Ճ Ա Ա Կ Ա Խ Ա Ն (— և այլ)։

### Լուկորդ։

**45.** “ԵԱՐԲ Հ-Ի-Շ-Տ- ունին եւ նեղ խածիս” [առև Թիւ 34], Բարսեղ, Վեցօրեայ, Էջ 89. “Հ-Ի-Շ-Տ-” բառին դիմաց “Յ ա զ ա ր է թ ե ա ն ի ե ր կ ու ձեռագիրները կը դնեն “-----Տ-” “ՆՈՒՐԲ -----Տ-” ունին” (Պատակեր 1893, Էջ 36) իսկ Ա. Վ. վատե անի օրինակը կը ներկայացրնէ “-----Տ-”, զոր կը ստուգաբանէ “-----Տ-”, “-----Տ-”, ձեւերէն (Մասիս 1853, Թիւ 12—61), Վարդան Ծննդոց մեկնութեան մէջ հատուածս մէջ կը բերէ նոյնպէս “-----Տ-” տարբերակով։ “ՆՈՒՐԲ -----Տ-” ունելով եւ նեղ խածիս” (ՀԲ. Բ., Էջ 729), նոյն բնթերցուածն ունի վերջապէս անանուն մեկնիշ մը Մատենագարանիս Թիւ 10 Զեռագրին մէջ, Թղ. 366ր։ Այս միաձայն բնթերցուածները իրրեւ յետամուտ կը դատապարտեն տպագրին Հ-Ի-Շ-Տ ձեւը, որ յառաջ եկած է Աի Աի հետ բազում ուրեք շփոթումն (Հմման. է Կ ո ր ա յ ր, Յուշարձան, Էջ 163)։ Ա-----Տ իրրեւ դատական ծանօթ էր միայն Ա ե ր ե ր ի ան ու է ն. “Երկու փողակը տան եւ առնուն զաւդն իրրեւ ցնցզով իւիք Ա-----Տ-ն ի բերանս, Էջ 136, Վ. Եցօրէի ձեռագիրները կու տան երկորդ օրինակ։

Կոտուած :

**46.** «Որ է սկիզբն վուճոյ կազմութեան նաւին՝ քարսեղ, վեցօրեայ, էջ 10, Նադարէ թեան կը գրէ առայս (Պատկեր 1893, էջ 521) անաւային կազմութեան օգտակար բացատրութիւն մը կը գտնեմք Արիստոնեայ բնազանցութենէն քաղուած — Արկանել հիմն տան կամ հարկանել բուռն վուճոյ (carène) տախտակամած յատակաց նաւի, որ է սկիզբն կազմութեան նաւին՝ (Ա. Զեռագիր): Զեռագրիս ապագրէն ունեցած տարրերութիւնը հետաքրքրական է, վուճոյ բառին նկատմամբ սակայն նորութիւն մը շունի: Քարսղի տպագրութեան մէկ օրինակին մէջ (Բ. տպ?) կ'ընթեռնում. «Որ է սկիզբն վուճոյ կազմութեան նաւին», ակնյայտնի կ'երեւի թէ վուճ քերուելով տեղը ունենալու է վերստին ավագէս ուղղելի կը համարի Նորայր (Բառապնութիւն, էջ 67) եւ կը գրէ «Անտոնեանց օրինակը կը գնէ» որ է սկիզբն վուճոյ կազմութեան նաւին. ավագը եւ վուճ՝ երկուքն ալ կրնան յարմարիլ, քննելի է յայլ ձեռագիրս: Մեր շատ անգամ յիշատակած կրկին օրինակները (249 եւ 612) Անտոնեանց ընտիր օրինակին համաձայն կ'ընթեռնուն. «Որ է սկիզբն վուճոյ կազմութեան նաւին», աւելորդ է այլ եւս կը կարծենք վուճ (այսպէս նաև Հ. Ա. էջ 1140) եւ ավագ բառերուն ծանրակշռութիւն տալ:

Համը՝ ազդումն:

**47.** “Եւ մարգք ըստ իւրաքանչիւր անուշան  
հոտ խոտոցն եւ արմատք ըստ իւրաքանչիւր համ-  
-մաշակաց, ու թար ու եղ, Աւեցօրեայ, էջ 24.  
Նահանգ ետեան նոտրագիր զատակաց բառերն  
իրարու կցելով կը փորձէ կարդալ “ըստ իւրաքան-  
չիւր համ-մաշակաց” իրեւն “բերնին համ  
տուող” (1), Աւզդագրութիւնը ազգ. Մատենա-  
գրաց, էջ 191. Ջեր կրկին օրինակները, որոնց ըն-  
տրութեան այնչափ անդամ ականատես եղանք,  
հոս ալ կու տան ցանկալի ընթերցուածը գրելով  
օրինապէս “ըստ իւրաքանչիւր համ-մաշակաց”,  
ասոր կը մերձենայ Նաղարէ թե եանի Զե-  
ռազդրին ընթերցուածն ալ. “ըստ իւրաքանչիւր  
համ-մաշակաց”, (Պատկեր, 1893, էջ 523).

Համբարակ:

**48.** “Ասեր ի պարաբռութիւն երկրի իւրոյ  
եւ նու եղիցի համբ-բ-բ-ի թագաւորաց. Հատուածը  
(Հայ Ա. Գիրք “Ասեր պարաբռ հաց իւր”, Հմմանէ  
Kaulen, Einleitung in die hl. Schrift, էջ 145) “Հերբայեցի առէ. Աշեր՝ ինքն ի պարա-  
բռութիւն հացի եւ համբ-բ-բ-իւն իցէ թագաւո-  
րաց. Եփր եմ, Ա. էջ 128. Համբ-բ-բ-ի բառին  
իմաստը պակասաւոր բացատրուած է ՀԲի մէջ (Բ.  
էջ 25). Հարկ էր Զգոնի “Համբարակ եւ իւր-  
-բ-իւն”, էջ 229, խօսքը աչքի առջեւ ունենալէն  
ետքը “Հին բռ. ի Հ-բ-բ-իւն եւ սպասաւոր  
մեկնութեան աւելի ծանրակշռութիւն տալ քան  
“Համբար բարեաց գանձեալ յամսպ, կամ պահա-

բան ամսգեղէն, ուստի վարի եւ իրը Համբարանոց  
եւ Համբարածու, եւայլն անձահ մեկնութիւննե-  
րուն: Զգօն էն յառաջ բերուած նախադասու-  
թիւնը թարգմանութիւն է Ապամոսի “Ա.յն ու ո-  
անասնոց Հ-Ե-Շ-Շ-Շ իւրեանց Խօսքին (ՃԽԶ., 9), որ  
Ա. փրահ ատի ասորի բնագրին մէջ է պարզ “կե-  
րակրիչ” (= լա; ԱՃ), Graffin, Patr. syr. I,  
էջ 560, ուրեմն “մատակարար, որ առյ կերակուրու-  
դարձեալ “Ագռաւոք եղեն Հ-Ե-Շ-Շ-Շ Եղիայի ի  
ձորն Քարիաթու, անդ, էջ 369 հատուածին դէմ,  
(զոր Antonelli կը թարգմանէ ministra-  
verunt Eliae, էջ 435), ասորերէն բնագիրն ունի  
“կերակրեցին” (= աճ; 1), միեւնոյն իմաստն ունի  
նաև Հետեւարար Եփրեմի “Հ-Ե-Շ-Շ-Շ ՈՐ =  
Լա; օճ, Walton, B. S. polyglotta, հար. Ա.  
Ծննդոց, ԽԹ. 20): Գալով

### Համբարակեալ

**49.** ձեւին, զոր նոյնութեամբ յառաջ կը  
բերէ նաև ՀԲ “Հ-Ե-Շ-Շ-Շ-Շ-Շ իցէ թագաւորաց”  
(Բ. էջ 25), պիտի բոեմ թէ սիսալ է. պէտք է  
բնթեռնուլ բատ իս Հ-Ե-Շ-Շ-Շ-Շ-Շ եւ Ծնջել ՀԲԷՆ  
“Համբարակեմ”, անգոյ բայր, այսպէսով միայն  
կարելի է Եփրեմի հատուածին թարգմանու-  
թիւնը փոքր ի շատէ մերձեցրնել “Հերբայեցւոցն”,  
որ կ'ըսէ טעלբիրմլ (Walton, անդ)  
Հայերէն թարգմանութիւնն ունի յունարէնի հա-  
մաձայն “Եւ ինքն տացէ կերակուր (N. B.) իշ-  
խանաց” = καὶ αὐτὸς δώσει τροφὴν (= de-

licias) ճրշուստ, “Համբարակ”, եւ “Համբարակ” համազօր են իրարու:

Հանգստարարիթայ:

**50.** Իգականանիշ և զական այս բառը կու դայ Եւստիք եայ Եւկ. Պատմ. թարգմանութեան մէջ, “Եւ ասաց զնոցանէն (Փիլոն), եթէ կոչին հանգստարաբը եւ կանայք որ էին ընդ նոսա հանդուսութենացոյն, Էջ 108: Եթէ հայերէնի մէջ ունակ մասնիկը իրրեւ իգականակերտ բնական ըլլար թարգմանչին, այն ատեն անվարան ու անպատճառ կ'ընտրէր իրեն “հանգստարարուհին օրինաւոր ձեւը՝ կատարեալ ներկայացրնելու համար սեռի զանազանութիւնը. բայց իրողութիւնն այսպէս չէ. ունակ մասնիկան իգականակերտ գործածութեան շգոյութիւնը (Հմմտ. այս մասին մեր յօդուածը “Ունակ մասնիկը դասական հայերէնի մէջ. Յուշարձան, Էջ 309—314), կը մղէ թարգմանիշը փոխ առնուլ հաւատարմօրէն առորի իգականաշէն մասնիկներէն մին’ յԱ, եւ կցկցել զայն “հանգստարարուի բառավերջին՝ հանգստարար + իւն = յԱւանա, արական յաւան (Հմմտ. The ecclesiastical history of Eusebius in syriac, ed. Wright and M<sup>o</sup> Lean, Էջ 108): Հայ յեղուի մէջ սեռի տարրերութեան անծանօթ ըլլալով թարգմանիշը, բնածին օրէնքին հետեւելով հարկ չէր տեսներ անտարակոյս լրացրնել նման պակաս մը, եթէ ստիպիշ հարկ չըլլար զանազանելու սեռ մը արական եւ սեռ մը իգական: Հետաքըլլարական է նկատել այժմ Փիլոնի գործոց հայ թարգմանութիւնը, որ

պարագայիս մէջ աւելի յաջող է եւ աւելի մերձ  
հայ լեզուին օրէնքին. “Քանզի բուժիչք ըստ եր-  
կոցունց ազգաց՝ ըստ ուսումն եւ ըստ էլին ստուգա-  
պէս կոչին” (Ճառք, Յաղագս Հեսսեանց, էջ 6).  
ուրեմն փոխանակ յոյն բնագրին տըրապէստիչ արա-  
կան եւ տըրապէստրիչ իգական ձեւերու (Հմատ.  
Philo, De vita contemplativa s. supplicum  
virtutibus § 1 ed. Lips. V, 320) համապա-  
տասխան զատ ձեւեր ստեղծելու թարգմանիչը՝  
փոխած է պարզապէս նախադասութիւնը համազօր  
իմաստ մը յատկացընելով իւր տողերուն։ Ի վերջոյ  
կիւլէ ու էր ե ան ի մէկ ծանօթութեան (Եղիշէ՝  
քննական ուսումնասիրութիւն, էջ 171) աւելի որոշ  
գոյն մը տալու համար նկատել կու տանը թէ Եւ-  
ս երիսսի նախկին թարգմանիչը բնագրին “Թէ-  
բ-էլ-տ.” բառը միանձն չի թարգմաներ (Եւսեր.  
էջ 109), այլ ասորի բնագրին Խմելօ = հանգստա-  
ցընող (ուրեմն ոչ ու բար-ու-ու) բառը, զոր վերն ար-  
գէն “հանգստաբար”, թարգմանած է, երկրորդ  
իմաստով կ'առնու = asceta, monachus, ուրեմն  
“միանձն”։ Բառս ուրիշ տեսակէտով շօշափած  
ենք ի Wiener Zeitschrift f. die Kunde des  
Morgenlandes 1913, էջ 126—7.

### ՀԱԼԱՄՈՒ:

**51.** “Եւ ապա մլրտէր (Արթանէս) իրրեւ  
հաղարս երկուս, թող զկանայս իւրեանց եւ  
զմանկտի եւ այսպէս է հասանէր”, Բու-  
ջանդ, էջ 8. Նոտրատիպ գրոշմուած բառը, որուն  
հարազատութիւնը արգէն տարակուսի տակ կը ձգէ

եղակի Հայութ ձեւը, “ըստ հին (բոլորազիր ան-  
թուական) ձեռագրին, հաւանականաբար Հ.Պ.  
Յովակի անեւ է ուղղագրուած է վենետիկեան  
տպագրութեան օրինակի մը մէջ այսպէս խառ-  
նէր է Հայութը. կամ այս է հարազատ ձեւը բառիս  
եւ կամ տպագիրը պիտի ընթերցուի է Հայութը:  
“Հաւատք եւ Հաւատք բառերու շփոթման հան-  
դիպած եմ նաև Կ. Տէր-Մէրտչեանի հրա-  
տարակած (1896) Յովակի անու Երուսաղեմացւոյ  
առ. Արաս ուղղած թղթոյն մէջ. “Որոց Հայութն են  
ոյսորիկն), զոր ուղղած եմ Որոց (Հարցն)  
Հայութն են այսորիկն, հմատէ մը յօդուածը Des  
Johannes von Jerusalem Brief an den alba-  
nischen Katholikos Abas, ի թերթին Oriens  
Christianus 1912, էջ 70, ծանօթ. 1:

### Ծապաղ:

**52.** Զ.Պ. ՕՆԻ Ի ՀԱՍՏԱՅ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆՔ ԹԱՆ-  
ԿԱԳԻՆ ՀԱՍՏՈՒԱԾ Մ'ՈՒՆԻ, ՈՐ ԿԸ ՊՎԱԿՈՒ Կ.ՊՈԼՍՈՅ  
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ մէջ (էջ 236). “ԱՆ ԻՆՉ ՊՊԾԻ  
ՄԱՐԴ ՆՈՎԱՆ ԽՈՍՔԻՆ ԿԸ յԱՐԵ ԱՆՏՈՆԵԼԻՔ  
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ. “ԱՐԴ ԵԹԷ ԱՄԵՆԱՅՆ ԱՌԵՐ Եւ  
ԱՆՈՂ (տպ.՝ անուշ) ԿԵՐԱԿՈՒՐԸ, ՄՐՋ ԱՂՆԻՒ ԹՈՒԻ-  
ՑԻՆ ՔՄԱՑՆ (տպ.՝ ՔՄԱՆԵԳՆ) ՀՈՍՈՎ Եւ ՄԵՍԼԵԱՄԲ  
Եւ ՀԱՄՈՎ, զամենայն կերիցէ մարդ եւ վայելիցէ  
(տպ.՝ վայելեսցէ), ՔԻՄՔՆ (տպ.՝ ՔԻՄԲ) իւր միայն  
զգան զանուշութիւն ճաշակելի կերակրոցն, եւ  
անտի ընդունի ստամոքսն եւ բաժանէ զոյժ (տպ.՝  
զուժ) զաւրութեան ընդ յաւզս (տպ.՝ աւզս) եւ  
ընդ անդամն մարմնոյն: Եւ յօրժամ իջանէ կերա-

կուր ի ներքս անդր, փոխանակ անոյշ (տպ.՝ անուշ) հոտոյն, դառնայ եւ լինի չարահաս նեխութիւն (տպ.՝ նեխութեան) եւ փոխանակ ցանկալի տես-  
լեանն եւ ազնիւ համոցն (համոցն?) դառնայ եւ  
լինի չարագոյն չարատեսիլ եւ անկանի արտաքս  
ընդ սրբանն: Եւ թէպէտ զհաց յոռի եւ չարահաւ  
կերիցէ մարդ, որ ոչ (= ||) տեսիլն բարւոք է եւ ոչ  
համն անոյշ (տպ.՝ անուշ) եւ ոչ հոտն (բատ բն.  
լու; իսկ տպ. տեսիլն) ցանկալի, ընդ նոյն ճ-դ-ռ-ը  
երթայ ի մարդ անդր եւ տայ զոյժ (տպ.՝ զուժ)  
դաւրութեան ընդ ամենայն յաւդապատ (տպ.՝ աւ-  
դապատ) անդամոցն եւ անտի դարձեալ ընդ սրբանն  
արտաքս անկանի: Եւ առնէ դէպ, թէ յանոյշ  
(տպ.՝ յանուշ) կերակրոցն առաւել զազիր լինի  
հոտ քան ի յոռւոյ: Եւ յայսպիսահաս կերակրոց  
ամենայնէ ոչ մեղք դոն եւ ոչ արդարութիւնն, էջ  
321—322: Ընտիր հատուածիս շատ մը ցանցառ  
եւ կարեւոր բառերուն մէջէն (սոսուս = խօսք),  
լը-հ-ս-ս, լը-ս-ս-ս-ս, ս-ս-ս, լը-հ-ս-ս, յ-ս-ս-ս-ս-ս,  
ո-յ-ս-ս-ս-ս [այսպիսահամ?՝ ասորին ունի պարզ  
“յայսմ ամենայնի,,”] մասնաւորապէս մտադրու-  
թեան արժանի է ճ-դ-ռ-ը բառը, որուն հանդէպ  
ընագիրը կը դնէ բառը = via, semita, ve-  
stigium (Graffin, Pat. syr. I, էջ 732): Համե-  
մատութեանս շնորհիւ ճ-դ-ռ-ը բառը կը ստանայ  
այժմ երկրորդ որոշ իմաստ մը՝ “Ճանապարհն”, եւ  
այս իմաստով Ո-կ երերանի եւ Եվրեմի գոր-  
ծքերուն մէջ դործածուած ճ-դ-ռ-ըներուն նշանա-  
կութիւնը կը լուսաւորուի վերջնականապէս իբրև  
“Ճանապարհն”, որոնց մասին սիալմամբ կը գըէ ՀԲ

“Հ-Դ-Ղ-Ղ, լծ. եւ նոյն ընդ ծաւալ, որպէս ծաւալումն, եւ ծաւալեալու” (Բ. էջ 172), ահաւասիկ Ոսկի հատուածը, “Ճանապարհ իմն եւ Հ-Դ-Ղ-Ղ եղեւ անկարգութեան”, Մեկն. Եփես. Ա. հար. էջ 733, որով կ'ուզզագրուի նաեւ Եփը. ի “Դարձան ջուրըն ընդ ճանապարհ ճապաղ գնացից իւրեանց, նախադասութիւնը, Մեկն. Յես. Ա. հար. էջ 307 “Ընդ ճանապարհ եւ Հ-Դ-Ղ-Ղ գնացից իւրեանց” : Մատգրութեան արժանի է “Հրիւղի եւ ճապաղ, ի ձայնական նմանութիւնը” :

### Յղնասիրուտ :

**53.** “Առն հշմուրդի չէ բարւոք մեծութիւնն, Սիրաք, Ձ.Դ. 3 (էջ 54). յոյնն ունի ‘Անծօն մաքրօլոցի, յոյն այս բառը Ոսկե բերանի Մաթ. մեկնութեան մէջ կը թարգմանուի ստեղ հշմուրդ, չափ օհա մէն ծէս ու սոլլօհից սմէքրօլոցու սնաւած ծառական մէջ կարծիք անագորոյն, Ա.Դ. էջ 708, մաքրօլոցու մէջ կ'անդամ լինի եւ անագորոյն, Ա.Դ. էջ 709, մաքրօլոցու մէջ կ'անդամ լինի, Ա.Դ. էջ 709 եւ մաքրօլոցէա բայը կը թարգմանուի հշմուրդ, հմմաէ, էջ 447 “Կամ զպատիւս ինչ շահաւորս կամ այլ ինչ ի նոյնպիսեաց գնել հշմուրդն, = մաքրօլոցի հանութեան ունի այստեղ հշմուրդն խզութրափիւնը, զոր հրատարակիչը հակառակ ՀԲի շատ լաւ կ'ընթեռնու հշմուրդն, “ըստ այլ տեղեացն”, Յառաջ բերուած

այս վկայութիւններով Աիրաքի հշմառիցու բառը  
պիտի ընթեռնում է հշմառիցու . նուազ հաւանակա-  
նութեամբ կարելի է ընթեռնուլ նաեւ հշմառիցու  
իրրեւ բարդութիւն հիշմ բառէն :

### Մաշկ:

**54.** “Մ-ՀԻ, կաշի, մորթ իմաստով իրրեւ  
փոխառութիւն ասորի լառ բառէն ծանօթ է,  
Hübschmann, Arm. Gramm. I, էջ 311.  
Խ ա Լ ա թ ե ա ն ց ի հրատարակութեան տուած  
Մնացորդաց Գրոց Նորագիւտ ընագիրը, երկու ան-  
գամ հասարակ օրինակին “խորանը բառին դէմ կը  
դնէ ըստ երեւոյթին “Հ-ՀԻ, հազուագիւտ բառ-  
յը . “Որ պահեն զդահցիմ Հ-ՀԻն եւ հարք իւրեանց  
ի բանակո Տեառն որ պահեն զմուտ Հ-ՀԻն, Ա. Մնաց-  
օթ. 19: Բառս ըստ Ա ճառ ե ա ն ի նոր առում մըն  
էր միայն, որ չէր կրնար զատուիլ Հ-ՀԻ “կաշի,  
մորթ ձեւէն եւ նոր առման համար կրնար համե-  
մատուիլ վրաց . Հ-ՀԻ “երկար զդեստի քշանցք,  
վրանի ծածկոց, (Կոր բառեր Նորագիւտ Մնացոր-  
դաց Գրոց մէջ, էջ 23—24). ընդլայնել ուզելով  
այս մեկնութիւնը առաջարկած էինք թէ Հ-ՀԻ բառը  
ուրիշ բան շէ եթէ ոչ Բուզանդայ այս Հ-ՀԻապա-  
ճեան, էջ 53 եւ “Հ-ՀԻաւարզան, էջ 89 եւ Ա ե-  
րէ ոսի “Հ-ՀԻապերճան, էջ 42, եւ այլն բարդու-  
թիւններու զատակաց մէկ անդամը (Հմմատ. Հանդ.  
Ամս. 1911, էջ 175—176): Կոր գիւտ մը — dies  
diem docet — բոլորովին կը խախտէ այս ենթա-  
դրութիւնները . Մնացորդաց Գրոց Հ-ՀԻՆ, սեռա-  
կանին ուղղական է ոչ թէ Հ-ՀԻ այլ Հ-ՀԻ, որ

Հետեւարար բնաւ կապ չունի ոչ ասորերէնէ վո-  
խառեալ մ-շի (կաշի) բառին հետ եւ ոչ Աճառ-  
եանի համեմատութեան համար մէջ բերած  
վրաց բառին հետ։ Մ-շին ձեւը կը համապատաս-  
խանէ ասորերէն օսօ (մաշկան) բառին, զոր հայ  
թարգմանիշները կը շրջեն այլուր հայերէնի խորան  
եւ “վրան” բառերով (հմմուէ վերը [Թիւ 39]  
“խորան, կամ “վրան ժամուն”). ասորերէն բառիս  
արմատն է օս, որ կը նշանակէ “բնակեաց”, domi-  
ciliūm habuit, inhabitavit. Մնացորդաց նորա-  
գիւտ բնագրին ընծայած գեղեցիկ բառն ուրեմն  
գարձեալ կ'ըսենք մ-շին է՝ մ-շին սեռականով։

### Միջիլայ:

**55.** “Եւ ասէին ի վերայ նոցա սաղմոսս եւ  
մ-շիւյ՝ եւ փառաւոր առնեին եւ աւրհնելին  
դաէր Աստուած մերը. այս նախադասութիւնը յա-  
ռաջ կը բերենք Գորիայ եւ Ծմոնի վկայաբանու-  
թեան սոկեղէն թարգմանութենէն (Գ. Տէր-  
Մ կը տշեան, Արարատ, 1896, Յաւելուած  
Օդուատ, Թուի 1, էջ 392.) Հրատարակիշը կ'անդրա-  
դառնայ վերստին այս “բոլորովին նորոց բառին եւ կը  
կարծէ ասորերէն (անդ, էջ 433): Այս անծանօթ  
բառը բաւականաշափ զբաղցուցած էր մեր միտքը՝  
առանց արդիւնքի. թղթակցութեան մը առթիւ  
բառիս մասին լուսաբանութիւն խնդրեցի ասորա-  
գէտ Դկտր. Գոռասուէն էն, որուն 26 յունիս 1912  
թուակիր պատասխանին կը պարտիմ շնորհակա-  
լութեամբ առաջիկայ ուղղագրութիւնս. կը գրէր  
ասորագէտը թէ մ-շիւյն այլ ազգ չեմ կընար

Ակնել, եթէ ոչ ասոր. Խոյս (= մագրաշա) բառին եղծումը կարծելով, Առանց նկատի առնվու ձայնաւորները իսկոյն փութացի տառադարձել ասորի բառը՝ «ՏԵՇՆ» և կամ լաւագոյնս և (մղրիղա) տառով եղծուած էր ուրեմն վկայաբանութեանս ՏԵՇՆ եւ թերեւս ՏԵՇՆ (երդ, կցուրդ) հարազատ ձեւը: Կման շփոթման իրը օրինակ յառաջ պիտի բերեմ Բարսղի Ացօքարէին առ հատածները. «Նոյնպէս եւ թռչունք ըստ նմին նմանութեան լուն խաղան յաւդա, էջ 161, որ պիտի ըլլայ լուն, ինչպէս ունի Մատենագարանիս թիւ 249 Զեռադիրը. «Ուրախ արար զձեզ եւ աւդ իւրով սլացեալ թռչնովքն, որ հանդէպ նորա եւ ի նմա լուն խաղան վայելութեամբ», առ, էջ 179. դարձեալ լուն ուղիղ ընթերցուածն ունին Մատենագարանիս թիւ 249 եւ 612 կրկին ձեռագիրները, (Հմմտէ նաև Կորայր, Բառաքննութիւն, էջ 69 եւ Կիւլէսէրեան, Հանդ. Ամս. 1908, էջ 312/3). Նկատելու է դարձեալ Խորենացւոյ Աշխարհագրութեան լորդ-լուն+ բառը, հրարկ. Սուքրեան, էջ 43, զոր Հիւրշան կուղղագրէ լորդ-լուն+ = նպ. *sutur*, *Kamel* + *palang*, *Leopard*, Arm. Gramm. I, էջ 215:

### Միախուռն:

**56.** Ա եւ ՈՒ նշանագրերու շփոթումը գըրշագրաց սովորական վրիպակներէն է. Բառաքննութեան հեղինակը յիշուած գրերու նմանութենէն ծագած սխալագիր ընթերցուածներու շարք մը յառաջ բերած է արդէն եւ փորձած յաջող ուշ-

զագրութիւններ (էջ 1—6). ասոնց կարդին մէջ պիտի մուծանեմ հետեւեալ երկու սրբագրութիւններս. 1. «Որպէս զի հինգ իսկ իրք զարմանալիք են, ընդ Աստուծոյ, հաշտեցոյց. անձամբ, մահու, խաչիւ (յօրին. իւրոյ անձինն եղաւ ըստ յունին՝ ծիւ Խանάտու, ծիւ ստասրօն): Բարե զիարդ գարձեալ արար մէ-ի-ւ-ն, Ո ս կ ե ր. Ա ն ե կ ն. Պ ա ւ զ - Ա. Հ ա ր. էջ 577. Նոտրամատառ բառիս գիմաց յօյնն ունի πῶς ἀνέμιξε πάλιν, ուրեմն շատ պարզ է որ Հայ թարգմանութիւնը պիտի ընթերցուի հռո «զիարդ գարձեալ արար մէ-ի-ւ-ն», ինչպէս գարձեալ (իրարու) խառնեց, միացուց: 2. «Եւ որչափ այլ ինչ քան զնոյնս ճշդիւ համարին արուեստագետք բժշկաց, որ մէ-ի-ւ-ն ունին զմեր ընութիւնս», — ու, Բ. Հ ա ր. էջ 447. միեւնոյն վրիպակը հռո ալ կը կրկնուի եւ հրատարակիչը յոյն բնադիրն իւր առջեւ ունենալով հանդերձ, զարմանալի կերպով չի նկատեր սխալագրութիւնը. Ո ս կ ե - ր ե ր ա ն ի բնագիրը կը կարգայ τὴν ῆμετέρան օ ս ս ն է չ է տ վ ս տ, տարակոյս չկայ ուրեմն թէ Հայ թարգմանութիւնը պիտի հնչէ «որ մէ-ի-ւ-ն ունին զմեր ընութիւնս»: «Ամաներեւոյթ վրիպակ մը հմմտէ նաեւ անդ, Ա. Հ ա ր. էջ 125 «Որում ոչ ձայն քնարի եւ ոչ գոշիւն սրնդի նման է, եւ ոչ բ-շ-ի-ւ-ն փողք տաւղաց այնպիսի ինչ ձայնս յաւրինենս», այս հարազատ ընթերցուածը «օրինակ մի կը փոխէ եւ կ'ընթեռնու բ-շ-ի-ւ-ն, ճառըն-տիր մը ունի բ-շ-ի-ւ-ն»:

Միածին:

**57.** «Ու երկուս անծինս (յօրին . «Երի-----  
նչն», «եղագը ըստ Շ.) եւ կամ երկուս ծնունդս  
խոստովանիմք, այլ Դունչն եւ մի ծնունդ . Ա երե-  
րիանոս, Էջ 7: Ինչպէս «երկուս անծինս» ուղիղ  
ընթերցուածը եղծուած է յօրինակին «երկուսա-  
ծինս», նոյնպէս մունչնը փոխուած եղած է Դո-  
ւնչն, որուն սակայն գերակշռութիւն տուած է  
հրատարակիչը: Հակադրութիւնս անեղծ պահուած  
է Մատենադարանիս թիւ 217 ընտիր Զեռազրին  
մէջ. «Ու Երի----- ունչն... խոստովանիմք, այլ Դո-  
ւնչն»:

Միւս:

**58.** «Խուժդուժքն մինչև տեսեալ էր զնա,  
այնչափ ճանապարհս հատին վասն նորա, գու եւ  
ու յետ տեսանելոյ նախանձաւոր լինիցիս նոցա,  
այլ թողեալ զնա յետ տեսանելոյն՝ ընթանաս զի  
շիւն հոդիւն տեսանիցես. Ոսկ. Մտթ. Ա. հար-  
էջ 107: ՃԲ «Հտպիս», բառին տակ կը տարակուսի  
շիւն բառին հարազատութեան վըայ զրելով «զի  
շիւն (կամ շիւն) հտպիսս տեսանիցես» (Բ,  
Էջ 128), իսկ ԿՐԹՋ կը հարցընէ «կարելի» է  
կարդալ շիւն, այսինքն շիւննն. Նախնեաց քեր-  
թողական բառերու կարդին մէջ կը յիշուի Դու.  
կատակը. (Բառաքննութիւն, Էջ 41): Բառաքնին  
հեղինակին հարցման նպաստաւոր պատասխանը կու  
տայ մեկնութեանս յոյն ընագիրը՝ τρέχεις նα տὸν  
μίμον էօդης. Բնագրին եղակի ձեւէն շի հետեւիր  
անպատճառ որ հայն ալ ունենայ շին ձեւը, վասն

զի հայ դաստկան լեզուին յատկութիւններէն է օտար եղակիներու յոգնակի ձեւ տալ, այս մասին օրինակներ ի մի ամփոփած է Meillet իւր Recherches sur la syntaxe comparée de l'arménien ուսութեան հինգերորդ հատուածին մէջ՝ Emploi des formes du pluriel des substantifs (ի Mémoires de la société de Linguistique de Paris, t. XVII). Աեր նոտրադրած հայուս բառը սակայն նախապէս իրրեւ մեկնութիւն լուսանցագիր եղած եւ յետոյ բնագրի մէջ ներմուծուած է, պէտք է ընթեռնուլ հատուածու ընթանաս զի շնչան տեսանիցեա, ո այսպէս կը պահանջէ նախադասութեան սահուն ընթացքը։

### Յապանաս կամ յայպանաս :

**59.** “Աեր հեռի է յ-դ-ն- ասելոյն, Զգոն, էջ 338, “Առքա են . . . պարտաւորիչք արդարոց եւ որդիք յ-յ-դ-ն- անդ, էջ 371: Նոտրագիր բառերը ՀԲի համար են “բառ անյայտ, որպէս շար սատանայ կամ թ(աւբերէն) ե-դ-ն- վայրենին. Hüb schmannի “ասորական բառերնու շաբքին մէջ կը պակսի Աֆրահատի ասորի բնագրէն հաւատարմութեամբ փոխ առնուած այս բառը, “Զի սէր հեռի է ի յ-դ-ն- (աւել չօ) Graffin, P. syr. 1, էջ 605, հայուն յատուկ է ըստ այսմ “յապանաս ու-ելուլ, գարձեալ “որդիք յ-դ-ն- (աւել), ibid. էջ 677. այս համեմատութեամբ վերջնականապէս պիտի կարենանք ըսել միայն թէ անհարազատ է յ-յ-դ-ն- ձեւը, իսկ թէ ինչ նշանակութիւն ունի յ-դ-ն-, առ-

այժմ պիտի մնայ առեղծուած այնու որ ասորոյն  
իմաստը նախ անորոշ է. Parisot կը կարծէ թէ  
նշանակէ “արհամարհանք, թշնամանութիւն”,  
vertenda videtur (eadem vox) per contentionem,  
irrisiōnem, iurgium, անդ, էջ 606, իսկ Ան-  
tonelliի filii irrisorum թարգմանութիւնը,  
էջ 436, անհաւանական է.

### Նախաբուխ :

**60.** Եւ արդ երկոքեան իրքն, ն-ի-բ-ի-  
բ-յ-ո-յ եւ յետոյ դ-ո-ւ-ն (sic) սերմանեաց, առ-  
հասարակ սքանչացուցանեն, յորժամ միտ եղեալ  
մեղմով նայեացիս, Բարսեղ, Աւեցօքեայ, էջ  
87—88: Հրատարակիչը նոտրատիզ բ-յ-ո-յ ձեւը  
փոխելով կ'ընթեռնու ն-ի-բ-ի-բ-յ-ո-յ, զոր կ'ըն-  
դօրինակէ նաեւ Նահապետեան, ն-ի-բ-ի-  
բ-յ-ո-յ եւ յետոյ պատմական (sic, որ կը սրբագրուի  
դ-ո-ւ-ն) սերմանեաց, Ուղղագրութիւնք, էջ 210.  
ուրիշ ընթերցուած շիներկայացըներ թռոռնեանի  
Հատրնախը ն-ի-բ-ի-բ-յ բոյսն եւ յետոյ դ-ո-ւ-ն  
սերմանեաց, Բար. էջ 35—36: Մատենագա-  
րանիս թիւ 249 եւ 612 Զեռագիրները սակայն  
հաստատ կը կենան ուղղագրութեան կարօտ հա-  
մարուած բ-ո-ո-յ ձեւին վրայ, որմէ կը միտիմ հե-  
տեւեալ ուղղագրական հաստատուն առաջարկու-  
թեան. Երկոքեան իրքն, ն-ի բ-ի- (թ. 612  
բ-ո-ո-յ) բուսոյն եւ յետոյ պատեան սերմանեաց առ-  
հասարակ սքանչացուցանեն: Հմմտէ էջ 90 ն-ի  
բ-յ-ո-յ արձակեցան եւ ո-ո- կատարեալ աճմամբ  
հասկացն (Նահապետեան, անդ, էջ 212 հա-

սակացն) սերմանցն պատկինեցաւ (տպ.՝ պատկանեցաւ) եւ սերմն ի գլուխն՝ Այս սրբագրութեամբ սկեղարեան հայերէնը կ'ունենայ անդամ մը միայն գործածուած բուշի բառին երկրորդ ընտիր վկայութիւնը. “Յառաջ քան զաման յորժամ կատարեսցի ծաղիկն եւ բուշին ծաղկիցէն Ու կ եր. Ես. էջ 170.

### Նախավախճանեալը:

**61.** Բոլորովին նման վրիպակ մըն ալ կը նշմարուի Ու կ եր եր անի հետեւեալ հատուածին մէջ. “Ն-ի-ւ-ի-ն-ի-ւ-լ-լ” յառնեն եւ ապա ի միասին հանդիպումն լինին, Ուկ. Պաւղ. էջ 449, զոր ընթեռնլու է “Ն-ի-ւ-ի-ն-ի-ւ-լ” յառնեն եւ ապա . . . եւ այս ընթերցուածը կը վաւերացընէ բաց ի յոյն բնագրէն, մատենադարանիս թիւ 1 2 եռագիրը, որ բովանդակ նախադասութեան սուկեղարեան գոյն մը տալով կը կարգայ “Ն-ի-ւ-ի-ն-ի-ւ-լ” յառնեն եւ ապա (յ) մ-ն-ի-ւ-յ-լ ընդ . . . լ ելնեն, Թղ. 128ա. Հմմակ նոյնպէս Հանդ. Ամս. 1912, էջ 760—1.

### Նիզակատեղ:

**62.** “Էառ զուրն եւ չիշ-ի-ւ-ի-ւ սրոյն ի ծառոյ անտի կենաց եւ երարձ զանէծս եւ բեւեսեաց ի խաչի իւրումն, Զ. գ. օն, էջ 359: Այսպէս ունի նաեւ հռոմէական տպագրութիւնը, զոր Անտոն ելլի կը թարգմանէ Accepit ensim, et acutiorem partem ensis, էջ 428. Հրի համար բառս անյայս է “Որպէս նիզակաց տեղի, կամ” որպէս տեղացումն նիզակաց, այլ լաւ եւս է

ընթեռնուլ ։ Նիզակատէդուն ։ ըստ Այտընեանի  
 «Զգօնի Նիզակատեղ բառը սխալ գրութիւն կ'ե-  
 րեւայդ» (Քննական Քերականութիւն, Կախաշաւիդ,  
 էջ 65, ծանօթ. 7)։ Այս տարակուսական կարծիք-  
 ները վերջնականապէս լուծելու համար կը բաւէ  
 քնագրական պարզ համեմատութիւն մը. ասորին  
 կ'ըսէ «Խորսակեաց զցանկն եւ զայր սուսերին,  
 Հմմտէ Bertի գերմաներէն թարգմանութիւնը.  
 „er zerbrach den Zaun und die Schneide  
 des Schwerts,“ Aphraates Homilien  
 Texte und Untersuchungen zur Geschichte  
 der altchristl. Literatur, hrsg. von O. von  
 Gebhardt und A. Harnack, III. Bd.  
 էջ 235). այս համեմատութեամբ ՀԲի վերջին կար-  
 ծիքը (ՆԷ-ՏԷ) ոչ միայն ՝լու եւս է», այլ միակ  
 ուղիղ ընթերցուածը, անհեթեթ են ընդհակա-  
 ռակն ։ Նիզակաց տեղին եւ ։ տեղացումն նետին  
 բացատրութիւնները։ ՆԷ-ՏԷ իրրեւ դասական  
 բառ ծանօթ է մեզի բուզ զանդէն, որ կը զըւ.  
 «Խակ Մանուէլ բուռն հարկանէր զնիզակին, հանեալ  
 ի նմանէ ։ ՆԷ-ՏԷ ընդ իւր թուրծն հանէր եւ  
 բազում զիւր թափէր զատամունան, զնիզակն յինքն  
 հանէր յարբայէն», Վենետ. 1832, էջ 242։ Հմմտէ  
 նաեւ յետին դարերէ ։ Տէզք եւ ՆԷ-ՏԷ ...  
 տէզս եւ ՆԷ-ՏԷ նուիրէին (կռոցն), Եղիշէ,  
 Վենետ. 1859, էջ 169։

### Շանդառանդն:

**63.** ։ Յայտնեցաւ սուրբն... ի բարբառ  
 սասակութեան, երադափոյթ որոտմամբն, սասա-

կաձայն շեփորայիցն (ասոր. շեփորայիք = լուսու), ստէպ ստէպ երագախաղաց շնորհանուն կայծակամբը հաստակելով եւ հրատախառն բոցաճաճանչ փայլատակմամբն, (ասոր. պարզ՝ ստէպ ստէպ կայծակամբը եւ բոցաճաճանչ փայլատակմամբը), Զ. գ. օն, էջ 296. դիտել կու տանք թէ շնորհանուն անիմաստ բառին փոխարէն, զոր ՀԲ “շանթեռանդն” կամ “շանթառաքն” կ'ուզէ ընթեռնուլ (Բ. էջ 464), Բաղմավէպի մէջ 1849ին հրատարակուած զգօնեան միեւնոյն հատուածին ուրիշ մէկ օրինակը կը ներկայացրնէ ուզիղ ձեւը՝ շնորհանուն, “Աստակաձայն շեփորայիցն՝ ստէպ ստէպ երագախաղաց շնորհանուն կայծակամբը հաստակելով”, ‘Ծաղկաքաղ հայկական, Գ., էջ 281.

### ՀԱՅՆԻՒԼ:

**64.** Ան եւ մահունա եւս եւ կործանմունա եւ շնորհիւն եւս ի վերայ դիցն նոցա հասեալ ցուցանէն, Առշ. ընձ. էջ 98. ՀԲ յառաջ բերելով հատուածս, խնդրական բառը կը մեկնէ “շանթ փոքրիկ. շանթ իմն.” (Բ. էջ 464, “շանթիկ բառին տակ”), յոյն բնագիրը ստկայն ունի չեթաւուածութիւն, զոր բնականաբար պէտք ենք որոնել “շնորհիւն” ձեւին մէջ. եթէ նկատենք Աի եւ Աի յաճախագոյն շփոթումը, հմմտէ Կորայր, Յուշարձան, էջ 163, դիւրաւայնուհեան կրնանք բմբանել իի դոյութիւնը՝ “շնորհիւնի մէջ եւ կընթեռնունք անարգել “շնորհիւն” կամ լաւագոյնս “շնորհիւն”. իի յարկից աւելորդ ան ալ միակ չէ հայ մատենագրու-

թեան մէջ, ահա գեղեցիկ օրինակ մը Զ. գ. օն էն, “քան զմանկունս իշտուիլամու”, էջ 330, որ կոչման ընծայութեան շնչուի ձեւին ճիշդ համապատասխան վրիպակ մըն է՝ ընթեռնլի շիշտուունն, հմատէ “Արդի եւ իշտուունն”, Զ. գ. օն, էջ 278. “Եւ Արիտորէլ իշտուունն չարեաց”, անդ, էջ 332, “Արդապետ եւ իշտուունն լինիմ ես ի վերայ քո”, անդ, էջ 352, Խշտուունն եւ աւգանականք, անդ, էջ 379. “Ան եւ Ան շփոթուած են նաև Ուկերերանի կողոս. թղթոյն մեկնութեան մէջ” անդուր յորդէծնութենէն. Մեկն. Մամժ. գ., էջ 370, որ Պաւղ. մեկնութեան մէջ պահուած է անեղծ “անդուր յորդէծնութենէն”, Ա. Հար. էջ 667, Բուղ. “Հիւ-Հիւին բառը, էջ 87, Թիւ. **51**ի մէջ յիշուած օրինակը կը փոխէ “Հիւ-Հիւին. ուրիշ օրինակ մըն ալ կարելի է աւելցընել Մակ. Ա. Գրքէն, եթէ ճիշդ է Գուրեանի սրամիտ ենթադրութիւնը. “Եւ Հարդի բազում ի (Գ. 41) գէմ “յոյն բնագրին ունաճաշը ըստ ասոր. բնագրի եւ ըստ Յովանեպոսի (Հնախոս. 1:, 3) պէտք է կարդալ ունաճաշը, ուրեմն “շղթայս”. ձեռագրի սխալ պէտք է ընդունիլ “Հարդին եւ կարդալու է անդին, Արեւ. Մամուլ, 1908, էջ 246:

### Հանի:

**65.** “Շուն կատաղի տեսանէ վերայ գիմեալ ոգւոցն եւ յանխնայ շնչի առ կուրծսն կուտէ, զի եւս քան զեւս ի վերայ խաղացէ եւ ահագինս լինիցի, , Ոսկ. Մամժ. Ա. Հար. էջ 736 (ՀԲ սխալ կը նշանակէ հատուածիս տեղիքը). “Շ-Նի, ինդրոյ

Նիւթ բառին դէմ բուն բնագիրն ունի շրօչի, ուրեմն սնունդ, ուտեստ, պարէն, կերակուր շան, ինչպէս կը մեկնեն ՀՅ. եւ Զագանեան, Կորացարան եւ Աւգերեան, Առձեռն Բառագիր. մենք այս մեկնութիւններու դիմագրելու բանաւոր պատճառ չունինք, դիմել պիտի տանք այստեղ պարզապէս թէ Գարագագ աշեան Լավոնտէնի Առակաց թարգմանութեան մէջ շնչի բառը շատ ստէպ կը դործածէ շնչն+իմաստով նման շնչունի, շնչունի, հաւաքականներու, այսպէս էջ 12 սղի հսկէին խնամով շնչն՝ — tant les chiens faisaient bonne garde, էջ 21 սղի եւ հովիք ձեր եւ շնչն՝ — et vos chiens, էջ 89 սշանին, որ . . . անկասկած իմն ննջէին, — les chiens, qui... էջ 151 սշնչն իւրեանց վրիպեցան, — leurs chiens, էջ 329 սձգեալ . . . շնչն զհեա իւր, — attirant... le chien (եղակի!) sur ses pas, եւայլն կարելի է կարծել թէ Գարագագ աշեան սղի բառը յաջորդ թուին մէջ յառաջ բերուած սնչունի բառին հետ շփոթած ըլլայ:

### ՀԱՌԻ:

**66.** Meillet իւր Recherches sur la syntaxe comparée de l'arménien առաջնահամարութեան հինգերորդ հատուածին մէջ Emploi des formes du pluriel des substantifs MSL de Paris, t. XVII) . . . վերջաւորութեամբ իրրեւ հաւաքական ձեւ յառաջ կը բերէ ՀՅ. շնչն (շնչի) բառը. սշանց կերակուր

եղեն (մեռեալքն ի սովէ) եւ որ միանգամ կենդա-  
նին էին, կոտորել շնորհին դարձան (յն. ի շնառ-  
պանութիւն ՀԲ. թ. էջ 486): Պէտք է ուշադրու-  
թեան առնուլ որ Եւսեբ եայ տպագիրը շաւնի  
շնորհ անծանօթ ձեւը, այլ կը կարդայ “Որ միան-  
գամ կենդանին էին կոտորել շնորհին դարձան  
յերկիւղէ, զի մի կատաղեսցին”, էջ 691, այսպէս  
ունի նաև Մատենադարանիս թ. 49 Չեռագիրը  
“Որք միանգամ կենդանի էին կոտորէին շնորհին”  
դարձան յերկիւղէ զի մի կատաղեսցին, թղ. 193թ:  
Շնորհ բառին երկու՝ գոնէ այստեղ իրարմէ անկախ  
ձեռագիրներու մէջ շնորհ տարրերութիւնը բացար-  
ձակապէս տարակուսական կը թաղու նոյնին գոյու-  
թիւնը:

“Ռողն ըեկեցաւ,,:

**67.** “Ո՞չ բեկու Եւ եկեալ ընդ  
առաջ Եղիսային, Եփր. Ա. Հոր. էջ 436: Բեկու-  
շնորհ իրեւ հարազատ մէջ կը բերէ Այտը նեան,  
քննակ. Քերակ. Նախաշաւիզ, էջ 93, իսկ Բա-  
գրատունի Զարգացելոց Քերականութեան մէջ  
կ'ուղղէ համարձակ “ողն բեկու Ախաբու”, էջ 538.  
Կորայր “յայլոց տեղեաց Եփրեմի յայտնի կը  
տեսնէ թէ բեկու է վաւերական ընթերցուածն  
Եւ ոչ բեկու:” Բեկու խորտակեցաւ վշրեցաւ  
թշնամին, անդ, էջ 16, “Բեկու խորտակեցաւ  
ապաստանն Շաւուղին, անդ, էջ 390, “Անդէն  
սատակեցան բեկու եւ ի պարտութիւն մատնեցան  
գունդն Արեններեայ, անդ, էջ 391. Ի՞նչպէս  
կարելի է, կը շարունակէ Կորայր, հաւատալ որ

Եփրեմի թարգմանիչն յառաջին կէս Եւ դարու  
բէլից— գրած ըլլայ, մինչդեռ ԺԲ. դարու ռամ  
կախօս մատենագիր մի բէլից կը գրէ. Եւ ահա  
տեսաներ (Խաչիկ) զի տղայ որդի նորա ղերծեալ  
լինէր յարգելանոցէն եւ գոյր ի պատերազմ. իր-  
քեւ ետես Խաչիկ բէլից... Եւ տեսեալ Խաչիկ  
բէլից— ոչ նորա. ԱՄԹ. Ուռհ. Էջ 106: Եփրեմի  
բէլից— ոչ է ուրեմն թարգմանիչն, այլ դազա-  
փարողին՝ որ ի թուրին ԶԽԸ (= 1299) բնդօրինա-  
կած է զՄԵկնութիւնս Եփրեմի (Կորիւն Վարդա-  
պետ, Էջ 86—87, ծանօթ. 1): Եթէ հարազատ  
րլլար Ախարու, սեռականը, այն ատեն իրաւունք  
կ'ունենոյին Բագրատունի եւ Նորայր. բայց  
այսպէս չէ. ոչ բէլից— զատ գրութիւնը առիթ  
տուած է դազափարողին նախնական Ախար ուղ-  
ղականը փոխելու սեռականի, որպէս զի լուսաբա-  
նուի նախադասութիւնը, մինչդեռ պէտք էր զատ  
գրութիւնը միացընելով ընթեռնուլ. “ոչբէլից—  
Ախար”, ինչպէս ունի ԱՄԹԵՆԱԳ. արանիս թ. 229  
Զեռագիրը, “ոչբէլից— Ախար”, ԹՂ. 218բ եւ  
ինչպէս “լաւ եւս” կը համարի ՀԲ. “ոչբէլից—  
Ախար” (թ. Էջ 508). աահմանական ներկայ “ոչ-  
բէլից”, կատարեալ “ոչբէլից-յու”:

### որքան :

**68.** Ար+ն (— որշափ) բառին դասական  
հայերէնի մէջ խորթութիւնը ձեռագրական տար-  
բերութիւններով ապացուցանել շատ գժուար չէ:  
Առաջիկայ ուղղագրութիւնս սակայն տարբեր նկա-  
րագիր ունի. “Եւ շառնուս ի միտ ար+ն մեզաւքն

այնու սաստիկ բարկացուցանես զնա, <sup>ո</sup> Ասկ. Մամիք. Ա. Հար. էջ 92. Հոս քերականական անկապակացութիւն մը կայ, որուն յանցաւոր է թերեւս հրատարակիչը. եթէ ընթեռնուք հատուածս այսպէս. “Եւ շառնուս ի միտ որ +ան մեղաւքն՝ այնու սաստիկ բարկացուցանես զնա, <sup>ո</sup> թէ նախադասութեանս իմաստը կը պայծառանայ եւ թէ որ+ան անհարազատ ձեւը կը ջնջուի: Ըստ տարակուսական կը թուի բաց առափ նոյն մեկնութեան սա խօսքին “Իսկ արդ զիարդ, ասեն, որ+ան այլք լաւք երեւեացին, նորան տանջեսցին, քաւ լիցին որ+ան նոտրատիպը, Հար. Գ., էջ 100. կը սպասուէր “օրպէս զի, կամ նմանիմաստ բառ մը, հմմտէ յոյնը ու օն, նա անտօւ չալօւ գանձու եւայլն:

### ՈՒՆՀՔ:

**69.** “Վասն զի ձաղեցաք (տպ. ձաղեցինք), եղ(ե)աք մեք այսն կատականաց եւ (ասորին՝ “վասն զին = ԱԱ) արհամարհեցաք, +երեշ-+ մեք յշնչշ եւ անարդեցաքն, Զ. Գ. օն, էջ 325. Անտոնելլի առանց միտ զնելու նախադասութեան ընթացքին կը թարգմանէ բառական Quia flagellavimus (!), facti sumus derisio opprobriorum. Et spreti sumus, erasi sumus a substantiis (էջ 406) մինչդեռ բուն բնագրի համաձայն պէտք էր բառը Quia cavillati sumus, ipsi deridemur; quoniam sprevimus, contemnimus (Graffin, Pat. syr. I, էջ 582). այն վերջին “արհամարհելու իմաստը հայերէն թարգմանութեան մէջ ալ երեւան հանելու համար կամ հարկ է ընթեռնուլ

նոտրագիր բառերը “+ԵՐԵՎ-+ մեր յընչ-ց եւ անորդ գեցաք” (ասորին ունի պարզ ձևական վահանական թիւամբ կարծել թէ ունչ ունի նաև ընչից սեռական մը եւ հետեւաբար յընչից բացառական մը: “Արհամարհել, քայահել,” նշանակութեամբ ծանօթ է արդէն “յընչ-ց +ԵՐԵՎ-+ բացառութիւնը, հմմտէ և զնիկ, “Զորս եւ փիլխոսփայքն իսկ (տպ. ինչ) յընչ-ց +ԵՐԵՎ-+, էջ 229, Բուզանդ, “Իրրեւ ետես զԱրտաւազզն, յընչ-ց +ԵՐԵՎ-ց (տպ. յընչ-ց եր-ց, այս մասին տես Նորայր, Կորիւն վարդապետ, էջ 244, ծանօթ. 1) եւ Ագաթանց եղուս, “Կենադանւոյն ի գժոխս յուզարկեաց զՂեւացին՝ որ իշխեցին յընչ-ց +ԵՐԵՎ եւ արհամարհելու, էջ 288. մեր ուղղագրութեամբ այս երեք օրինակներու կուգայ կը յարի շորրորդ մըն ալ Զգօնէն: Փոխանակ “յընչ-ց +ԵՐԵՎ-ցի ըստւած է այլուր “ունչ-նէր-ն, Ոսկ. Պաւղ. Բ. էջ 517, Եփրեմ. Ա. Հար. էջ 52 եւ 437:

### ուրիալ:

**70.** “Եւ որ միանդամ ոչ գովեն զնա եւ ոչ շարժեն իրրեւ ի թէատրոնի շուրջը իւրեանց, Եւսեբ. Եկ. Պատմ. էջ 589, կը ծանօթագրէ հրատարակիւը թէ “յօրինակին խառնակ եր զրութիւն բառիդ: Մեր ձեռագիր օրինակը նոյն խառնակ զրութեան տեղ ունի որոշ զրուած “շուրջիւրեանց”, Թիւ 429, Թղ. 183թ. ինչպէս կը տեսնուի ձեռագրիս ընթերցուածը ասորական ուրիշ (ո՞լուսի) հանդէպ կը ներկայացրնէ յունական ձեւ

մը՝ ուրբ (արձրւան), որ եթէ հարազատ է, կը տուժէ  
այն ատեն մասամբ ու աթը թէ մենի կարծիքը թէ  
նախնիք ասորիներէ փոխ առած ըլլան բառս ուրբ  
հնչմամբ, “չէ թէ ուրբ կամ ուրբ”, ինչպէս պիտ'որ  
ըլլար եթէ յունարէնէ առած ըլլային (Արքազան  
Պատարագամատոյցք հայոց, էջ 740, ծանօթ. 4):  
Եկ. Պատմութեան ասորի թարգ մանութեան եօթ-  
ներորդ դպրութիւնը դժբախտաբար կորսուած է,  
որով կարելի չէ իմանալ թէ ինչ բառ ուներ ասո-  
րին յոյն բնագրին ծծոնցին գէմ. մղծէ ածութ ևն  
τοῖς թշնամունուուս: ταῖς ծծոնաւς, Preu-  
schen հայերէնը կը թարգմանէ und nicht, wie  
im Theater, ihre Tücher schwenken (Eusebius, Kirchengeschichte, Buch VI und  
VII, aus dem Armenischen übersetzt, Leipzig, էջ 98):

ուր թէ հելոնն:

**71.** Այս անիմաստ ձեւին կը հանդիպինք  
կիւրզի Աղեքսանդրիոյ հայրապետին վերագրու-  
ած ծանօթ մեկնութեան մէջ. “Եւ համբուրեաց  
իւրաքանչիւր զընկեր իւր եւ ելաց իւրաքանչիւր ոք  
ի վերայ պարանոցի ընկերի իւրոյ մինչեւ ցվախճան  
մեծ. ոչ ուր նէ ներռն կայ յերրայեցին որ ոչ զա-  
րուն մեկնէ եւ ոչ զէգ, եւ ոչ երկուորականն, թիւ 231 Զեռագիր թղ. 40թ: Ինչպէս կը տեսնուի  
“որ ոչ զարուն մեկնէ եւ ոչ զէգ, գրուած է հայ  
թարգմանչէն իրրեւ մեկնութիւն” ուր նէ ներռն,  
անիմաստ ձեւին, որ հետեւաբար պիտի նշանակէ  
“չէղոքն. յունարէն “չէղոքն է շէ օնծէտէրօն”

(այսինքն ԴԵՆՈՅ), որուն աղաւազուած ձեւն է որ կը ներկայացընէ մեկնութեանս տրամադրելի օրինակը. նախապէս էր անշուշտ “ո-քեռեբոն”, ուղիղ տառադարձութեամբ եւ այսպէս կը ցանկանք իրբեւ յունարէնէ փախառեալ հազուագիւտ բառ մը առնուլ այսուհետեւ բառագիրներու մէջ:

### ուիթ :

**72.** Ա Ա զետեղակալ (այսպէս մեր կրկին օրինակները իսկ տպ. զտեղակալ) ջուրցն մաւրացելոց առեմ... որ առանց գնացից եւ առանց շարժելոյ են, ըստ աւրինակի «Ք-ց պաշարելոց», որ զետղ առեալ կան արգելեալ ի պաշարման (մեր օրինակները՝ ի պաշարմանին), Բարսեղ, Վեցօրեայ, էջ 70: Թէ Նազարէթեանի օրինակը (Պատակեր 1893, էջ 16) եւ թէ մեր թիւ 249 Ձեռագիրը կու տան միեւնոյն «Ք-ց ընթերցուածը», իսկ թ. 612 ունի «Ք-ց», որ դիւրաւ կը սրբագրուի «Ք-ց»: Նահապէտեանի կարծիքով նոտրագիր բառը պէտք է սրբագրել «ԱՅ-ց», որովհետեւ «Համեմատութիւն մը կայ հոն լճերու եւ ծովերու, որոնք այսպէս պաշարուած են իրանց սահմանին մէջ, ինչպէս զօրքը պաշարուած թշնամիներէ» (Ուղղագրութիւնք, էջ 202): Այս սրբագրածութիւնը կրնայ ունենալ իւր իրաւունքէ, բայց «Ք-ցը փոխել ԱՅ-ցի բնագիր ուղղագրել չէ մեր կարծիքով այլ նոր ստեղծագործութիւն, որուն շատ վարժ է Ուղղագրութեանց հեղինակը: Ոչ կամ ուղղագոյնս «Ք-ց» բառը (խոռոշ, փոս) միեւնոյն իմաստով գործածուած է Արերկիսոսի վարուց հա-

մառօտ Ա. խմբագրութեան մէջ. “Եւ ի տեղողէն ուր ծունկըն իւր եդան՝ բղխեաց ջուր ջերմմ, եւ արարեալ ո՞ւ եւ ժողովէին ջերմային ջուրքն” (Ակինեան, Հանդ. Ամս. 1910, էջ 371), յոյն ունի ձայշօչ = “փոս. Հետաքրքրական է բաց ուստի Աւանականի հետեւեալ նկարագրական մեկնութիւնը. “Որում անուն էր Յոհ. Հասարակաց է զրոլոր վիհու ո՞ւ ասելու, Թիւ 302, Թղ. 4ր:

### Պայման:

**73.** “Եւ զի յաւել եւս ասաց՝ վասն զի կոտորեսցին եւ մի եղեցի ի վերայ նոցա աղաշանք եւ ուշուր, Եփրեմ. Ա. հար. էջ 317, օրինակ մը, ինչպէս կը ծանուցուի ստորեւ, ունի “վաշանք եւ ոչուր, ՀԲ եւ Զագըճեան (Կոր Քարբառարան) ուշուր բառն իրեւ վաւերական կ'ընդունին. բայց Մատենագրաբանիս Թիւ 229 Զեռագիրը կը ներկայացընէ ընթերցուած մը, որուն հարազատութեան երաշխաւոր կը հանգիստանայ իւր կողմանէ միւս օրինակ, ին ոչուր ձեւը. այսինքն մի եղեցի ի վերայ նորա աղաշանք եւ ուշուր, Թղ. 167թ, հմտնէ նաեւ ո՞ւր, էջ 475 “Ետես եթէ փոքր է ոչուր խնդրուածոց նորա եւ ընկերացն իւրոց, որ միեւնոյն Զեռագրին մէջ ուղիղ կը գրուի “Փոքր է ուշուր խնդրուածոց նորան, Թղ. 230թ. Այս համեմատութեամբ ուշուր ձեւը կը ջնջուի Քառագրը երէն եւ Զգօնի երկու անգամ գործածած. ուշուր բառին վրայ կը յաւելու երկու թանկագին վկայութիւն ալ Եփրեմէն. կը գրէ Զգօն “Յաշաւթս եկաց Դանիէլ եւ մատցց

զիերմեռանդ ունչուն խնդրուածովքը, էջ 305,  
և Եղեկիա մատոյց զաղաւթս ջերմեռանդ եւ Ասա  
մատոյց շունչուն աղաշանաւքը, էջ 339.

Ալաղեցուցանեմ:

**74.** “Եւ զի մի կարի ահն ունչուն շունչուն եւ  
զիշատակի իրացն ի մասց մերժիցեն, վասն այնու-  
րիկ վաղվաղակի փարատէ զերկիւղն եւ երեւի ինքն  
միայն, Ուկ. Մաթթ. գ. Հար. էջ 10, յոյն բնա-  
գրով՝ ո՞ւ ծեօչ մէնօռ, կարելի չէ լուսաբանել հա-  
տուածիս խնդրական բառը, դիմելու է դարձեալ  
ձեռագրական համեմատութեան, որուն առանե-  
լութեան յաճախ հանդիսատես եղանք արդէն.  
Մատենագարանիս թիւ 2 Զեռագիրը ունչուն անիմաստ,  
խորժ ու անըներական բառին դէմ պա-  
հած է ունչունիշէ օրինաւոր ու իմաստնալից  
ձեւը, զոր անպատճառ պէտք է ներմուծել բնագրի  
մէջ եւ ջեցել ունչուն անիմաստն: Հմմտէ բաց աստի  
Ուկ երեսանի Պաւղոսի մեկնութեան ու հա-  
տուածը. “Զոր աւրինակ եւ արեգակն եթէ զամ-  
պացեալ թանձրացեալ աւդն չկարիցէ զցայգն փա-  
րատել, միւսոյ տուրնջեանն ջերմութեամբ ձմերայ-  
նոյ պատճառս գործէ լունչուն գիշերոյն, յորժամ-  
դարձեալ մեացորդքն յայն հասանիցեն եւ ուռու-  
ցանիցեն զաման ոյլովք չոդւովք, նոյնպէս եւ ի  
ցասմանն”, Ա. Հար. էջ 820, ուր նոտր տպուած-  
բառին փոխարէն — զոր սակայն կարելի չէ զանել  
յոյն բնագրին մէջ — մեր թիւ 42 Զեռագիրը կը  
դնէ ունչունիշն իշխույն [տես թիւ 5] ան-  
ընական ու եղծ տարրերակը, թիւ 148: Յառաջ

բերուած սոկերերանեան ընդարձակ հատուածը կը կարօտի հիմնական վերականգնան:

պատուար:

**75.** «Տեսե՞ր զշափ հնազանդութեանն, լուր եւ շուրջու սիրոյն,» Ոսկ. մեկն. Պատղ. Ա. էջ 881. այս բառը, որ բարերախտաբար բառագրքերու մէջ չէ հիւրընկալուած տակաւին, իբրեւ նոյնանշան գրուած է առաջին նախագասութեան չ-ի բառին, հմմտէ յոյն բնագիրը բանական բառու նույսու չափանից, աշօսու չափանից մէտրու աշակերտ աշխատանից, այս անծանօթ ձեւը սակայն անհարազատ է եւ արգիւնք սխալագրութեան՝ փոխանակ ըլլալու «Դ-Դ-ԵՐ» ինչպէս ունի նախորդ հատածին մէջ յիշուած թիւ 42 Զեռագիրը «Լուր եւ շուրջու սիրոյն», Թղ. 152ա:

պատզարհել:

**76.** «Նորագիւտ Մնացորդաց Գիրքը ունի «Դ-Դ-Ե-ՐՀԵԼ» անծանօթ բայ մը. «Եւ նկուն եղեն որդիքն Խորայէղի յաւուր յայսմիկ... եւ ոչ կարաց Դ-Դ-Ե-ՐՀԵԼ Յերոբովամ, զի զամենայն աւուրս կենաց իւրօց Աբիա զկնի էր եւ հալածէր զնա» (Բ. Մնաց. ԺԳ. 20). որովհետեւ Եօթանասնից թարգմանութիւնն ունի «Եւ ոչ կարաց Դ-Դ-Ե-ՐՀԵԼ» (օնչ չոչշան չոչշան) Յերոբովամ» և ճառ եան ասկէ իսկ կ'եզրակացընէ թէ Դ-Դ-Ե-ՐՀԵԼ կը նշանակէ «ոյժ գտնել, զօրանալ, զօրութիւն ունենալ» (Հայերէն նոր բառեր նորագիւտ Մնացորդաց զրոց մէջ, էջ 27): Եբբայեցի բնա-

գրին կամ Եօթանասնից թարգմանութեան հետ  
համեմատութիւն մը անօգուտ նաև նպատակա-  
զուրկ է այստեղ, վասն զի նորագիւտը թէ յիշեալ  
բնագրէն եւ թարգմանութենէն եւ թէ ասորի,  
արար. եւ եթովպացի թարգմանութիւններէն  
զարմանալի կերպով կը չեղի հոս. մինչ ասոնք  
էրէնէ միարերան կ'ընթեռնուն “Եւ ոչ եւս գոյր  
զաւրութիւն Յերոբովամայ զամենայն աւուրս  
Արիայ: Եւ եհար զնա տէր եւ վախճանեաց”, նորա-  
դիւտը կ'ընթեռնուն “Եւ ոչ կարաց Դ-Դ-Շ-Շ-Հ-Լ  
Յերոբովամ, զի զամենայն աւուրս կենաց իւրոց  
Արիա զինի էր եւ հաշածէր զնա: Իր են եայ  
Ընդդէմ Հերձուածոցի Դ-Դ-Շ-Շ-Հ-Լ: Դա-  
ցաւրութիւնը ուրիշ մեկնութիւն մը կը թելադրէ  
ինձի, նախ դնենք հատուածը. “Ի ձեռն որոյ ար-  
քոյութեան արժանի եղեալքն Դ-Դ-Շ-Շ-Հ-Լ: Դ-Դ-Շ-Շ-  
Հ-Լ: Ընդդէլանին տանիլ Աւատուած”, էջ 230 (Ա.  
Ռ. “Հ-Ք ա իւր “Գ-անձ հայոց լեզուի կամ բառա-  
րան Ատեփանեան, գործքին մէջ կը կարգոյ  
Հ-Ք եղեալքն Դ-Դ-Շ-Շ-Հ-Լ: Ընդդէլանին) — per quod  
regnum qui digni fuerint paulatim assuescunt  
capere Deum (Harvey, II, 413), այս համե-  
մատութեամբ ակնյայտնի կը տեսնուի թէ իրե-  
նեան Դ-Դ-Շ-Շ-Հ-Լ: Դ-Դ-Շ-Շ-Հ-Լ: կը կնութիւնը կը նշա-  
նակէ “Հանգստեամբ”, կամ “Հ-Ն-Դ-Շ-Շ-Դ-Շ-Շ-  
Դ-Շ-Հ-Լ: (Ընդդ. Հերձ. էջ 211), իսկ “Դ-Դ-Շ-Շ-Հ-Լ: Շ-  
Շ-Դ-Շ-Հ-Լ: Հ-Ն-Դ-Ա-Շ-Ե-Լ: Դ-Շ-Շ-Դ-Շ-Հ-Լ: Դ-Շ-Շ-Դ-Շ-Հ-Լ:  
Դ-Շ-Հ-Լ: Այսու Անացորդաց Գրոց նախագասու-  
թիւնը ընթացիկ իմաստ կ'առնու. “Ոչ կարաց

Հանդարտել Յերոբովամ, զի զամենայն աւուրս կենաց իւրոց Արիա ղկնի էր եւ հալած էր զիաս . հմմանք նաեւ հայ . ու-ունը-ի բառը իրրեւ . “ Հ-Հ ունը-ունը ” : [ Բառիս մասին թիրեւ աք եւ անի կարծիքը տես Հանդ . Ամ . 1912, էջ 286:]

### պատկանեմ:

**77.** Մեր հրատարակած (Ե Փ Բ Մ ի) Յորայ մեկնութեան մէջ գործածուած այս բառին նկատմամբ այլուր գրածն այստեղ յառաջ կը բերենք անփոփոխ . “ Առէք ի ձեռն զգոյժո շարեաց եւ եղիցին ի ձեղ իրրեւ զլարեալ աղեղունս , ու-ունը-նեցւ ի նա զհամբաւս իրրեւ զնեսու եւ ձգեցէք ի Յօր որպէս ի նպատակ , (էջ 92) . Նոտր տպուած բառը յետնադարեան “ պատկանեմ , պատկանիմ ” բայերուն հետ սեւէ տանչութիւն չունի , այլ պարսկերէնէ փոխ առնուած “ ու-ունը-ունը ” բառին “ ու-ունը , (= նետ) մասին բայացումն է եւ իրրեւ այսպիսի “ նետաթափ , նետածիգ լինել , նետալից առնել ” , նշանակութեամբ նոր ու հետաքրքրական բառ մը դասական հայերէնի մէջ , հմմանք Ողբ . Գ , 13 “ Ելից զիս նետիւք իրրեւ զնպատակ , արար զիս նետալից , որուն յամենայն դէպս կ'անդրադարձնէ Ե Փ Բ Մ ի նախադասութիւնը . աւելի եփրեմեան կը հնչէ Ե Պ իշէ ի միեւնոյն աղբիւրէ քաղած սա հատուածը . “ Զօր եգիտ սատանայ իւր գործակից . . . եւ ելից զնա իրրեւ ու-ունը-ունը գեղեալ նետիւք (այլ օր . գեղավագ) , էջ 7 , ուր “ ու-ունը-ունը ” բառը չի նշանակեր ի հարկէ պատշաճ գարան , (= պատկան գարան) , ինչպէս

կը ստուգարանէ թ. Արծրունի (տես ՀԲ, Բ.  
Էջ 611, Պետերբուրգի տպագրութիւնը ուրիշ  
ընթերցուած ունի), այլ նետակալ, վրինակալ՝  
— np. *paikān*, Pfeil' aus phil. \**paikān* + \**daran*  
, Behälter, Hüb schmann, Arm. Gramm.  
I, էջ 224, տես նաև ՀԲ ապատկանդարան, բա-  
ռին տակ:

### պարտուկ:

**78.** \*Աշտանային ոմանք ի նոցանէն լիրք  
եւ դ-ր-դ-ր-դ-ր... եթէ գտեալ լինի դ-ր-դ-ր-է եւ  
յըլտ-լ-ն, Զ.գ.օն, էջ 210. ըստ ՀԲի (Բ., էջ 644)  
նոտր գրոշմուած բառս կը նշանակէ ապարտակօղ,  
նենդաւոր, պատրուակիշ..., իսկ մեր կարծիքով  
ձեռագիրներու մէջ Շ. եւ Տ գրերու զգալի նոյ-  
նութենէն ծագած վրիպակ մըն է բառս՝ սրբա-  
գրելի դ-ր-դ-ր-է, որ ապարծենկոտ, անձնագով ո  
իմաստով ծանօթ է դասական մատենագրութեան.  
Հմմատէ Զ.գ.օն. Զիարդ ուսուցանես ինձ թէ ցա-  
ծիր, մինչ դու դ-ր-դ-ր-է, լիրը եւ անամաւթ ես ն,  
էջ 352, Եփր ե մ. Առարուք թագաւորք, որ  
նմանէ.քդ Յարինայ, եւ դ-ր-դ-ր-է (միւս օր դ-ր-է)  
պետք եւ զաւրավարդուն, Ա. հար. էջ 330, գար-  
ձեալ անդ, Անկաւ դ-ր-դ-ր-է (այսպէս մեր թիւ 229  
Չեռագիրը, իսկ տպ. եւ ՀԲ դ-ր-դ-ր-է) Քաջամար-  
տիկն հեթանոսաց, Պարագայիս մէջ բնականարար  
կարելի չէ մտածել Շ.ի եւ Տե լծորդութիւն մը,  
տես այս մասին Ա.տուրեան, Բիւրակն 1903,  
էջ 988—989 եւ Ա.հակեան, Հանդ. Ամս.  
1911, էջ 342.

Ալիտակ:

**79.** «Պէտքիւն եւ մոլորեցոյց զքեզ», Սիւրաք, Ժ. 7 (Եջ 51): Պէտքիւն բառին տակ կը զբէ ՀԲ. «Թերեւս զըելի էր պէտոյ ուն զի ի յն ասի, պէտս ունի քո» (= շրօնաւ չժշդչ օօս), իսկ պէտոյ բայի տակ վերը յիշուած առաջարկը բնագրի մէջ կը ներմուծէ եւ կը զբէ «Պէտոյ ուն մոլորեցոյց զքեզ» (գրեալ էր պէտոյ, բայց յն պէտս ունի քո)։ Ոչ միայն բռնազբօսիկ է այս ուղղաղրութիւնը, այլ նաև յունաբանութիւն մը առաջին կարգի, զոր Փիլոնի թարգմանիչն անդամ չէր համարձակեր գործածել. ուղիղ ընթերցուածը պէտք է բլլալ մեր կարծեօք «Պէտոն» եւ մոլորեցոյց զքեզ։ Ինչպէս արդէն կը կարդանք քիչ մը վեր. «Եթէ Պէտոն» լինիցիս, վարէ զքեզ ի գործ, եւ եթէ ապաժաման թողցէ զքեզ... [Եթէ] Պէտոն» եւ մոլորեցոյց (իմա՝ մոլորեցուցանիցէ) զքեզ։ Պէտոն բառին «պիտանի», իմաստով գործածութիւնը դասական հայերէնի մէջ զոյսւթիւն չունի, ապա թէ ոչ կարելի էր եւ Պէտոն ուղել, հմտէ «Եւ որ ինչ Պէտոն» է թագաւորութեան (Ոսկեփոր). ՀԲ, Բ, Եջ 649։

Մառեալ:

**80.** «Զանձն քաղցեալ մի տրտմեցուցես, եւ մի զայրացուցանեը զայր ի չքաւորութեան նորա. զսիրտ ունեալ մի խռովեր, եւ մի յապազիցես զտուրս կարաւանելոց, Սիւրաք, Դ, 2—3 (Եջ 21): Առանց ոեւէ փոփոխութեան այսպէս կ'ընդօրինակէ նաեւ ՀԲ. յոյն բնագիրն ունի չգօ-

ծիան ու պարօք շ: սմէն դու սկը ոքօստաօմէցն, ուստի զսիրտ ցասուցեալ, գրգռեալ, բորբոքեալ, այս բառերուն հայ լեզուն ունի հոմանիշ մըն ալ, որ դիւրաւ կրնայ կարգացուիլ եւ շփոթուիլ ունել, ոյս հոմանիշ բառն է Հ-ուե-լ ընդունելութիւնը, որ հասուածիս միակ հարազատ ընթերցուածն բլալ կը թուի. հմմտէ միայն դասական հայերէնի շատ սովորական Հ-ուե-լ բորբոքիմ (ի սրամուութիւն, ի ցասումն...) բացատրութիւնը:

### սարարայն:

**81.** Եւ այլ են որ եղեալ են նորա (Յովանականի) փութով պնդութեան երկու վասն կանխութեան Հրէիցն եւ ի նոսա եւ մաքառումն առ Ափիոն գրամարտիկն ու զոր գրեացն ընդդէմ Հրէից, և և եր. Եկ. Պատմ. Էջ 173, այսպէս նաև Մատենադարանիս թ. 49 Չեռազիրը: Ճարեան սոյն կտորը յունարէն կը թարգմանէ. “Են նորա եւ այլ երկու դիրք վասն հնութեան Հրէից... յորում ճառէ ընդդէմ Ափիոնի գրամարտիկոսի, որ ի ժամանակին յայնմիկ՝ գրով հակառակէր Հրէից. ոյնպիսի իմաստ մը ձեռք բերելու համար հին թարգմանութենէն, պէտք է անպատճառ ձեռնարկել ուղղագրութեան եւ ասորի բնագրին համաձայն կարդալ բառական և եւ ի նոսա եւ մաքառումն առ Ափիոն գրամարտիկն ու զոր գրեացն ընդդէմ Հրէից (հմմտէ նաև Մերք, Եւ երեայ ասորի թարգմանութեան հրատարակութեան մէջ, Էջ 135): Բառերու իրարանցումը շատ ստէպ է Եկեղեցական Պատմութեան հայերէն

բնագրին մէջ, որոնցմէ շատերն ուղղած է ձարեան ծանօթութիւններու մէջ, հմմտէ զլիսաւուրաբար, էջ 184, 265, 268, 345, 377, 384, 387, 406 եւայլն:

### սարկարան:

**82.** • Եւ այն իսկ են զարմանալիք, դի մատուակը (տպ. մատռուակս) արրեալ տուաւելութեամբ սպասաւորութեանն ծանրանան, եւ դուք որ այդշափի չ-ը-բ-ի-ր-ա- աստուածեղէն բանին քամեցէք, եւ յետ արրեցութեանն ծարաւի էք, Սեբերու, էջ 164: ՀԲ կը գրէ ո-ը-բ-ի-ր-ա-, սրակէսյն. չրաւդիր crater, խառնարան. անօթ գինւոյ, բաժակ մեծ. Նուիրանոց (Բ., էջ 700), նոյնպէս Զագը ճետնն, Նոր բարբառարան, ո-ը-բ-ի-ր-ա-, դատէհ, թաս: Ըստ իմ կարծեացս ո-ը-բ-ի-ր-ա- վըիպակ զրութիւն մըն է՝ յառաջ եկած նմանահնչիւն և նախդրին առնելթերակացութենէն, փոխանակ ըլլալու ո-ը-բ-ի-ր-ա-, որ “արկանեմ”, բայէն եւ “արան”, մասնիկէն կազմուած է, ըստ ամենայնի նման ի-ս-ն-ը-ն բառին կազմութեան՝ որուն հետ նոյնանշան է: Առաջարկած ձեւիս դոյսութիւնը ցուցընելու համար անուղղակի ցուցում մը բաւական է յինքեան. չըրածաւ բայը, որ սովորաբար կը թարգմանուի ի-ս-ն-է-ր, հմմտէ շատերուն մէջէն չ-չ-է-ր ա-ս-է-ն չ-է-չ- չրաւդրա տὸν էասτիչ օίνον = “ի-ս-ն-է-ր ի խառնելիս զգինիդ իւր”, Առակ. Թ. 2, չու տὸν օίնոն չ-ը-ր-ա-ս-ա-չ թէչ = “Եւ զգինի ի-ս-ն-է-ր զիցես”, Դան. Ժ. Գ. 10, այսու հանդերձ Աազմոսի հետեւալ հատուածին մէջ ծրւ պուդրուն էն չ-է-ր:

χυρίου, οῖνου ἀκράτου πλῆρες χεράσματος  
ζωγερένη φοιβοւαδὲ կը տեսնեմ “գինի լի անա-  
պակ -բէ-ւ (ՀՊ, 9), բատ այսմ յունարէն չըթածա-  
րայը, որմէ կազմուած է քրատիր գոյականը, հայե-  
րէնի կը շընուի ի-ւ-նէմ, -բէ-նէմ, որոնցմէ յունա-  
րէնի նմանողութեամբ միեւնոյն օրէնքով կը կեր-  
տուին ի-ւ-ն-ը-ն, -բէ-ը-ն գոյականները: Երանօթ  
է արդէն դասական հայերէնի մէջ “գինի, ջուր...  
-բէ-ն-էմ” բացատրութիւնը:

### սեթաբոյիմն :

**83.** Ի բաց արարէք զիսչ ի ճանապարհէ  
ժողովրդեան իմոյ. Ակիւղան՝ գոյթակութիւն  
ասէ, Սիմաքոս՝ ռէն-+ցի՞ն ասէ ո, Ոսկ. Ես. Էջ 436:  
Կոտրագիր անձանօթ բառիս նկատմամբ հրատա-  
բակիչը հետեւեալ ծանօթութիւնը կցած է,  
“Չկարացաք ստուգաբանել զնշանակութիւն բա-  
ռիդ, ոչ գտանելով ի պատառիկս թարգմանու-  
թեան Սիմաքոսի՝ եւ զայս բնաբան մարգարէու-  
թեան Եսայեայ, ո նոյնը կը կրկնուի նաև մեկնու-  
թեանս լատին թարգմանութեան մէջ. Quid sibi  
velit hoc verbum (*setacōm*) ignoramus, cum  
inter Symmachī fragmenta, quae adhuc  
exstant, hunc Isaiæ locum non invenerimus  
p. 423): Սիմաքոսի թարգմանութեան գիմելու  
շափ գժուարին չեր բառիս նշանակութեան ստու-  
գաբանութիւնը. ինչպէս ծանօթ է Ոսկ երերան  
ոյս մեկնութեան մէջ ստէպ համեմատութեան  
կ'առնու. Ակիւղասայ, Սիմաքոսի եւ Թէոդոսիոնի  
ընթերցուածոց բառական տարբերութիւնները,

Հայ թարգմանիչը այս տարրերութիւններուն կը յատկացընէ հայերէն նոյնիմաստ բառեր, այսպէս օրինակի համար, էջ 366. “Ես դքեզ այժմ մին-ըեցիշ... Սիմաքս առ ունիցիշ...”, էջ 390, “Զ-ը մ-ցին բազումը ի վերայ քո. Ակիւղաս մինց-ն առէ, Սիմաքս ունիցին”, եւայլն. Այսպիսի է նաև մին-ունիցին բառը. Եօթանանից թարգմանութիւնը կ'ըսէ ինչ. Ակիւղաս՝ չ-ունիցին, իսկ Սիմաքս — հնա ալ դնելու է բառ մը, որ նոյնանիշ ըլլայ ինչ, չ-ունիցին բառերու, եւ սուռգիւ ունինը նոյնպիսի բառ մը՝ ունիցին, ապա ուրեմն Սիմաքս — ունիցին առէ, որ աղաւազած եղած է “մին-ունիցին”.

### սեր:

**84.** “Սորա են անցեալ մէր, կուսանք անմիուք, դարապետք [տես Թիւ 23] քնէածք”, Զգոն, էջ 371, նոտրատպուած բառին ուղղագրութիւնն ու տարրեր առումները քար դայթակղութեան եղած են թէ Antonelliի եւ թէ ՀԲի. առաջինը բառս թարգմանած է hi sunt germen transactus (p. 436), իսկ երկրորդը ռամկորէն նշանակութիւն մը յատկացուցած է բառիս գրելով “Սեր, Պարաբութիւն կաթին. ռմկ. եւս մէր, մէրնէր, մէրնէր. թ. զ-յ-մ-ն, չ-ոյ-մ-ն” (Բ. էջ 708). ասոնց հանդէպ ասորի բնագիրն անի մէր (մէրնի) արմատը, hi sunt amor immutatus, virgines fatuae..., Graffin, Pat. syr. I, էջ 675.

[սէզ]:

**85.** Իրեն է ոսի թարգմանչին գործածած  
այս գեղեցիկ բառն անոր համար նկատի կ'առնունք  
հօս, որովհետեւ նոյնին մէկ ածանցը գործածուած  
կը դանենք դասական մատենագրութեան մէջ:  
“Մի մոլորիք ... ոչ շունք եւ ոչ ռեփ+ եւ ոչ  
արուագէտք ... զարքայութիւնն Աստուծոյ ոչ ժա-  
ռանգեն,, Ընդ . Հերձ. Էջ 94 եւ դարձեալ “Մի  
մոլորիք, ասէ, ոչ շունք, ոչ ռեփ+... զարքայու-  
թիւնն Աստուծոյ ժռուանգեցեն,, և 7. Էջ 176:  
Բառիս դէմ Ա. Կորն. թուղթը (Զ. 10) — որմէ  
վկայութիւն բերուած է հատուածո — ունի էտ-  
շե-լը (= պալաչօւ). ռեփութեակացեալ, կնատո  
պիտի նշանակէ, որուն բարձր հնութեան վկայ  
հաւատարիմ կանգնած է Ոսկերերանի Մաս-  
թէի մեկնութեան դասական թարգմանութիւնը  
գրելով՝ “Եւ զկաւշկակարացն՝ եթէ զլոկ աւդան  
ոք գործիցէ, չզրկեմ յարուեստի անուանէ, ազա-  
եթէ զարսի կանանց կերպարանս փոխիցէ եւ ռ-  
դ-լ եւ սամսարել աւդավ ստիցն առնիցէ, Ընդ  
աւելորդոն... կարգեսցուք զնա. Ա. Էջ 706.  
ռեփ-լ հազուագիւտ բառին դիմաց յայնն ունի  
պալաչօւմաւ բայր, որ է “իգանալ, կնատիլ,,  
հմմտէ քիշ մը վար. “Քանզի անմտաց եւ էտ-շե-լ  
(պալաչածօւ) ոգւցց են բըքն, Էջ 708. բայիս  
արմատն գժրախտարար հետ-ոսկեգարեան մատե-  
նագրութիւնն է որ պահած է մեզի: Փիլոն ունի  
բաց աստի ռեփ-լ-ն վերացականը. “Անարութեան  
եւ ռեփ-լ-ն (= και պալաչիας) առաջնորդ եւ  
վարդապետ արժանի առնէ լինելոց, ճառք, Էջ 277,

“Անարգել խառնակութեան եւ ռիդունէն (սպ. եւս իգութեան) մըցանակս կայ, ուր, էջ 278 (տես Նաեւ ՀԲ, էջ 713): Սէքէ այս տարօրէն կիրառութիւնը ակամայ միտքս կը բերէ Ա. գ աթ անդ եղեայ “Իրրեւ շէքն Տրդատ որ ռիդունն առակին նկատմամբ Ա. Լիշանի մէկ կարծիքն, որով քննութեան կարօտ կը համարի ռիք, ռիք-բառերու իմաստը (Հայապատում Ա, էջ 46). Ա. Լիշան այս կարծիքն յայտնելու դրդուած է անշուշտ Ա. ոչքայէն, որ իւր Բառազրքին մէջ ագաթ անգեղեան առակը կը կարդայ. “Իրրեւ շէքն Տրդատ, որ ռիդունն աւերեաց զիժումն գետոց. ռիք-բային տակ. մեր Թիւ 222 Զեռազիքն ալ ունի լուսանցքի վրայ “ափամ. Ագ. 76, Ա. գ աթ անդ եղոսի նոր տպագրութիւնը սակայն այսպիսի տարբերութիւն չի ճանշնար:

### ԱՊՈՐՔ:

**86.** “Տէր Աստուած հարցն մերոց, գու այն ես, որ յերկինս եւ ի վերայ երկրի ռուրէ, եւ իշխես գու ի վերայ ամենայն թագաւորութեանց հեթանոսաց, “այսպէս կ'ընթեանում Խ ալ աթ եանցի հրատարակած Մնացորդաց Կրոց մէջ (Բ. Ի. 6): “Եւ ի վերայ երկրի ռուրէն հատուածը, ինչպէս մատնանիլ կ'ընէ Ա ճառ եան, կը պակսի թէ երրոյական եւ թէ եօթանանից բնագրին մէջ. “Տէր Աստուած հարցն մերոց, ոչ ապաքէն գու ես Աստուած յերկինս եւ գու տիրես ամենայն թագաւորութեանց: Սուրէ ձեւին դէմ երկրորդ օրինակն ունի է ռուրուրէ, բայց ոչ մին եւ ոչ միւսը կը

յարմարի այստեղ. ուստի կը թուի թէ խանգարեալ բառ մըն է եւ թերեւա հարկ է ուղղել այսպէս. “դու այն են... որ ի վերայ երկրի ոէրեն (Ա Ճառ եան, Հայերէն նոր բառեր նորագիւտ Մնացորդաց Գրոց մէջ, էջ 23—30): Գոնէ ինձի համար գոհացուցիչ չէ այս ընթերցուածը, ես կը փափաքէի այսպէս ընթեռնուլ. “դու այն ես որ յերկինս եւ ի վերայ երկրի է-է-ո-րէ, որ է ըսել յերկինս, յերկրի եւ ի սանդարամեսոն (= է ներ+ոյ երկրի): Այսպէս կարդալու կը միտիմ Բ. Թագաւորութեանց “Ընդարձակութիւն է ներ+ոյ գնացից իմոց, եւ ոչ սասանեցան բարձր իմ” (ԻԲ. - 37) հատուածէն, որ Աաղմասի մէջ թարգմանուած է “Ընդարձակեցեր զգնացո իմ է ո-ր-ը-է- է-մ-ն- (Ժ.Գ.- 37), զոր “ոմանց է ո-ր-ը-է է-մ-ն եւ օրինակ մին է ո-ր-ը-է- կ'ընթեռնուն (Զ.օ հը ապ.). հմմտէ զարձեալ Եփրեմի Թագաւորութեանց մեկնութիւնը. “Ընդարձակեցեր զգնացո իմ է ո-ր-ը-է- է-մ, զի մի գայթակղիցին պազունք իմ”, Ա. հար. էջ 408, զոր մեր թիւ 229 Զեռագիրը կ'ընթեռնուն է ո-ր-ը-է է-մ-ն: Մեր այս ենթադրութիւնը հաստատել կը թուի նաեւ երկրորդ օրինակին է ո-ր-ը-է- ընթերցուածը:

### ԱՊՈՎԱԳՈՐԾ:

**87.** “Երանի է յայնժամ յորժամ ի լսողաց յականչս խաւսիցիմ, զի ո-ր-ը-է-է-մ-ն էն, Ո ոկեր երանի ի Յ. Խաչն Քրիստոսի դասական ճառը (էջ 762—769) կ'ընծայէ այս ընթերցուածը, զոր կարելի է գտնել նաեւ ՀԲի մէջ (Բ, էջ 753):

Յոյն բնագրի մէջ սակայն նման բացատրութիւն  
մը գոյութիւն չունի, այլ ուրախոյ ծանաւու չա-  
ռերշահաւածաւ ծիշդ այս խօսքերն են որ պահուած են  
Մատենագարանիս թիւ 7 Զեռագրին մէջ “Զի  
----է-նել շուն է-ուժէ, ո անհարազատ է ըստ այսմ  
----է-նորդ բառը որ պարզապէս սղում մըն է  
“սառունգանել” եւ “գործել”, բայերու:

### Վայրայամբայր:

**88.** “Զի իմասցիս թէ ոչ ընդ Հ-յ-ը-յ-Շ-ը-յ-ը  
ինչ ասեմ, այլ այնպէս որպէս եւ էն իսկը, Ուկ.  
ճառ ի Ղազ. Զ., էջ 555: Կը ծանօթագրէ ստորեւ  
հրատարակիչը. “այդպէս յօրինակին. յայլան պա-  
կասի, յոյնն Հ-յ-ը-յ-ը-ը: Դ Մեր կարծեօք ինդրական  
Հ-յ-ը-յ-յ-ը-յ բառը արդիւնք է երկու կից բառերու  
իրարու հետ շփոթման, բառերն իրարմէ անջատե-  
լով եւ փոքրիկ սրբագրութեամբ կ'ընթեռնում  
այսպէս. “Զի իմասցիս թէ ոչ ընդ Հ-յ-ը-յ եւ յ-ը-  
Շ-ը-յ ինչ ասեմ, այլ այնպէս որպէս եւ էն իսկը.  
այս սրբագրութեամբ յ-Շ-ը-յ դ ասական ու ընտիր  
բառը կ'ունենայ նոր վկայութիւն մըն ալ, հմտէ  
Ուկ. Մեկն. Մատթ. “Մի անդյս լինիցիս, քանզի  
դոյ յայս գառնալոյ, զի ոչ յ-Շ-ը-յ կոտորէ պա-  
տուհամն, Ա, էջ 159, “Մի ոք իւրովի յ-Շ-ը-յ  
զիմոցէ երթալ ի փորձութիւնու, Ն-ը, էջ 183,  
քիւ մը վեր կը գործածուի “Ու իւրովի Հ-յ-ը-յ-ը-ը:”  
Այսպէս ուզգելի է Փիլոնի “յ-Շ-ը-յ-ը, ընթեր-  
ցուածը. “Վասն որոյ եւ Հերակղիսոս ոչ վայրապար  
եւ յ-Շ-ը-յ ասէ, այս ցամաք հոգիս իմաստուն եւ  
առաքինի է, Շառ.ք, էջ 117, այսպէս նաև. “Ասրկ.

Հանգ. ՀԲ) Ալպաթէ ոչ յ-բայր եւ յախուռն արդեւք զաւանդութիւնս այսպիսի ընկալաւ եկեղեցին ՀԲ յ-բայր եւ յ-բայր բառերուն տարրեր նշանակութիւններ յատկացընելով աւելորդ տեղի բարմէ կ'անջատէ :

### ՎՈՆԴԵՄ:

**89.** ՀՀամարի չար ինչ գործեալ, որ այնպիսի ժանտ ախտիւք ՀՀ-իւն իցէ, որ քան զամենայն ախտ սաստիկ իցէն, Ռոկ. Անկն. Ամամթ. Ա. էջ 598. գժուարաւ տպագրութեան սխալ կարելի է անուանել այս ձեւը, որովհետեւ ուղղելեաց կարգին մէջ մտած չէ, իսկ ՀԲի ՀՀ-իւն ընթերցուածը (Բ. 782) ձեռագրէն առնուած է թէ հրատարակիչները այսպէս ուղղագրած են, կարելի չէ որոշել. ինչ եւ իցէ, այսչափն յայտնի է որ ուղիղ ձեւն է ՀՀ-իւն, որ գրուած է յունարէն չառէշա բային փոխարէն ՇՓ ունշան մւարատէրա չառէշ օմբած ու ուժութեան համարի սկզբէն գպրութեան հանդիսին ՀՀ-իւն. ընթերցուածը ընդունելի չէ բնաւ (1886, էջ 156), իսկ ՀՀ-իւնի պատկառելի հնութիւնը կը հաստատէ իր են և այթարգմանիլը — որ մը ապագի յունաբան այնչափ ալ հայերէնագէտ է — երբ յոյն բնագրին չշան (Harvey II, 356) կը թարգմանէ ՀՀ-իւն բայով. Մի ինչ մասն զմարմնոյն երկորումը ձեռաւք բուռն հարեալ ի ձեռն այնր, որոյ ունինն, զարկանին եւ անկեալք կարծեն յաղթել, վասն հեռաիրաբար հակառակութեան բուռն հարկանելոյն եւ ՀՀ-իւն (ապ. վանդելոյն) զնմանէ . . . ի

Նոսա ՀԵՆԴԵ-Լ (տպ. վանեեալ) մեռանին, Ընդ. Հերձ. էջ 182. ինչպէս կը աեռնուի ու եւ չ շփութուած են հոս, զոր յաճախակի կարելի է նկատել հոյ ձեռագիրներու մէջ, հմմուէ այս մասին ՚Յ, ու բառաքննութիւն, էջ 6—11.

### Վառապան:

**90.** “Զի որք միանգամ առանց հաւատոյ թլիատեալք են, պիղծ եւ անթլիատ համարեալ են, եւ ոչ լինի թլիատութիւն իւրեանց Հ-Շ-Պ-Ն ի բարկութենէ անտին, Զդօնի այս բացատրութեան հանգէպ (էջ 208) ասորի բնագիրը կ'ըսէ պարզապէս եւ ի բարկութենէ ի ձեռն թլիատութեան ոչ ազատեացին (ՎՃԱՋ ॥), Pat. syr. I, էջ 480: Այս համեմատութեամբ ուրեմն կարելի չէ լուսաւորել բառիս ստուգաբանութիւնը, միւս կողմանէ կարելի չէ ընդունիլ թէ Հ-Շ-Ի հետ յարաբերութեան մէջ ըլլայ բարդութեանս առաջին մասը, անոր համար պէտք է ըստ իս ընթեռնուլ անպատճառ Հ-Շ-Պ-Ն եւ նոյնանշան կարգել Հ-Շ-Պ-Ն-Ի-Ի. “Զգեցոյց Սաւուզ Գաւթի Հ-Շ-Պ-Ն-Ի-Ի իւր (μανδύαν). Եւ ած Գաւթիթ զսուսեր իւր ընդ մէջ ի վերայ Հ-Շ-Պ-Ն-Ի-Շ (τὸν μανδύον): Մերկացաւ Յովեաթան զւաւգիկն՝ որ զիւրեւ եւ ետ զայն Գաւթի եւ Հ-Շ-Պ-Ն-Ի-Ի իւր (τὸν μανδύαν). Եւ Յովար զգեցոյց էր Հ-Շ-Պ-Ն-Ի-Ի (μαնձնան) զրահիցն. Ա. Թագ. ԺԷ, 38—39, ԺԲ, 4, Բ. Թագ. Ի, 8: Եթէ նոտրատիպ բառերուն իմաստն է “կրծապահ” (aus var = np. *bar*, *Brust* und *panak*, schützend)

(Հիւրշան, Arm. Gramm. p. 244), այն առեն Զ. Դ. Օ. Ն. ի մէջ Ք-Շ-Շ-Նի նշանակութիւնը կ'ըլլայ և վահանը՝ բարոյական իմաստով։ Թ. Ա. Ր. Ծ բ ռ ւ ն ի ը ով գիտե արդէն բառիս ուղղագրութիւնը։ «Յետ տուստ կողմանէ աճապարեալ Քսերքսէս բուռն հարեալ զդիակաց պղնձակուռ Ք-Շ-Շ-Նին Աշդակահանը, Էջ 37։

### Վարիմ:

**91.** «Յ» տառին յաճախագոյն անկումն ու մուծումը բաւականաշափ խանգարիչ է հայերէն մատենագրութեան մէջ։ այսու ստէպ շփոթուած են «Ք-Յ-Շ-Ն» եւ «Ք-Շ-Շ-Ն» բայերն ալ դասական հայերէնի մէջ։ հմմատ «Ք-Շ-Ն» մոխիրն՝ որ ի վերայ նորայն էրն, Եփր. Ա. Էջ 427, «ը պիտի ընթերցուի (համաձայն Գ. թագ. ժ.գ. 3, «Ճ-Շ-Շ-Ն» պարարտութիւնդ որ ի վերայ դորայն) «Ք-Յ-Շ-Ն» մոխիրն, ինչպէս ունի մեր օրինակը (տես Ա.արդանեան եան, Դասական մանր բնագիրներ, Էջ 56), եւ ի հակառակէն անո, Էջ 491 «Եւ Ք-Յ-Շ-Ն զմոխիր նոցա ի վերայ գերեզմանացն (= «Եւ Ճ-Շ-Ն յանդիման շիրմացն, Բ. Ա. աց, Լ.Դ., 4) փոխուած է մեր օրինակին մէջ «Ք-Մ-Ն-Շ-Ն», այսինքն «Ք-Շ-Ն-Շ-Ն» (հմմատ Ա.արդանեան եան, անո, Էջ 61). Աւրիշ օրինակ մըն ալ յառաջ կը բերեմ Ուկերերանի պաւղ. մեկնութենէն։ «Զոր ինչ եւ ասիցես բարի, եւ առանց սիրոյ (տպ. սորա) իցէ, ոչ ինչ է, Ք-Շ-Ն մաշին, Ա. Էջ 612, որուն գէմ մեր օրինակն ունի (թիւ 42) «Ք-Յ-Շ-Ն» եւ մաշին, Թ.Ղ. 181ա, յոյնը լոկ ծալօա, ծալօէտալ շար բանտա չհենա

եւայլն։ Բառիս մասին հմմտելու է բաց աստի  
նորայր, կորիւն վարդապետ, էջ 222—224։

### Ալեքսածեմ։

**92.** Ոսկեբերանի Հի Առւրբ Խաչն Քրիս-  
տոսին Ճառին աղճատութերէն մին ալ է վեր-ներ  
բայր սա Նախագասութեան մէջ Զոր կամիմ վեր-ներ  
ի բանական անգնդոց, Մեկն. Պաւղ. Բ.  
էջ 763. յետսագարեան այս բայրին դիմաց մեր  
թիւ Շ Յայսմաւուրը կը Ներկայացընէ դասական  
ընթերցուած մը. Զոր կամիմ է վեր-ներ յիմաստ-  
նական խորհրդոց։ Հայ դասական լեզուն շի ճան-  
շնար Նախագասութեան մասնիկներով բարդուած բայեր,  
ուարկել, ներմուծել, ուրբերել եւ այլն, որոնք  
զուտ յունաբանութեան աղդեցութիւն են. այս  
աղդեցութեամբ հինգերորդ դարու լեզուին մէջ  
մուտ գործած են բայեր, որոնք ջնջուելու են իս-  
պատ։ Հոս կ'ամփոփեմ քանի մը օրինակներ, որոնք  
ձեռագրական համեմատութեամբ կը դատապար-  
տուին իրաեւ ներմուծում. Ա-ըն-դ-ն-է-ր-ն., Առշ.  
Ընծ. էջ 411, մեր թիւ 1 Զեռագիրը կ'ընթեռնու  
ա-ը-ն-դ-ն-է-ր-ն.. ՀԲ ա-ը-ն-դ-ն-ը (Ա. Մակար.  
ԺԲ 43, Պուկ. Բ, 28, Առշ. Ընծ. էջ 183) զատ  
զատ գրուած ձեւը իրարու կից ա-ը-ն-դ-ն-ը, ըն-  
թեռնուլով, ա-ը-ն-դ-ն-ը խորթ բայրին տակ կը  
դնէ սիսալմամբ, Ա-ը-ն-դ-ն-ը մարդարտովն, Ագաթ.  
էջ 8 (Նոր տպ.), լաւագոյն է օրինակներու  
ա-ը-ն-դ-ն-ը ընթերցուածը. վեր-ը-ն-դ-ն-ի հ համար  
տես Նորայր, Բառաքննութիւն, էջ 46—47.  
ա-ը-ն-դ-ն-ի, Ագաթ. (Ա. Ենեստ. տպ.) էջ 139,

որուն գէմ նոր հրատարակութիւնն ունի “ընտիւն” էլլ. էջ 97. առաջ, էջ 474 “յուն-լուսելուն” նորը հմտուէ, էջ 326. “Ներքուածուն”, Աեցօրեայ, էջ 10, զոր Անտոնեանց օրինակը կ'ընթեռնու “քործելու” (հմտունուայր, առաջ, էջ 62). Ուսկերեանի աչ վերայ Հայութուն դասական ձեւը Մեկն. Պաւղ., էջ 819, “օրինակ մըս աղջատելով կ'ընթեռնու “վեհապէտ”:

### ՎԵՐԱՄԻՒՐ:

**93.** “Ուսպէս եւ ի բարձրաւանդակս ինչ ելեալ ամրացեալ շանկանիցի ումեք ի բուռն (այսպէս Զ. իսկ առաջ. ի բուռն ումեք), որ ի ներքուստ է վերաբեր լինելու այնպիսի էր եւ Պաւղոսի ոգին, Ոսկ. Մեկն. Պաւղ. Ա. հար. էջ 372: Ահա դարձեալ անծանօթ բացատրութիւն մը ըստ երեւութին՝ “է վերաբեր լինելու”, որ սակայն ծագած է բառերու իրարու հետ սխալ կցումէն. եթէ յոյն բնագիրն աշքէ անցընենք, շատ դիւրաւ պիտի կարենանք լուծել այս խանգարումը եւ կարգալ “որ ի ներքուստ է վերաբեր լինելու”, այս ընթերցուածն ունի մեր Թիւ 42 Զեռագիրը (համառաօս մեկնութիւն): “որ աստի է վերաբեր լինելու”, Թ. լ. 150ր, ճիշդ այս ընթերցուածը բառական մէջ բերած է նաև ՀԲ. ասկէ կարելի է եզրակացրնել թէ ՀԲ գործածած է մեկնութեանս համառաօս խմբագրութիւնը եւ նոյնին տարակուսական ընթերցուածներն, իբրեւ ընդարձակ մեկնութենէն յառաջ բերած է. զգուշութեամբ ուրեմն պէտք է գործածել նման վկայաբերութիւնները:

վահատակ:

**94.** “Եւ ահաւասիկ գործաւորացդ, փայտահարիդ ծառայից քոց հրաման տուաք տալ Հայութից ցորենոյ քռոս քսան հաղար, եւ գար(ւ)ոյ քռոս քսան հաղար, եւ ձիթոյ մարս եւ գին(ւ)ոյ մարս քսան հաղար, Բ. Մնաց. Բ. 10 (հրարկ. Խ ալաթ ե անց): Արովչետեւ եօթանասից թարգմանութիւնը կ'ընթեռնու ։—Տէ՛ ծառայից քոցը, ։նորագիւտ գեղեցիկ բառս Հերեւունունու կը նշանակէ ուրեմն ռոճիկ, թոշակ, բանւորներու տրուած վարձ պաշարեղէնովը, (Ա ճառ ե ան, Հայ. Նոր բառեր Նորագիւտ Մնացորդաց զրոց մէջ, էջ 32—33): Կարելի չէ արդեօք բառս թեթեւ որբագրութեամբ մը ընթեռնուլ ++Եւունունու (քսեստ + ակ) յն. ՀԷԾԵՐՅՀ = Հափ ծորելի եւ հաստատուն իրացց. բառս առանց ։։ վերջաւորութեան գործածուած է արդէն Ա. Գրոց մէջ. “Եւ հրաման ձիթոյ ++Եւու մի իւզոյ, տասներորդ սափորոյն. զի տասն ++Եւունունու է սափոր մի . . . ++Եւու իւզոյ ըստ հացին . . . ++Եւու մի իւզոյ ըստ հացին . . . Եւ երրորդ ժամն ++Եւունունու իւզ խառնեալ ի նաշիհնը (Եզկեկ. ԽԵ, 1+ եւ ԽԶ, 5, 11, 14): Մեր կարծիքն հաստատել կը թուի Ա ճառ ե անի թարգմանաբար մէջ բերած երբայեցի բնագիրը, ուր կը պակսի ։։ Տէ՛ բառը եւ որուն կատարելապէս կը մերձենայ մեր առաջարկը. ։ ծառայից քոց հրաման տուաք տալ ++Եւունունու (= Հափ) ցորենոյ քռոս քսան հաղար եւ ++Եւունունու գարւոյ քռոս քսան հաղար, եւայլն: Դուռը ե ան ալ Մասիսի մէջ (1900, էջ 518) ։։ Եւունունունու Հափ նշանակութիւնը տուած է արդէն, թէեւ տարակուսանօք:

-ՄԵՐՈՒԹԻՒՆ:

**95.** Դասական դպրոցի վարդապետութիւնն  
է թէ ընտիր չէ “-ՊՐԵԼ., Ա-ՊՐ-ՌԻ-Ն, ՃԵՎԸ  
(Հմմտէ Գ. աթթ թշեան, Ա. Պատարգամատոցք  
Հայոց, Էջ 335, Թռոռնեան, Հատընտիր ըն-  
թերցուածք, Ա. հար. Էջ 416). այս դրութեան  
համաձայն Մէնէ վիշեան իբրեւ ոչ դասական  
մերժեց ոսկեղարեան մատենագրութեանց մէջ  
ատէպ տեսնուած “Ք-Պ-Պ-Պ-Ռ-Ի-Ն, Բառը սրբա-  
գրելով “Ք-Պ-Պ-Պ-Ռ-Ի-Ն” (Արդի լեզուագիտու-  
թիւն, Էջ 125—126). ու զզագրական այս փորձը  
արդարացաւ արգէն Եղնկայ նորագիւտ Զեռա-  
գրին ընտիր ընթերցուածներով (Հմմտէ Գ. Տէր-  
Մէրտ չեան եւ Աճառեան, Քննութիւն եւ  
համեմատութիւն Եղնկայ նորագիւտ Զեռագրին,  
Էջ 80): Ահա քանի մը ուրիշ վկայութիւններ,  
որոնցմավ նոր ոյժ կ'առնու դասական դպրոցի  
վարդապետութիւնը. “Փ-Պ-Պ-Պ-Ռ-Ի-Ն եւ աւր-  
հնութեամբ”, Ա. գ. աթթ. (Աննետ. տպ.) Էջ 109,  
նոր հրատարակութեան addzh օրինակները կ'ըն-  
թեռնուն “Փ-Պ-Պ-Պ-Պ-Ռ-Ի-Ն եւ աւրհնութեամբ”,  
Էջ 79. “Որ ընդ հաւը եւ ընդ որդւոյ Ք-Պ-Պ-  
Ռ-Ի-Ն պատուեալ”, Կոչ. Ընծ. Էջ 338, զոր Մա-  
տենագարանիս թիւ 2 Զեռագիրը կը կարդայ  
“Ք-Պ-Պ-Պ-Պ-Ռ-Ի-Ն պատուեալ”, Թող. 129ա. “Քար-  
ձրագոյն բարբառով է Ք-Պ-Պ-Պ-Պ-Ի-Ն դառնայ”,  
Կոչիւն, Էջ 11, որ միս օրինակին մէջ ուղիղ կը  
դրուի “է Ք-Պ-Պ-Պ-Պ-Ի-Ն”. նոյնու Ոսկեր-  
բանի Մաթթ. մեկնութեան “Սերովթէրն է Ք-  
Պ-Պ-Պ-Ի-Ն այսպէս ասէին”, հատուածը (Ա.

էջ 309) ի լուսանցոս կը կարդացուի “է ք-ո-ո-ո-ո-ո-  
 թ-ե-ն-”, ինչպէս “միառո տամ-էն կազմուած է  
 “ք-ո-ո-ո-ո-ո-ո-ն-” (ք-ո-ո-ո-ո-ո-է-), նոյն կերպով “պա-  
 տասխանի տամ-էն կերտուած է “ո-ո-ո-ո-ո-ո-ն-”  
 որ-ո-ն- խորթ ձեւը, առ այժմ ձեռագրական  
 համեմատութիւններով հետեւեալները միայն  
 կ'ուղղագրուին . “Գոցեն ո-ո-ո-ո-ո-ո-ո-ո-ո-ն-”,  
 իմաստ . Զ , 11 , դոր “ոմանք , ուղղագոյնս կ'ըն-  
 թեռնուն “զ-ո-ո-ո-ո-ո-ո-ո-ո-ո-ն-”, կամ “ո-ո-  
 ո-ո-ո-ո-ո-ո-ո-ո-ո-ն-” (Զ օ հըապ , էջ 765) . “Աւան  
 առաջին ո-ո-ո-ո-ո-ո-ո-ո-ո-ո-ն- իւրոյ , Յառաջա-  
 բան Պաւղոսի Առաքելոյ (Զ օ հըապ . էջ 765) ,  
 որ լաւագոյն օրինակի մը մէջ կը դրուի “ո-ո-ո-  
 ո-ո-ո-ո-ո-ո-ո-ո-ն-” (տես Թռունեան , Հատ . Ըն-  
 թերց . Ա . հար . էջ 416) ; Անցօրէի “հ-ը-ժ-ն-  
 ո-ո-ո-ո-ո-ո-ո-ո-ն-” , էջ 156 եւ Եւագրի “զ-ո-ո-ո-ո-ո-ն-”  
 (էջ 76) եւ “զ-ո-ո-ո-ո-է-” , եղծ ձեւերուն տարրերու-  
 թիւններ շունինք տակաւին . Քննելի է նոյնպէս  
 Կիւրղի առ “Ն-ե-ս-տ-ո-ր ուղղած ո-ո-ո-ո-ո-ն-”  
 թղթոյն (Գիրք Թղթոց , էջ 396—406) “ո-ո-ո-  
 ո-ո-ո-ո-ո-ո-ո-ն-” զնան (sic!) ձեւը (էջ 401) ուրիշ ձե-  
 ռագիրներու մէջ . այս ընթերցուածները մենք  
 այժմէն իսկ կը ցանկանք ուղղագրել “հ-ը-ժ-ն-  
 ո-ո-ո-ո-ո-ո-ո-ն-” , “զ-ո-ո-ո-ո-է-” , “զ-ո-ո-ո-ո-է-” ,  
 “զ-ո-ո-ո-ո-է-” :

### Յատեղի :

96. “Աշխարհս ամենայն տիեզերք հանգերձ  
 իբրեւ շ-ո-է-է մի է ի մէջ երկնից , եւ այդշափ  
 բազմութիւնս ունի յանձին իւրում , Կոշ . Ընծ .

էջ 325—326: Այս բառը չէ առնուած ՀՅԻ մէջ, հետեւարար տարակուսական համարուած է անոր գոյութիւնն իրաւամբ, մենք կը բաղձայինք ընթեռնուլ բառս “ցշ-դեղն” եւ հատուածը թարգմանել այսպէս: “բոլոր աշխարհս տիեզերքի հետի միասին երկնից մէջ այնչափ է որչափ ՇՆԴ ԴՆԵԼ-ԴԵՆ մը: այս սրբազնութեամբ կ'ունենանք ՇՇ-ԴԵՂՆ հազուազիւս բառ մը դասական հայերէնի մէջ: Չ ա դը ճե ան “Կոր Քարքառարանի մէջ ունի “Ջցատեղի = Հ-Ղ-Ը-Ց-Ց-Ց-Ց ԵԵՐ”, որ եթէ երբեք կը յարաբերէ Առշման ընծայութեան խնդրոյ նիւթակը, այն առեն իրեն կը պատշաճի սրբազնութեանս առաջնութիւնը:

### ցիր:

**97.** “Արդ եթէ ցարդ եւս կայ նոցա փրկութիւն, աւրէն էր ասել Եսայեայ թէ յաւելցէ տէր զերբորդել (տպ. զերկրորդել) ձեսին իւրոյ, զի ստացէ զմացորդ ժողովրդեան իւրոյ, եւ ոչ չ շրեն ասել զերկրորդելն, Զ.Գ.Օ.Ն., Էջ 314: “Ի շրեն ձեսին տակ, որ չկայ ասօրի ընազրին մէջ, պահուած է ընտիր ու ցանցառ ձեւ մը՝ “ԷՇԵ-”, զոր եթէ փոխանակենք ի շրեն եղծ ընթերցուածին հետ, ընթացիկ ձեւ մը կ'առնու զգօնեան հատուածը: Բայիս այս կերպ զործածութեան համար տես հետեւեալ օրինակները. “Թէ ինքն յանձնէ իմաստութիւն ինչ այնպիսի ոչ ունէր, զեթէ յարարիշն նայեցեալ էշեն ուսանել ի նմանէն, Եղնիկ, Էջ 251, “Եթէ վասն ու զորմութեան արար զոր արարն, պահեալ էշե-

զգալուստ որդւոյն իւրոյ մինչեւ ի վախճան աշ-  
խարհի եւ առա առաքեալ, անդ, էջ 274. “Խըն-  
դրեալ (տպ. խնդրել) էցի- գոնեայ՝ թէ . . . , զայս  
ասացեալ էցի- . . . բայց ոչ ասաց, Եփր. Ա. Հար-  
էջ 384, “Եւ ոչ ասացեալ էցի- եթէ . . . , անդ,  
էջ 384, Ա. Ճեւը “երրորդ գէմք է եւ յայտնա-  
պէս էցի ստորագառականին անկառարը, իրեւ-  
սժանդակ՝ անցեալով կերպ մը ստորդս. գերակա-  
տար կը ձեւացնէն (2 ալբին եւ ան-Ա. յան եւ ան,  
Քերակ. էջ 381): “Իշխ-” “երանի” թէն նշանա-  
կութիւնը միջնին ժամանակներու մէջ ստացած է.  
սխալ է հետեւաբար, երբ ՀՅ այս իմաստով կ'առ-  
նու Եւ զն կ'այ առ աջին եւ Եփր եմի (խնդրեալ)  
“Էցի-” ները (Ա. էջ 873). Նոյն բառ կիրքը կը զատէ  
զարձեալ “Ընդգէմ ազանդոց, ի պահեալ էցի-” ը  
“առ ինչ իցէ. առ իմմէ, նշանակութիւնն յատ-  
կացընելով:

### ցիր:

98. Խնդրէս “Ք-Ա-Դ-Ն-Ռ փոխուած եղած էր  
Զ. Դ. Օ. Ն. ի քով “Ք-Ա-Դ-Ն-Ռ” [Թիւ 90], նոյնպէս ի  
հակառակէն “Զ-Ա-Ռ բառն շըջուած ընթերցուած է  
“Զ-Ա-Ռ”. “Եւ եղեւ զէտ որդւոց մարդկան (Խամոյէլ),  
էջ 215, զոր ՀՅ առած է իրեւ “տարածութիւն  
վայրաց. գիրք ցանեցիր իրաց. սփիւռ վայր, Բ.  
էջ 913, (սխալ է ժբ. փոխանակ. ժա.). Ասորի  
բնագիրը սակայն կը զնէ Եւ վայրենի, իշավայրի  
(Աւանդ, Խա 1000), ուրեմն “Զ-Ա-” եւ կ'ակ-  
նարկէ Ծննդոց Ժ. 2. 12 տեղիքը, տես Pat. syr. I,  
էջ 496—497.

Փառարանիչ:

99. «Փ---բ---նէր՝ ընտիր շէ.» այս է ոսկեզրին հայերէնի ուղիղ վարդապետութիւնը (հմմտէ գոմթը ճեան, Ա. Պատարագամատոցք Հայոց, Էջ 335), իսկ Կորայրը որպէս զի Կոր եան Ք---բ---նէր եւ Ագամթան գեղեայ Ք---բ---նէր բառերն իրարու հետ նոյնացընէ, Արքան ամ երիցու Ագամթ. Չեռագրին Ք---բ---նէր վեր կը գատէ վենետիկեան տապագրին Ք---բ---նէր էն (Առին Վարդապետ, Էջ 106): Բաց անտի որ Կոր եան «Միով աստուածաբարբառ պատգամաւըն մի ազգ կապեալ Ք---բ---նէր միոյ Աստուծոյ յաւըինէր», հասուածին (Էջ 15—16) նոտրատիպը յետամուտ է — հմմտէ Ագամթան գեղոս, որ Կորիւնը բառական ընդօրինակած ատեն առջեւի օրինակին մէջ Ք---բ---նէր կը գանէ: «Միով աստուածաբարբառ պատգամաւըն» մի ազգ կատարեալ Ք---բ---նէր միոյ Աստուծոյ լինելու (Նոր. ապ. Էջ 476) —, Ագամթան գեղեայ քննական հրատարակութեան ձեռագրական տարրերութիւնները Կորայրի նախագառած Ք---բ---նէր էներու վաւերականութեան լու վկայութիւն տալ կը զւանան: Էջ 31, աթաբձձ օրինակներուն Ք---բ---նէրը՝ միայն Ա է Կ'ընթեռնուն աղճատմամբ Ք---բ---նէր (Զ. Ք---բ---նէր). Էջ 55, մինչ աթաբձձ ընտրելագոյն ձեռագիրներն ունին Ք---բ---նէր դառական ընթեռնութեան ունին Ք---բ---նէր: Էջ 129, ԱԲԴՅ օրինակները միայն ունին Ք---բ---նէր: իսկ մարմնոյն մէջ առնուած է Ք---բ---նէր ընտիր ձեւը, Էջ 375, «Զի եւ գուր

լիջեք կունդաւութեանը, այսպէս  
միաբերան abedd<sup>2</sup> ըթ, միայն է որ կ'ընթեռնու  
կունդաւութեալ, անդ, որասուց կունդաւու  
շնչ հազրոգեալքը է օրինակը միայն կունդաւու  
շնչ, իսկ միւսները կունդաւուն. Աք անչելա-  
դործի սի ծնունդն քրիստոսի, Ճառին կունդաւու  
շնչ, ընթերցուածը ուղղագրած էի կունդաւու  
շնչ (Դասական մանր ընագիրներ, էջ 30), գեռ  
նոր առաքուած Զեռագիր մը (առ այժմ թ. 958)  
սակայն կը կարդայ կունդաւուն. ջնջելու է նոյն-  
պէս Լաբուրնայի երօւսազէմեան տպագրու-  
թեան կունդաւուը, էջ 49, ուր վենետիկի  
հրատարակութիւնը կ'ընթեռնու դասական լեզուի  
պահանջած ձեւին համեմատ կունդաւու Առ-  
տուածութեանը, էջ 42: Ազաթ. վենետիկեան  
տպագրութեան կունդաւուն բառը (էջ 203)  
որ անմտադրութեամբ նոր տպագրութեան մարմարյն  
մէջ մտած սպրդած է (էջ 139), bdd<sup>3</sup> կ'ընթեռ-  
նուն կունդաւուն, որ ընտիր ընթերցուածն է,  
հմտէ Ալան յանդադար կունդաւուն, էջ  
145, abr միայն կունդաւուն. այսպէս ըն-  
թերցուած է նաև Ասկ. Մեկն. Պաւղ. Ա. Հոր.  
էջ 741 Զի սա միայն զիտէ մշանջենաւոր հաս-  
տատուն կալ է կունդաւուն խօսքը՝ Մատե-  
նադարանիո թիւ 42 Զեռագրին մէջ. \* հաստա-  
տուն կայ է կունդաւուն, թղ. 145: Սա-  
հակայ առ Պրոկոպ զրած թղթին որպէս ի  
ձերում միջի կունդաւուն ընտիր ձեւը (Գիրք  
Թղթոց, էջ 414) Սովորը մէջ կը ներկայանայ կուն-  
դաւուն ընթերցուածով, Ժ., էջ 148, նոյնպէս

Ա. Ք. աշեւ և ադորձի վերը յիշուած ճառին ։ ի մասն առ կանքնը (Դասական մանր բնագիրներ, էջ 29), նոր ստացուած Չեռաղրի մէջ եղած է ։

լիուտկայ :

**100.** Այս տակաւին չլուսաբանուած բառին կը հանդիպինք դարձեալ Գորիայ եւ Ծմնի վկայաբանութեան մէջ. «Եւ հրամայեաց դատաւորն եւետոս դահճապեաի տանել զերկուսեան եւ արգելու ի բանդի, որ արգելեալ էին ընկերը իւրեանց ի ։ միոջ որ կոչի Իւնիկուն» (Արարատ, 1896, էջ 387): «Արագիւտ բառը պարզ փոխառութիւն է ասորերէն խօսքի, որ կը համապատասխանէ — ինչպէս վերը [Թիւ 55] յիշուած նամակին մէջ կը հաղորդէ ինձի ալյուօրէն Dr. Goussen — յն. πανδοχεῖονի (= պանդոկի): «Կապելայ, մը ուրեմն որ հիներուն քով նաեւ արդի հանրասաները կը ներկայացընէին, es ist also eine „Kneipe“ gemeint, die in alten Zeiten auch die modernen Bordelle vertraten. Արդէն բնագրին մեր նոտրադրած ։ Բեթթիկան (— լօլ ձօ) յորջործումը մեկնութիւն մըն է ։ բառական «տուն բնդունելութեան», իսկ լօլ կամ լօլ յն. θήκη (= theca) բառին փոխառութիւն է։ — Այս բառին հետ կապ ունի արդեօք «Փ-րիւ Ա. Գ. որդ, իրրեւ «իջեվան, օժեվան»։ Խ. Լ. հ-ւ ան եանի եւ Ա. Զանոյ եանի կարծիքները թէ պրո. ի-ն (կուռք) բառէն ծագած ըլլայ ի-ն (Թիւ զանդիսն, 1903. Թիւ 2150 եւ 2156) շատ բռնագրօսիկ են իրենց պատճառ արանութեանց մէջ։

## ԲԱՐԱՅԻՆԿԱ

- |  |   |
|--|---|
| <p>Անհար 9.<br/>աղայկուել 29.<br/>աղէս 87.<br/>այս 17.<br/>ամիս 10.<br/>ամբոյս 11.<br/>ամեն 11—14, 19.<br/>ամենա 14—16.<br/>ամենաժութկուլ 14.<br/>ամենայստանադադիմութիւն 14<br/>ամենայն 12.<br/>ամենասուրբ 15—16.<br/>ամենեւելիս 13.<br/>ամեզուտ 10.<br/>ամինն 16.<br/>այլ 17.<br/>այլ (եւ այլն) 18—19.<br/>այնել 20.<br/>այսպիսահաս (?) 67.<br/>այց 20.<br/>այցեմ 20.<br/>անբոյտ 10.<br/>անինէթ 21.<br/>անխում 50, 51.<br/>անծին 72.<br/>անկատար 79.<br/>անհեղեղ 21.<br/>անմի 21—22.<br/>անմիտ 21.<br/>անսուռ 22—23.<br/>անուանի 22.<br/>անսուռատ 79.<br/>անստի 23.</p> | <p>անստու 22—23.<br/>անսուռ 22—23.<br/>աշոգի 23.<br/>ապարահել 24—25.<br/>ապուակ 26.<br/>առակներ 9.<br/>առաջապիտութիւն 14.<br/>առարինութիւն 28.<br/>առ զանցանեմ 105.<br/>առընդունիմ 105.<br/>առլուալ 105.<br/>առն 26—27.<br/>առնարար 28.<br/>առնապէս 28.<br/>առնիցէր 46.<br/>առնութիւն 27—28.<br/>առոշոգի 23.<br/>առցէր 46.<br/>առուուծային 16, 17.<br/>առուուծեղէն 16, 17.<br/>Արամագդ 38—39.<br/>արդարանայցէին 46.<br/>արժանի 15.<br/>արծաթափոխառու 40.<br/>արկանեմ 96.<br/>արկարան 96.<br/>արշաւահանցէս 40.<br/>արտաւարալից 33, 34.<br/>աւարտ 26.<br/>աւարտեմ 26.<br/>աւելախնդիր 40.<br/>աւեղիկմ 29.<br/>աւերեմ 26.</p> |
|--|---|

բազմախռով 72.  
բազմախռով 72.  
բազմախռով 72.  
բեկաւ 81—82.  
բեկեցաւ 81—82.  
բնաւ 29—31, 48.  
բոյժ 31.  
բոյն 31.  
բոյս 31, 75.  
բոց 31.  
բռւխ 75.  
բռւղին 76.  
բռւն 32.  
բռնութիւն 28.

**Գեղապանծ** 32, 33.  
գեր 33, 34.  
գերազանցեմ 105.  
գերարտուար 34.  
գերարտուարալից 33—34.  
գիշեր 16.  
գիշերային 16, 88.  
գիտայցէին 46.  
գրգիռ 39.

**Դարանապես** 35.  
դարապես 35.  
դարապետական 25.  
դարդ 36—37.  
դիցէր 47.  
դնիցէին 46.

**Եղնող** 37, 38.  
եղնող - ողան 37, 38.  
ելանիցէին 46.  
ելանիցէր 45.  
երդիք 16.  
երկնային 16.  
եւ այլն տես այլ  
եւս 38.

**Զանց առնեմ** 105.  
**Զեւս** 39.

**Ընդհաւակիմ** 105.

**Շագաւ որագրգիռ** 39—40.  
թլփատիցէին 46.

**Ժամ** 56.  
ժամ 54.  
ժամակ 41.  
ժամանակ 40—42.  
ժամանակեայ 42.  
ժամանակեան 42.  
ժամանակէ 42.  
ժամաց 41.  
ժանու 43.  
ժանուար 43.  
ժժան 56.  
ժժակ 41.

**Իգացեալ** 98.  
իլիթ 64.  
իմաստական 43.  
իմաստնական 43.  
ինչք 83.  
իշորեմ 51.  
իցէր 44—47.  
իցէր 44, 45, 46.  
իցիւ 110—111.

**Լալիք** 59.  
լինիցէին 46.  
լինիցէր 46.  
լինիցիւր 46.  
լկոիք 47—48.  
լողամ 71.

**Խածեակ** 49.  
խածի 49.  
խաղաղամբոն 40.  
խամծիք 48—49.  
խառնարան 95—96.  
խառնեմ 95—96.  
խառուիմ 50.  
խարռւիմ 49, 50.  
խարռւըիմ 49—50.  
խաւարային 16, 17.  
խաւարին 16, 17.  
խիբս ի խիբս 53.

- խիբառիսիրտ 53.  
 խմեր 50, 51.  
 խմերլ 50—51.  
 խշորեմ 51—52.  
 խսիստիմ 52, 53.  
 խտիստիմ 53.  
 խոսիմ 52.  
 խորան ժամա 54.  
 խորշոմերես 53.  
 խուղ 55.  
 խում 50, 51.  
 խուրուրիլ 48, 50.  
 խուց 55.  
 խոյիւ 55—6.  
 խրառատու 79.  
 խրառուկ 79.  
 խրշոմերես 53.  
 խրոխոտիմ 53.  
 խրաիմ 53.  
 խրտիւտ 53.  
**Ճածկախոյց** 57.  
 ճածկախոյց 57.  
 ճածկախօս 57.  
 ճանրայէզու 58.  
 ճանրաձայն 57—58.  
  
**Կագազարթոյց** 40.  
 կպյցէր 45.  
 կարապետ 35, 36.  
 կարդ 36, 37.  
 կենդանաւորեմ 109.  
 կենդանաւորեմ 109.  
 կմախիք 58—59.  
 կմախը 60.  
 կոկորդ 60.  
 կոշիցէին 46.  
 կոռւած 61.  
 կցուած 61.  
  
 Հաճար 15.  
 Համազանն 62.  
 Համազունն 62.  
 Համահանն 62.  
 Համբարակ 62—63.
- Համբարակալ 63—64.  
 Համբարակեմ 63.  
 Հանգստարար 64.  
 Հանդստարարիթոյ 64.  
 Հանճար 15.  
 Հառաս 65—66.  
 Հառաս 65—66.  
 Հառափալ 48.  
 Հետեւիմ 19.  
 Հոռիս 73—74.  
 Հրամանատութիւն 109.  
 Հրամանատութիւն 109.  
 Հօրալ 48.  
  
**Ապաղ** 66—68.  
 Ճիղմ 69.  
 Ճզմասիրտ 68—69.  
 Ճզմիմ 68.  
 Ճզմմասիրտ 69.  
 Ճզմմիմ 68.  
 Ճզմասիրտ 69.  
 ՃզմմՃմՃիմ 68.  
  
**Մազիմ** 106.  
 մազրաչա 71.  
 մազիմ 104.  
 մաչիմ 104.  
 մաչկ 69—70.  
 մաշկապանեան 69.  
 մաշկապերման 69.  
 մաշկաւարզան 69.  
 մաշկն 69—70.  
 մասնական 10, 44.  
 մարդիկ 79.  
 մարդկային 16.  
 մարդկասրէն 17.  
 մարդկեղէն 16.  
 մարմնական 10.  
 մդրիս 70.  
 մդրիչա 71.  
 միսխառն 72.  
 միսխոռն 72.  
 միսծին 73.  
 մրզաւառ 26.

- միմք 73.  
միւս 73.  
**Յամբոյը** 101.  
յամբոյը 101—102.  
յայպանա 74.  
յանդիմանամերժ 40.  
յասպանա 74.  
յառաջաբերեմ 106.  
յարդ 15.  
յարիցէր 46.  
յաւդապատ 67.  
Յորդանան 15.  
**Ասի** 75—76.  
Ասխարուխ 75.  
Ասխատախմանեալք 76.  
Աւրարծեմ 106.  
Ախզակատեղ 76—77.  
Աեղակատեղ 76—77.  
Աստիք 47—48.  
Արրայեզօս 57, 58.  
Արրամայն 58.  
**Եանդառանդն** 77—78.  
Եանդիք 78—79.  
Եանթեռանդն 78.  
Եանթիք 78.  
Եանի 79—80.  
Եիկերէ 27.  
Ենուի 80—81.  
Եոդամ 71.  
Եռն 81.  
Ետրոպազնդք 71.  
Ետրոպաշանդք 71.  
**ՈՂերեկիմ** 81—82.  
ողողի 24.  
որոր 84—85.  
որքան 82—83.  
ուղևուցքն 86.  
ուղէի 64.  
ունչք 83—84.  
ուշողի 24.  
ուսուցանիցէր 47.  
ուսիցէր 46.  
ուրար 84—85.  
ուր թէ հերոնն 85.  
ովք 86—87.  
**Զարահաւ** 67.  
Հարահոս 67.  
Հարատեսիլ 67.  
**Պակուցանեմ** 88.  
պահիցէին 46.  
պազմա 87.  
պազեցուցանեմ 88.  
պազէս 87—88.  
պազութիւն 88.  
պատահում 76.  
պատահանձառութիւն  
109.  
պատահանձառութիւն  
109.  
պատար 89.  
պատգահիկ 90.  
պատգարակ 91.  
պատգաշնեմ 89—90.  
պատեան 75.  
պատկան 91—92.  
պատկան 76.  
պատկանդարան 91—92.  
պատկանեմ 91.  
պատկանիմ 76.  
պատկինիմ 76.  
պատուէր 89.  
պարծոյի 92.  
պարծուէր 92.  
պարուէր 92.  
պարտուէր 92.  
պիտակ 93.  
պիտամ 93.  
պիտանք 93.  
պսակ 26.  
պսակառ 40.  
**Սայթաբուժն** 97.  
սառեալ 93—94.  
սարարոյն 94.

սարիք 79.	վարիմ 104.
սարկութան 95.	վերածեմ 105.
սեթ աբոյիմ 96—97.	վերհամբարձահան 40.
սէր 97.	վերհաստանեմ 105.
սէգ 98—99.	վերմիք 106.
սէր 97.	վանդեմ 102.
սիդամ 98—99.	վանուակ 107.
սիդութիւն 98—99.	վըան-ժամու 54.
սկոռտ 61.	
սոսորդ 60.	<b>S</b> այցէր 47.
սորսոր 60.	սայցէր 46.
սորսորդ 60.	սէդ 99.
սորսորիմ 60.	սիդամ 99.
սուրբ 15—16.	սրութիւն 108—109.
սոսամօրս 67.	
սոտրեւ 100.	<b>Տ</b> առեղի 109—110.
սոտրէ 99—100.	ցիռ 111.
սոտրոտէ 99—100.	ցիր 110—111.
սոտուզագործ 100—101.	ցիր 101.
սոտունզանեմ 101.	ցցառեղի 110.
սրբան 67.	
<b>Վ</b> ախճանելեալ 76.	<b>Փ</b> առարանեմ 113—114.
վազուի 88.	փառարանիչ 112—113.
վայրոյամբայր 101.	փառարանութիւն 113.
վայրիմ 104.	փառատրեմ 109.
վան 22.	փառատրութիւն 108—109.
վանասուռութիւն 109.	փառաւորեմ 113—114.
վանատրեմ 109.	փառաւորիչ 112—113.
վանաւրութիւն 109.	փառաւորութիւն 108.
վանաւորեմ 109.	փիւզակէ 79.
վանդեմ 102—103.	փիւզասէ 79.
վանդեմ 102—103.	փոր 49.
վառ 103.	փորձ/ցիր 46.
վառասպան 103, 111.	փուտկայ 114.
վառիմ 94.	փուտկի 114.
վաստակիցէր 46.	փորը 49.
վարահիմ 102.	փրկիցէր 46.
վարապան 103—104, 111.	<b>Ք</b> ուեստ 107.
վարապանակ 103.	քուեստ 107.

## ԿԱՐԵՒԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ

	<i>սիրալ</i>		<i>ուղիղ</i>
Էջ 20	տող 24	թոյն	թոյլ
" 27	" 8	հրատարած	հրատարակած
" 42	" 7	Զամփնեան	Զամփնեան
" 59	" 24	Բերնշտայն	Բեռնշտայն
" 63	" 25	ԽԵՆ ԽԵՆ	ԽԵՆ ԽԵՆ
" 65	" 5—6	թօքա . . .	թօքա . . .
" 65	" 18	տերապետ	թերապետ

ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

## ԵԶԳՈՅԻՆ ՄԱՏԵՎՈՅՑԵՐԸ

- Ա. Գալէմքեաննան Հ. Գ. Ա., Ուսումնասիրութիւնը Լեհանայոց դատաստանագրուն: 1. Գիշով, Լեհանայոց հին իրաւունքը: 2. Գուկ Կ., Իրաւունքայոց: 1890: Էջ 85+59: Փր. 1.25
- Բ. Մէ առ վիշնան Հ. Գ., Ազգաբանութիւն ազն. զարմին Ֆիզիանց: 1880: Էջ 50: Փր. 1.—
- Գ. Տուշնան Հ. Յ., Ազաթանգնողու առ Գէորգայ ասորի և պակապուսին և ուսումնասիրութիւն Ազաթանգնենայ գրոց: 1891: Էջ ԺԱ+159: Փր. 1.25
- Դ. Տաճնան Դ., Արեւելեան Հայք ի Պուդովինա: Թրգմ. Հ. Գ. Վալէմքեարեան: 1891: Էջ 79: Փր. —.85
- Ե. Տաճնան Հ. Յ. Վ., Ուսումնասիրութիւնը Ստոյնկալիստենեայ Վարուց Աղեքսանդրի: 1892: Էջ Դ+272: Փր. 3.—
- Զ. Տը վշտ Ա. և Գ. Փիտոն, Ուղեւորութիւն ի Փոքր Ասիա: Թրգմ. Հ. Յ. Վ., Տաճնան: 1892: Էջ 82: Փր. 1.—
- Է. Ման Ն., Ամառնային ուղեւորութիւնից դէպ ի Հայս: Թրգմ. Ռ. Սովիեան: 1892: 89: Փր. 1.25
- Ը. Կարոյիկ Ա., Նորագոյն աղքենք Մովսիսի Խորենացոյ: Տու. Ա.: Թրգմ. Հ. Յ. Վ., Տաճնան: 1893: Էջ Ժ+51: Փր. 1.—
- Թ. Գալէմքեան Հ. Գ., Պատմութիւն Հայ լրագրութեան: Հար. Ա. 1794—1860: (1 լրասնկարով:) 1893: Էջ 232: Փր. 2.50
- Ժ. Կոմիրիս Փու. Կ., Անութիւնք գրոց Դաւթի Ասյաղթի: Թրգմ. Աւ յաւ. Հ. Յ. Վ., Տաճնան: 1893: Էջ Հ+92: Փր. 1.25

- ԺԱ. Գովրիկեան Հ. Գ., Հայոց յնդիսաբեթուապոլիս Դրանսիլուանիոյ 1680—1779: (1 գընկատիալ.) 1893: Էջ Ժ+533: ֆր. 4.50
- ԺԲ. Խաչար Շեման Գ. Ա., Զենոռ Գևակ, համեմատական ուսումնասիրութիւն: 1893: Էջ Ջ+78: ֆր. 1.—
- ԺԿ. Տէր-Մովսիսինեան Փ., Հայ զիւղական տունը: Թթամ. Հ. Բ. Վ., Պիլէզիկման: (6 տիտղ. 55 պատկ.): 1894: Էջ Բ+103: ֆր. 2.—
- ԺԴ. Կար Րիհեկ Ա., Նորագոյն աղբերք Մովսիսի Խորենացւոյ. Հար. Բ. կամ Յաւելուած: Թթամ. Հ. Յ. Վ., Տաշեան: 1894: 8<sup>o</sup> Էջ ԺԱ+43: ֆր. 1.—
- ԺԵ. Տաշեան Հ. Յ. Վ., Ուսումնասիրութիւնը հայերէն փոխառեալ բառից: Ա.՝ Հ. Հիւացման, Սեմական փոխառեալ բառեր հին հայերէնի մէջ: Բ.՝ Փրոբէլման Ա., Ցունական փոխառեալ բառեր հայերէնի մէջ: Գ.՝ Հ. Հիւացման, Հայկական Յատուկ մնուանը: 1894: Էջ Թ+145: ֆր. 2.—
- ԺԶ. Տաշեան Հ. Յ. Վ., Մատենագրական Մանր Ուսումնասիրութիւնը. Մասն Ա: Ա-Զ, Նեմսիսու, Պրոկլ Դիաղոլիսու, Խոսրովիկ, Դիքը Հերձուածոց, Պրոկլ և Սեկունդոս: 1895: Էջ ԺԲ+296: ֆր. 3.60
- ԺԷ. Տաշեան Հ. Յ. Վ., Հայկական աշխատսիրութիւնը հայագէտ Պ. Փէթթէրի, ամփոփուած և թարգմ. ծանօթութեամբը: 1895: Էջ Թ+202: ֆր. 2.50
- ԺԸ. Տիերեան Կ., Սեւ ծովու ուսական սզնըը: 1895: Էջ 92: ֆր. 2.—
- ԺԹ. Գովրիկեան Հ. Գ., Դրանսիլուանիոյ Հայոց Մնաբանուիս կամ Նկարագիր Կերպա Հայաբանագիր ի զիր և ի պատկերու: 1896: Էջ Թ+352: ֆր. 3.60
- Ի. Տաշեան Հ. Յ. Վ., Ամարդապետութիւն առաքելոց անվաւերական կանոնաց մատենանը. Թուլդ Յակոբոյ առ Կողասոսու և Կանոնը Թադդէի: 1896: Էջ Թ+442: ֆր. 6.—
- ԻԱ. Տումաչէկ Վ., Սասուն և Տիգրիսի աղբերաց սահմանները: Պատմական և տեղագրական հե-

- տագօտութիւն: Թրզմ. Հ. Բ., Շիլքիկնան: 1896  
Էջ Է+62: Փր. 1.—
- ԻԲ. Կայրիկ Ա., Արգարու գրոյցը Մովսէս Խորենացոյ Պատմութեան մէջ: Թրզմ. Հ. Գ., Վ., Մէսէլքիշնան: 1897: Էջ ԺԵ+107: Փր. 1.50
- ԻԴ. Յովան Անդրանիկ Հ. Գ., Հատագօտութիւնը նախնաց ուսմէօթէնի վրայ: Ուսումնասիրութիւնը եւ քաղուածներ. Մասն Ա. Ուսմէօթէն մատենագրութիւնը: Տևոր Ա: 1897: Էջ Ը+272: Փր. 4.—
- ԻԴ. Յովան Անդրանիկ Հ. Գ., Հատագօտութիւնը նախնաց ուսմէօթէնի եւն: Տևոր Բ: 1897: Էջ Ա-Ը: 273—522: Փր. 3.—
- ԻԵ. Գևորգ Է., Համառոտ պատմութիւն Հայոց: Թրզմ. Հ. Գր. Վ., Գևորգիարեան: Յաւելուածք 1. Յանկ Հայոց կոտորածներու առթիւ լուս տեսած գրքերու: 2. Դաւազանագիրը Կաթողիկոսաց եւ Պատրիարքաց Հայոց: 1897: Էջ Է+130: Փր. 1.50
- ԻԶ. Մէսէլքիշնան Հ. Գ., Գիրք (կամ՝ յօդուած) գրելու արուեստը: Յաւելուած Գիրք կարգալու արուեստը: 1898: Էջ Է+118: Փր. 1.25
- ԻԵ. Խալաթ և ամ Դ. Բ., Մ. Խորենացու Խորագոյն աղբիւրների մասին քննադատական ուսումնասիրութիւնը: 1898: Էջ Է+53: Փր. 1.—
- ԻԷ. Տաշենան Հ. Յ. Վ., Ակսարկ մը հայ նագարութեան վրայ: Ուսումնասիրութիւն Հայոց գրչութեան արուեստին: (10 զնկատիպ պատկերով:) 1898: Էջ ԺԵ+202: Փր. 2.50
- ԻԹ. Դադուշենան Յ., Փ. Բիւզանդացի եւ իւր պատմութեան իսարդախողը: Քննութիւն Մ. Խորենացու աղբիւրների մասին: 1898: Էջ Թ+175: Փր. 2.50
- Լ. Մուհիկ և ամ Լ., Հայերէն բարբառախօսութիւն. Թրզմ. ի ուսւերէնէ Հ. Գ., Վ., Մէսէլքիշնան: 1899: Էջ Է+26: Փր. —.50
- ԼԱ. Ջոնենան Հ. Յ. Վ., Հայր ի Զմիւնիա եւ ի շրջակայի: Հատոր Ա. Զմիւնիա եւ Հայր. (պատկերագր): 1899: Էջ ԺԲ+369: Փր. 5.—

- լ.թ. Քուեան Հ. Յ. Վ., Հայր ի Զմիւռնիա և ի շրջակայս: Հատոր Բ. Զմիւռնիոյ վիճակին գլխաւոր քաղաքներն և Հայր. (պատկերազարդ:) 1899: էջ Ժ+161: ֆր. 2.50
- լ.թ. Գուլիկեան Հ. Գ. Վ., Հայր յԵղիսաբեթուալոյիս Դրանսիլուանիոյ. Բ. Հոր. 1780—1825: 1899: էջ Է+554: ֆր. 5.—
- լ.թ. Գագանձեան Յ., Խողովիոյ Հայոց զաւարարաբոր: 1899: էջ Է+120: ֆր. 1.—
- լ.թ. Կարսիկին Ս., Հեթանոս Հայաստանի ութ մեհեաններն Ազաթանգեղոսի և Մ. Խորենացւոյ համեմատ: Թրզմ. Հ. Յ. Վ. Տաշեան (1 բարտէզով): 1899: էջ 43: ֆր. —.70
- լ.թ. Տաշեան Հ. Յ. Վ., Ժողովածոյք տուակաց Վարդանայ, ըստ Ն. Մատի, տեղեկատուութիւն եւ բաղուածըներ: 1900: էջ ԺԱ+193: ֆր. 2.50
- լ.թ. Տաշեան Հ. Յ. Վ., Մատենագրական Մանր Ուսումնասիրութիւնը. (տես ԺԶ:) Մամն Բ: Է-Փ. Խրկաց և իւր իմաստութիւնն, Ազավետոս և իւր Յորդորականը առ Ցուստիմիանոս, Թղթակցութիւն Արգարու և Քրիստոսի ըստ Նորագիտ արժանագրութեան Նվիստոսի, և Գ-Հորգայ Պիսիդեայ Վեցօնեայր: 1901: էջ ԺԲ+384: ֆր. 4.50
- լ.թ. Տէհ-Պողոսեան Գ. Ի., Նկատողութիւններ Փաւատոսի Պատմութեան վերաբերեալ: 1901: էջ Ը+110: ֆր. 1.50
- լ.թ. Վերէին Ս., Արարատը Ս. Գրոց մէջ: Թրզմ. Հ. Բ. Պիլցիկմեան: 1901: էջ Ը+77: ֆր. 1.—
- լ.թ. Մամադեան Յովսէփ Վ., Ասորնստանեայ և Պարսիկ սեպազիր արժանագրութիւնը կամ որոնք Նախօն-Ուրարտու աշխարհին պատմութեան կը վերաբերին: 1901: էջ 262: ֆր. 4.50
- լ.թ. Խաչաթեան Բագրատ, Հայ Ժողովրդական դիւցազնական վկաց: 1903: էջ Ը+72 ֆր. 1.—
- լ.թ. Մէհեկիչեան Հ. Գ. Վ., Արդի լնզուազիտութիւնը: Հոր Ա.: 1903: էջ Ը+204: ֆր. 3.—

- ԽԳ. Մարկոս Առաք. Հայ Բղեաշխը: Թրզմ. Հ. Թ.  
Աշտիկնան: 1903: Էջ 39: Փր. --75
- ԽԴ. Գևորգ Հ., Սկզբնաւորութիւնը Բիւզանդնան բա-  
նակաթեմերու դրութեան (1 քարտէզով): Թրզմ. Հ.  
Գ. Գարանֆիլնան: 1903: Էջ Է+83: Փր. 2.—
- ԽԵ. Կիւլէսէրեամ Բ. Վ., Ժովք, Ժովք-Տլութ եւ  
Հոռմ-Կլայ, պատմական եւ տեղագրական ուսում-  
նասիրութիւն: 1904: Էջ Ը+117: Փր. 1.50
- ԽԶ. Կիւլէսէրեամ Բ. Վ., Կոլոտ Յովհաննէս Պատ-  
րիարք. պատմագրական եւ բանասիրական ուսում-  
նասիրութիւն: 1904: Էջ Ժ+227: Փր. 3.50
- ԽԷ. Գևորգ Առաք. Նպաստ մը Հայ. Լեզուի պատ-  
մութեան: Թրզմ. Հ. Գ. Գարանֆիլնան: 1904:  
Էջ Ը+87: Փր. 1.25
- ԽԸ. Տէր-Մկրտչեամ Գ. Ա. Առ Ամառեամ Հ. Յ.  
Քննութիւն եւ համեմատութիւն Եզնկայ Նորագիւտ  
ձեռագրին: 1904: Էջ Ը+105: Փր. 1.50
- ԽԹ. Գովորիկեամ Հ. Գ. Վ., Հայր յԵղիսաբեթուպովիս:  
Գ. Հոր. 1825-1904: Էջ Ժ+658: Փր. 7.—
- Ժ. Շորէք Մ., Հայաստան, Թրզաստան եւ արեւ-  
մտեան Պարսկաստան բարելական-ասորեստանեայ  
սեպագրներու համաճայն: Թրզմ. Հ. Բ. Պիլէգիկ-  
ման: 1904: Էջ Ը+222: Փր. 3.—
- ԺԱ. Խաչաթ Եւանց Գ. Ի., Հայ Աթշակունիք ըստ  
Մովս. Խորենացւոյ, կամ Նոր ուսումնասիրու-  
թիւններ Մովս. Խորենացւոյ մասին: Թրզմ. Ար-  
ևէն, Ս. Սիմոնեանց: 1906: Էջ Ը+124: Փր. 1.50
- ԺԲ. Գևորգ Առաք. Հայերէն եւ դրացի լեզուները:  
Թրզմ. Հ. Թ. Աշտիկնան: 1907: Էջ ԺԱ+257:  
Փր. 5.—
- ԺԳ. Հիւրէմամ Հ., Հին Հայոց տեղւոյ անունները:  
Թրզմ. Հ. Բ. Պիլէգիկման: 1907: Էջ ԺՋ+443:  
Փր. 7.—
- ԺԴ. Գևորգ Առաք. Հին հայերէնից ականական դերանուն-  
ները: Թրզմ. Հ. Յ. Տաշեան: 1907: Էջ Ը+90:  
Փր. 2.—

- ԺԵ. Գալէմընեամ Հ. Գ. Վ., Կենսագրութիւն  
Սարգիս Արքապիսկոպոսի Սարաֆեան և ժամա-  
նակին հայ կթողիակեայր: 1908: Էջ ԺԳ+433:  
Գր. 5.—
- ԺԶ. Ամառեամ Հ., Հայերէն նոր բառեր նորագիւտ  
Մնացորդաց զրոց մէջ: 1908: Էջ 38: Գր. -60
- ԺԷ. Կիւլէնէրնեամ Բ. Ժ. Վ., Եղիշէ, բնական ու-  
սումնասիրութիւն: 1909: Էջ ԽԸ+458: Գր. 7.—
- ԺԸ<sup>1</sup>. Ակիմնեամ Հ. Ն., Տիմոթէոս Կուզ հայ մա-  
տենագրութեան մէջ: Էջ 1-60:
- ԺԸ<sup>2</sup>. Ամառեամ Հր., Հայերէն նոր բառեր Տիմոթէոս  
Կուզի Հակածութեան մէջ: 1909: Էջ 61-106:  
Գր. 1.50
- ԺԹ. Ակիմնեամ Հ. Ն., Զարարիս Սալ. Պատվածոց  
եւ իր տաղերը: 1909: Էջ ԺԲ+87: Գր. 1.—
- Կ. Ակիմնեամ Հ. Ն., Կրտին Ասթողիկոս Վրաց:  
1910: Էջ ԽԸ+315: Գր. 5.—
- ԿԵ. Մէմէլիչնեամ Հ. Գ. Ժ. Վ., Հայերէն լեզուի  
ուղղագրութեան խնդիրը: 1910: Էջ 73: Գր. 1.—
- ԿԲ. Գիւտենիս Կ. Վ., Բիզանդիին եւ Պարսկաստան  
եւ անոնց դիւնագիտական եւ ազգային-իրաւու-  
կան յարաքննութիւնները Յուստինիանու ժամա-  
նակ: Թրգմ. Հ. Հ. Համբարձան: 1911: Էջ Ը+162:  
Գր. 2.50
- ԿԴ. Սամոնէլնեամ Խ., Միփթար Գօշի Դատա-  
տանագիրը ու հին Հայոց քաղաքացիական իրա-  
ւունքը: 1911: Էջ ԺԲ+344: Գր. 5.—
- ԿԵ. Առաքելնեամ Հ., Պարսկաստանի Հայերը, նրանց  
անցեալը, ներկան եւ ապագան: Ա. 1911: Էջ Ը+97:  
Գր. 1.50
- ԿԵ<sup>1</sup>. Յովանեամ Հ. Գ. Վ., Միջնադարն ազ-  
գային տաղաշափութիւն ուամկախան. Էջ 1-48:
- ԿԵ<sup>2</sup>. Ակիմնեամ Հ. Ն., Յովսաթան Նաղաշ եւ Նաղաշ  
Յովսաթանեանը եւ իրենց բանաստեղծական եւ  
նկարչական աշխատութիւնը: 1911. Էջ 49-117:  
Գր. 1.50

- Ա. Մէակիչ է և ամ Հ. Գ. Ժ. Վ., Գրիգոր Մագիստրոսի “Գամազականի”, ամբողջական լուծումը: 1912: Էջ ԺԷ+162: Փր. 150
- Ա. Գայուի է և ամ Դեկտ. Մ. Ս., Ակնայ Գաւառաբարբառը եւ Արդի Հայերէն լեզուն: 1912: Էջ Է+416: Փր. 6.—
- Ա. Մարկովայտ Պրիֆ. Դկտ. Յ., Պատմութիւն Հայերէն նշանագրերու և վարուց Ս. Մաշթոցի: Թրգմ. Հ. Ա. Վարդանեան: 1913: Էջ Է+59: Փր. 1.50
- Ա. Ամառհամ Հ., Հայոց զբոք, ընդ մամլով:
- Հ. Մատիկ է և ամ Հ. Ա., Ենանունը կամ Կաղծ-Սերէս, քննական ուսումնասիրութիւն: 1913: Էջ Է+91: Փր. 1.50
- Հ. Թուրգումիան Տ. Վ. Յ., Երևմիս Զէլէսիի Քէօմիւրծան Ստամպույ Պատմութիւն: 1913: Էջ ԼԾ+412: Փր. 5.—
- Հ. Վարդանհամ Հ., Դասական մանր մատղիրներ եւ ճնուագրական համեմատութիւններ, Ա.: 1913: Էջ Հ+155: Փր. 1.75
- Հ. Մարկովայտ Պրիֆ. Դկտ. Յ., Հայ Բագրատուննաց օրիւղագրութիւնը ծանօթութիւններով: Թրգմ. Հ. Մ. Հապողեան: 1913: Էջ 1+68:
- Հ. Մարկովայտ Պրիֆ. Դկտ. Յ., Վրական Բագրատուննաց ծագումը: Թրգմ. Հ. Մ. Հապողեան: 1913: (Ընդ մամլով:)
- Հ. Վարդանհամ Հ., Բառաբննական դիտողւթիւններ: Ա. 1913: Էջ 120: Փր. 2.—







